



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

7850

85
u-44



11
11

22 MAY 2006

85-1

Կ-44

19 NOV 2010

ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ԶՐՈՅՑ

ՄԻԶԱՆԿԵԱԼ - ԶԱՐՅԵՈՒՄ

ԹԱՐԳԱՄԱՆԵԱՅ

Հ. ԱՐՍԵՆ ՂԱԶԻԿԵԱՆ

ՄԻՒԹԱՐԵԱՆՑ



ՎԵՆԵՏԻ

ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1905

600

YUOTTOA AGAMBOG BOMPIRA

LEGENDA ETERNA

IZTHKUNNO - HISTORIO

1870

ՔԵՐԱՊՈՂԱԿԱՆ

ԱՐԴԵՎԱՐԱՏԱՆ

ՎԵՐԿԻԼԻՅԱՏ

Փ

81

ORANIAZ - ALZAKA

VITTORIA AGANOOR POMPILJ

LEGENDA ETERNA


INTERMEZZO – RISVEGLIO

TRADUZIONE

D E L

P. ARSENIO GAZIKIAN

MECHITARISTA



VENEZIA — S. LAZZARO

1905

85
4-44

4

ՎԻԿԱՐԻԱ ԱՂԱՆՈՒՐ ԲՈՄԲԻԼԻ

55

ՅԱՀԻՍԵՆԱԿԱՆ ԶՐՈՅՑ

ՄԻԶԱՆԿԵԱԼ - ԶԱՐԹՆՈՒՄ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՐՄԵՆ ԴԱԶԻԿԵԱՆ

ՄԻՒԹԵԱՐԵԱՆՑ

1002
5814 / 5319



ՎԵՆԵՏԻԿ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն S Պ Ա Ր Ա Ն

1905

06.02.2013

7850

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏՐԱՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ԶՐՈՅՑ

ՄԻԶԱՆԿԵԱԼ - ԶԱՐԹՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Perugia 15 Novembre 1904

Gentilissimo Padre Arsenio

Nella tua chiedi di permettessi di tradurre la mia
Leggenda Eterna nella tua bella lingua sarda,
e io rispondo ringraziandola di pieno cuore
per il grande proposito. Chi ha tradotto, con ella
Lei, Dante e il Leopardi (per non parlare
dei molti altri ch'ella tradusse in modo questo)
non può che interpretare egregiamente le mie ben
più facili liriche, e sarò bene orgogliosa
di venir presentata. D'aver fatta conoscere
da Lei ai fratelli d'Armenia, di quella
grande straziata, per cui dannerò vorrei
che la mia Ninfa sapesse intonare un canto
così terribilmente magnifico da far tremare
la mano ai carnefici.

Mi tocca per tua ^{desira} ^{ma è obbligo}.

Vittoria Agnese Rompicij

All'illustre Padre Arsenio Ghasikian
Convento di San Lazarro
Venezia

Յերուզալիս 15 Նոյեմբեր 1904

Ազնիշ Հ. Արտեմ

Ցաւիտենական Զբոյցս ձեր գեղեցիկ, հնչուն լե-
զուով բարգմաններոց բոլոտուորինը կը խնդրեք ինձ,
և ես կը պատասխանեմ՝ սրտագին շնորհակալ ըլլա-
րով Ձեզի՝ համեղի առաջարկին համար։ Դուք որ Տան-
դին ու Լեռարտին բարգմաննեցիք (քոն ուրիշ շատերը)
յաջողապես պիտի կարենաք բարգմաննել իմ շատ
աշեղի դիւրին քնարերգականներս, և ես հպարտ պիտի
ըլլամ ներկայացնելու և ձանձնուելու համար Ձեզ-
մով Հայաստանի եղբայրներու, այն մեծ բզբուշա-
ծին, որուն համար իրացցընէ պիտի ուզեի որ Մուսաս
կարենար հնեցցընէ երգ մը սկզբու անեղօրէն մե-
ծաշոր՝ որ դահիճներուն ձեռքը դողացընէր։

Անձնանուշ և երախտապարտ
ՎԻԿՏՈՐԻԱ ԱՆԱՌՈՒ ԲՈՄԲԻԼԻ

ԱՌ Հ. ԱՐՄԵՆ ՂԱԶԻԿԵՍՆ

Գ. Ա. Վ. Ս Ո Ւ Բ Բ Դ Ա Զ Ա Ր Ո Ւ

Վ. Գ Ն Ե Տ Ի Կ

1011 պարզութեան և տեսակներ

Առաջ Հ է հիմ

Ա պահ, քերակը կան սրբութ մաքութեան
Ա մարդու գի պահպատճեան շահմանքուն խոր
այս ամբողջութ մարտու համապատճեան ով ու չ
այս ու լուս ու քառու մաքութեան պահ Արք Յա
քառու Արք առ աքանքարդու Ֆարագուն ու մար
այս Եթ անձունու գանձուն մարտ ու քառուց
Անձ ապահ ու ծ ու անձունարդան մարտ պահ
արք պահ ապահութ Ա պահութ ափուն Պայու
ապահ Եթ առ ապահութ ֆարագուն խօս
ապահ ու Արք Անձ Ապահութ պահ ապահ ու մար
այս ապահութ պահ ու պահ ապահութ պահ
ապահութ պահ ապահութ պահ պահ

Ա պահութ պահ պահ պահ

Ա պահութ պահ պահ
Ա պահութ պահ պահ
Ա պահութ պահ պահ



ՎԻԿՏՈՐԻԱ ԱԴԱՆՈՒՐ ԲՈՍՔԻԼԻ

ՅԱՌԱԶԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Վ իկտորիա Ալանուրի Յաշխտենական Զրոյցին սոյն ամբողջական թարգմանութիւնը՝ Եսայի անուն քերթուածին կը պարտիմ, որ հերու իտալական Առ-
տօլոգիա թերթին հոկտեմբերի պրակովը լոյս տեսաւ:
Այդ քերթուածին ընթերցումը այնքան գրաւեց զի՞ս
որ թէել բազմազբաղ՝ որոշեցի Յաշխտենական Զրոյցը
հայացնել: Եւ հայերէն հատորը՝ որ ահա լոյս կը տեսնէ՝
աւելի ճոխ է քան իտալերէնը. վասն զի այլ և այլ
պարբերականներէ թարգմանած եմ մէկէ աւելի կտոր-
ներ՝ որոնք գրուած են իտալերէն հատորին հրատա-
րակութենէն վերջը, և ներկայ հատորիս Յանկին մէջ
աստղանիշ կը կրեն իրենց սկիզբը:

Տարիներ առաջ՝ 1896ին՝ Հ. Ալիշանի յանձնարա-
րութեամբ թարգմանած էի Ալանուրի մէկ գեղեցիկ
քերթուածը՝ Լոռորիւն, գրաքարով. որ նախ Բագմա-
վեպի մէջ հրատարակուեցաւ և առանձին ալ լոյս տե-
սաւ. զայն՝ գրաքար, ինչպէս որ էր՝ ներկայ հատորիս
մէջ ալ գրի. գարձեալ ուրիշ քերթուած մը՝ Զատիկի
հայկական՝ թարգմանած էի Բագմավեպի մէջ (1903,
էջ 464) նոյնպէս գրաքար. ներկայ հատորիս մէջ գրա-
քարին դիմաց աշխարհաքարն ալ գրուեցաւ: Ուրիշ
թերթերու կամ մեր Բագմավեպի և Գլուխնիի թիւերուն
մէջ եւս երեւցած են Ալանուրի ինչ ինչ գերթուածնե-

բուն թարգմանութիւնները, ինչ կամ ուրիշներէ կատարուած, զորս Հայկական նոր Մատենագիտուրիւնը կը ցուցնէ: Ներկայ թարգմանութիւնս ընդհանրապէս անյանգ կատարած եմ, — Բնագրին մէջ ալ մէկէ աւելի են անյանգները —, նախ՝ որպէս զի աւելի հաւատարիմ գտնուիմ բնագրին, երկրորդ՝ վասն զի՝ լսու իս' յանցէն աւելի շեշտն է կարեւորը՝ մանաւանդ թարգմանութեանց մէջ, ուր կարելի չէ՝ թէ հաւատարիմ մնալ բնագրին և թէ ճոփի յանգեր ունենալ, պատկառ կալով միանգամայն աշխարհաբար լեզուի օրէնքներուն և տաշդաշտութեան կանոններուն:

* *

Վիկորիա Աղանուր Բոմբէլի՝ իտալահայ բանաստեղծուէին՝ բոլորովին անծանօթ մը չէ արդէն մեզ հայերուս. և վերեւ յիշուած թերթերուն մէջ և ուրիշ տեղեր ալ՝ զրուած են անոր մասին համառօտ տեղեւկութիւններ: Աւելի ընդարձակ տեղեկութիւններու յուսով՝ ուղղակի աղբիւրին դիմեցի, և ստացածներու՝ թէեւ ոչ այնչափ ճոխ՝ թարգմանութեամբ կը հաղորդեմ ընթերցողներուս: Բանաստեղծուէին կը զրէ. «... Ահաւասիկ այն քիչ տեղեկութիւնները զոր ես եւս ունիմ Աղանուրներու մասին: Իրենց Տոնմացոյց ծառին ներքեւ զոր ունինք մենք՝ զրուած է հայերէն լեզուով. Ցեղարանուրիւն Տոնմին Աղանուրեանց, զոր վարեալ երեր մեծ և առաջինն Շահարաս արքայն Պարսից ի Հայաստան աշխարհն և. ի հայիշեւան զարան ի Պարս և. եւս ի տեղի բնակուրեան ի լքնադաշն և. ի վայելլագեղն ի նոր Զուղա, եկեալն ի Հին Զուղայն ի 1054 (= 1605) րուրին Հայոց *: Աղանուրեան ազ-

* Սպա՞ Ճիշդագրուրեան բուն բնագիրը՝ որմէ երկու օրինակ հանուած ու դրկուած է իրենց՝ մեր քովն է՝ որուն մէջ քո-

գատոհմին վերջին շառաւիղը՝ Աբրահամ¹ (Վիկորիայի մեծ հայրը) և իր որդիները Սամուէլ, Յովհաննէս և Եգուարդ (Վիկորիայի հայրը), ծնած են ի Մաղրաս, և թէ Ալիշան և թէ Հ. Խսավերուենց կը հաստատէին որ նշանաւոր և ազնուական ընտանիքէ սերած էին, և Աբրահամու կինը կը կոչուէր Մարիամ-Թերեզա²: Մաղրասի մօտ գեղեցիկ գիւղ մ'ունէին, զոր հէք հայրս միշտ կը յիշէր անոր շքեղութեանն ու հրաշալի սիւնազարդ գաւիթին համար, և կը յիշեմ որ կ'ըսէր թէ Ույարադա կը կոչուէր, որ ըսէլ է՝ կ'ըսէր՝ Ամարանց կամ Գիւղ բագաշորեներու: Հայրս 12 տարու էր երբ 1835ին ընտանեօք Եւրոպա բերուցաւ. և հաստատուեցաւ նախ ի Բարիզ, յետոյ ի Վենետիկ, և հուսկ ի Բատուա, վասն զի Վենետիկոյ օդը աղէկ չէր զար մեծ մօրս: Ուրեմն ես ծնայ ի Բատուա, բայց մանկութեանս մեծ մասը Վենետիկ անցուցի, ուր հաստատուեցանք յետոյ, տարւոյն մէկ մասը անցընելով պապուս ու մամուս քով ի Բատուա: — Ուսուցիչներս եղած են, նախ՝ Յակոբ Նանէլլա, և ասոր մահէն վերջ՝ Հենրիկոս Նենչիոնի³ »:

Վճռութ գրուած է. « Կարեալ եղեւ ի Բումբայի, յօրինեալ ձեռամբ Աւետ Աղանուրեանց »:

* Մեր հին Հայրերը Տիկին Մամին կը կոչեն զինքը, տես Վրուրի Բուրաստանքը՝ որ ընծայուած է առ Աբրահամ Աղանուր: Ասկէ զատ նոյն Աբրահամ Աղանուրի ընծայուած են Փեդրոսի Առակները: Հ. Ալիշանի Նորագներուն Տիրունի բաժնին մէջ ալ Ա. Աղանուրի մէկ գուստրին մահուան առթիւ գեղեցիկ ոստանաւոր մը կայ, (Էջ 113): — Մամին գուստը է Մուրաստեան վարժարանի բարերար Սամուէլ Մուրաստին:

*** Այս տողերն արդէն զրուած ու շարուած իսկ էին, որը « Giornale d' Italia » թերթին տարւոյս ապրիւի 10 թիւն

Ահաւասիկ Վիկտորիայի ինծի հաղորդած տեղեկութիւնները, որոնց վրայ քանի մը հատ ալ ես իմ կողմէս կ'աւելցնեմ: Իր հայրը՝ Եգուարդ՝ Աբրահամ՝ Աղանուրի կրտսեր որդին հոս Վենետիկ կ'ամուսնանայ իտալուհոյ մը հետ, որմէ կ'ունենայ հինգ աղջիկ զաւացայ Բանաստեղծուչիւն, ուր իր մէկ նամակը կար, «որ տեղեկութիւններ կու տայ իր մասին: Ապրիլ 9ին՝ այր և կի՞մ Փլուրենտիա կը գտնուին, (յաջորդ օրը Leonardo da Vinci Ակումբին մէջ՝ իր ամուսնու՝ կուիտոյ Բոմբիլի բանախօսութիւն մը պիտի կատարէր Մաքսիմ Կորբի մասին): Հոն ըստ փափանաց Ակումբին՝ ուր գումարուած էր Փլուրենտիայ մուաւրական և արուեստագուշ բարձր դասակարգը, Վիկոնտի բանաստեղծութիւններէն ինչ ինչ կտորներ կը կարտացուին, ծափերու և կեցցէններու որութնդոստ շառաշներուն միջնեւ, ի ներկայութեան Վիկտորիայի և ամուսնոյն. բայց ընթերցումէն առաջ նամակի ձեւով հետեւեալ տեղեկութիւնները կու տայ Աղանուր իր մասին. « Կրնայի խօսիլ մանկութեան վրայ, որ ծաղկեցաւ գրեթէ արեւելեան երազի մը մէջ, ունիորդելով ժամեր, լոիկ մնջիկ, ուշադիր խոչոր աչքերով, հայրենաբարձական երկայն նկարագրութիւնները հօրմ որ եկած էր Ասիայէն՝ գեռ տղայ, և որ լաւ կը յեշէր եր շոշշողուն Ռայաբադա ամարանոցը, մեհենական սիւներով, Ընդարձակ ու գեղեցիկ գարաստանով մը, ուր արմաւենինները կը բարձրանային երկնաբերձ՝ իրկաններու տպագիտնին վրայ, և արծիւի ձագերն հիտ կու գային վերը՝ երկիններու թափանցկութեան վրայ: Ու վճիռտ, բիւրեղ օդին, դարերով կայս անտառներուն, Հնդկաց Ովկիանոսի մոռնչներուն և վայրենի գեղեցկութեան մասին կը պատմէր եռանդեամբ, ու երթալով կը բորբոքէր, կը վասէր իր հրաշալի տեսիլքին մէջ:

« Ամեն ինչ հոս մուշր ոչ մեղ կը բուժի ինծի, կը կրկնէր յաշախ: Ու մեաց ինձի հայրենական արիւնին հետ՝ թելադրանքը այն մըրկոտ պատմութիւններուն, բացի ծարաւ մը, արեւու մոլութիւն մը, գարշանք մը բոլոր մէկերուն, ամպերուն դէմ,

ւակներ ։ Իր դստերաց կրթութեանն և ուսմանը մնձ հոգ կը տանի, ժամանակին նշանաւոր վարժապետներուն յանձնելով զանոնք մարզելու հոգը. այս է պատճառը որ Վիկտորիայի ուսուցիչ եղած են՝ նախ Յակոբ Ծանէլլա, երեւելի քերթողը, և ասոր մեռնելէն վերջ Հենրիկոս Կենչիոնի, նոյնպէս նշանաւոր քերթող: Եթէ կայ բան մը՝ որ պակսի Վիկտորիայի, այն ալ հայերէնի անգիտութիւնն է, զոր միշտ կ'աւաղէ, թէ ինչո՞ւ չէ սորված՝ իր հօրը ողջութեանը. գիտէ անգլիերէն, ֆրանսէրէն, և ուրիշ լեզուներ. տեղեակ է ընդհանուր ազգաց գրականութեան և լայն մշակութիւն ստացած է:

Փափաքած էի գիտնալ Վիկտորիայէ, թէ ո՞րն էր իր առաջին քերթուածը, և ե՞րբ գրած էր. հետեւեալ շահեկան տեղեկութիւնները կու տայ այս հարցումիս.

« Ստուգիւ չեմ յիշեր թէ ո՞րն է առաջին բանաստեղծութիւնն և որ թուականին գրած եմ, բայց կարծեմ փոքրիկ քերթուած մըն էր և 1875ին գրուած, զոր անմիջապէս նոթայի առաւ Պացցինի երաժիշտը: Այդ առաջին տողերս զորս հոս կ'օրինակեմ՝ կը յիշեմ որ զրեցի այն ատեն, երբ ըսին ինծի թէ Լուսինը մարած երկիր մըն էր, նման մերինին, բայց առանց բնակիչներու, առանց ծովու և գետերու, առանց ծովու, առանց ծառերու, առանց կեանքի:

զարհուրանք մը բոլոր սահմաններուն դէմ», եւն: Այն նամակին մէջ կը յիշատակէ նաեւ իր վարպետները. « Յակոբ Ծանէլլա, ամենազնիւ հանճար, վշտացած և ճշշուած ապերախտներէ . . .» և Հենրիկոս Կենչիոնի « խօսի և զգացումի այն մոզը, անսահմանութեանց այն զարմանաբանչ վերյայմիչը որ ունեցաւ արուեստին բոլոր իմացումները, հասկացողութիւնները և աստուածացումները »:

* Վիկտորիայի քայլերուն մէջ ուրիշ բանաստեղծներ աւ կան, բայց իրեն չեն հաւասարիր:

«Մեծ ցաւ եղաւ ինծի ու այս տողերը գրեցի, որոնք
(վասն զի առաջին տողերս էին) մեծ ազդեցութիւն
ըրին ծնողքիս և վարժապետներու վրայ, և խետակ
ալ տուին, վասն զի անցած ժամանակներու վրայ կը
խօսէի, իբրեւ թէ մեծ տարիք մ'ունենայի. բայց փո-
քրիկներուն, մանուկներուն համար եւս լինցած տա-
րին՝ անցած ժամանակ է. և ինծի համար՝ այդ ան-
ցած ժամանակները էին անոնք՝ որոնց մէջ կը կար-
ծէի ես դեռ թէ լուսինը արծաթագեղ դրախտ մըն էր՝
ուր հրեշտակները կը բնակէին: Ահաւասիկ ուսանաւորը.

Լ Ո Ւ Ս Ի Ն

Սըրտիս առջեւն են միշտ, Լուսին,
Անցած գացած չըքնաղ օրերն.

Երբոր քաղցրիկ քու շողիւնին
Կ'ուղղէի վեր ես իմ աչերն:

Լիճեր, լեռներ ու մարգեր բիւր
Զինջ և անդորր ու զուարթաբեր,
Քու ծոցիդ մէջը կաթնաթոյը
Կարծէին ի՛մ տեսնել բիւր:

Պարը տեսնել կը կարծէի
Ես թեւաւոր բնակիներու.
Ո՛չ, բնչպէս գո՛գը կը խըրի
Երբ գոհ է սիրտն երազներու:

Սենեակ տըխուր և անմարդի,
Ծով մը նըսեմ ու մոխրագոյն
կը թըսի արդ ինձ արծաթի
Քու սկաւառակըդ պաղպաջուն:

Եւ արդ յիշող վիշտերով բիւր
Թըրջած տամուկ նըշոյլներով,
Քու շողիւնիդ, Լուսնակ, տըխուր՝
կը հետեւիմ զերն աչքերով:

Չորս կամ հինգ տարի մը կայ որ Վիկտորիա ամուս-
նացաւ Բերուժիացի Կուիտոյ Բոմբիլի գրագէտ կոմսին
հետ, որ երեսփոխան եւս է իտալական խորդգարա-
նին. որով իր գիւթական Վենետիկը թողլով Վիկտո-
րիա՝ գնաց Տրասիմենի ափունքները երազելու՝ ձիթե-
նիներու լուսնիսու ու խորդգաւոր անտառներուն, ծաղ-
կափթիթ այգիներուն միջեւ, բլուրներուն վրայ, և
Տրասիմենի կապոյտ ծոցին ծիրանի ծուէններուն գոզը:

Կորոնվ' եռանզուն գրչին, հուր՝ բոցավառ սրտին,
աւելն՝ աշխոյժ մաքին, խանո՞ զգայուն հոգւոյն:

* *

Վիկտորիա Աղանուր Բոմբիլիի մասին սոյն համա-
ռուս տեղեկութիւնները տալէ վերջ, հոս արժան կը հա-
մարիմ թարգմանել քանի մը իտալացի վարպետներէ
էջեր՝ որոնք Վիկտորիայի հանճարն ու արուեստը կը
պանծացնեն, վերլուծելով Յաշիտենական Զլոյցին
բազմակերպ գեղեցկութիւնները:

* *

«Երբ, քիչ ամիսներ առաջ՝ ազնուական ու համեստ
գրագիտուհի մը թելագրեց ինծի՝ Վիկտորիա Աղա-

* Այսն ուսումնակրութեան հեղինակն է Յովհաննէս Գա-
նեւացցի, և զրած է ոյն տողերը Աղանուրի քերթուածները
դեռ հատորով չհրատարակուած: Հրատարակած է նախ Պե-
տական հանձնում՝ թերթին մէջ, և յե-
տոյ իր «Profilo di scrittrici italiane» (իտալացի գրագի-
տուհիներու կիսագէրեր) գրեն մէջ անցուցած: Գերբը Աղա-
նուրով կը բացուի:

նուրով զբաղելու, անմիջապէս ըսի ինքնիրենս, թէ արդեօք հատորներ հրատարակած է. իբրեւ թէ հեղինակուհւոյ մը կիսագէմքը (profisi) նկարել կարենալու համար՝ անհրաժեշտ ըլլային հատորներու դէզեր: Կուհեցի որ այսպէս մտածելով՝ գէշ կը մտածէի...

« Վիկտորիա Աղանուր, փարթամ՝ ազնուական ու գեղեցիկ Վենետիկուհի օրիորդը՝ թէեւ յաճախ յորդորուած՝ չէ ուզած երբէք հատորներ հրատարակել, և սակայն ո՞վ չի ճանչնար զինքը գրական աշխարհին մէջ: Ինքը չէ միթէ հռչակաւոր հեղինակուհին այնշաբ անշաբ չքնաղագեղ ոտանաւորներու, ամենէն ծառնօթ ու ամենէն գեղեցիկ հանդէսներուն էջերուն մէջ ընդելուզուած՝ և որ անոնց ամենէն աւելի սպառուական և խանգակաթօրէն փնտուած գոհարներն են: Անոնք՝ որ սոսկ հետաքրքրութեան համար կը կարդան, անոնք որ չափազանցուած շէլամեններէ կը հրապուուին, ու հաւատք կ'ընծայեն սուր ովասնեններու, որոնք անշաբանաւոր ու անպատշաճ կերպով անունի մը շուրջը կը դիզուին՝ մինչդեռ ան կը խորթացնէ և կը ձանձրացնէ մուսան՝ իմաստասիրութիւն, գիտութիւն և մինչեւ քաղաքականութիւն ընելու, անշուշտ նկատի առած պիտի չըլլան Աղանուրի բանաստեղծութիւնը:

« Եւ սակայն որքան բարձր, որքան վսիմ է Վիկտորիայի ժամանութիւնը:

« Աղանուրը իտալիոյ առաջին բանաստեղծուհին է, ինպէս չի վերցներ: Դաստատանը յանդուգն չէ, ուրիշները կարեցին զայն: Լարա Կոմսուհին զայն մեր բանաստեղծուհիներէն առաջնագոյնը (la primissima) կոչեց, համակըլելի Քէքին՝ Ֆանֆորզի Թոմոր՝ ըստ թէ Վիկտորիա է մին այն կիներէն՝ որոնք արուեստագիտական կատարելութեան անմատոյց ժայռերուն ամենէն աւելի մօտեցած են. Եոլանտա՝ իմանալով որ

ես Վիկտորիա Աղանուրով պիտի զբաղէի, աճապարեց գրեց ինծի՝ որ ես ճիշդ նշանին զարկած պիտի ըլլայի, եթէ զայն իտալիոյ առաջին բանաստեղծուհին անուանէի: Բոնեցի Եոլանտայի ձեռքէն ու իր գատաստանը ուզեցի. զայն ազնուորէն հաղորդեց ինծի, որմէ չեմ ուզեցի զրկել ընթերցողս: « Վիկտորիա՝ բանաստեղծուհի է հոգիին մէջ՝ բարձր ու խոր ներշնչմամբը, գաղափարներուն իսկատպութեամբը (originilità), ձեւին յուսակութեամբն ու փափկութեամբը, շարապրութեան սքանչելի կշուութեամբը՝ ուր իր մտածումը՝ առանց երբէք զրուելու՝ աւելի սուր կը բուրէ: Ինծի համար (և միայն ինծի համար չէ) իտալական բանաստեղծուհիներուն մէջ առաջինն է, վասն զի ունի վայելչութիւն ու չնորհ, զգացում առանց թացիկութեան (sentimentalismo), կորով՝ առանց անհարթութեան »:

Ու Ի՞նչ յօդուածներ չգրեցին Աղանուրի համար Կենչիոնի, որ (Ծանելլայի մահուընէն վերը) իր երկրորդ վարպետը եղաւ, Տէ Կուլերնաթիս, Տ'Իզընկարտ: Ու Ի՞նչ լաւ բաներ չխօսեցան իր մասին Գարտուչչի, Ֆուկացցարոյ, Ֆամպրի, Ֆրատէլէդգոյ, Սերաո, Պարպէրա: Ու չընծայեցի՞ն Վիկտորիա Աղանուրի՝ Բանձաբքի գելեցիկ տողեր, խեղճ Ծանելլան իր քերթուածներուն վերջին տպագրութիւնը, և դեռ վերջերս՝ Եոլանտա իր Խորհրդաւոր հարսերը: Ու Զէզարէ Բասգարէլլա չնուիրեց իրեն իր Զգայնական պտոյտը, և Կրիլլ՝ իր Այլիմենն բանաստեղծութեանց հատորը: Եւ 96ի ապրիլին՝ ուրիշ պատուի մըն ալ չէր համեր, այն է՝ Վենետիկոյ Աթենական կամառին գործօն անգամ ընտրուելու:

« Աղանուրի քնարերգականը՝ կորովի է, ուժեղ, թրթուուն. կին մտածողի մը բնական, ճշգրիտ, ջինջ արտայայտութիւնն է. քիչ բանաստեղծութիւններ այն-

քան գոհունակութեամբ կը կարդացուին ինչպէս Աղաւնուրինը:

« Չնաշխարհիկ բանաստեղծուհոյն բոլոր քնարերազականները չունիմ աչքի առջեւ, բայց անոնցմէ մէկ քանին՝ զորս ունիմ՝ ամենէն գեղեցիկներէն կը համարուին:... Կ'առնեմ զիազուածով Սուրբ Մարկոսի ձիեւրի: Յանաստեղծուհին Վենետիկ կը բնակի, ու կը հոսի արիւնին մէջ պերճանքն ու հաւատքը հայրենական մեծութեան, յուշարձանները՝ որ փառքի դարերը կը յիշեցնեն, կը ներշնչեն անոր խանդավառ և անվեհեր աւիւն մը: Սուրբ Մարկոսի ձիերը հուր կը չնչեն անոր եռանդեան՝ քերթելու քերթուած մը լի կորովով ու մօծանձն զգացումով:

« Տեսքը այն յազդանդամ ձիերուն՝ որոնց վրայ կը խոտանան պատմութիւն և զրոյց, կը յիշեցնեն անոր էջեր վաղնջական, անմահ յիշատակի.

Այն ձիերուն՝ որ հրաշունչ
Յոյն հողին վրայ՝ բարկ խօշիւնին մէջ խաղմին,
կը տեսնէին անցքը պերճ
Քաջախեզախ հոմերանուադ հագներգուաց:

« Այսօր սակայն փառքի այն շողիւնը որ փայլաւակեց այնքան դարեր՝ անհետացած է, որմէ ինքզինքը մահացած կը զգայ ու կը մռնչէ, մինչդեռ

կը մըռնչեն մեռելներն,
Զեկերն հրաշունչ կը մըռնչեն կորընթեան,
Մըկանունքին պինդ, կարչներ,
Պատրաստ միշտ պերճ ձեմքի, դափրի, դոփերու:

կը մըռնչեն մեռելներն...
Եւ անտարեր անոնց մռունչին կամ խոթու,
Յամառոքէն կը նընջեն
Ողջերը քունը սոսկալի վատութեան:

« Հայրենիքը երբ Յակոբ Ծանէլլայի յուշարձան մը կը կանզնէր՝ վինկենտացի գրագէտին պատկերը ապաշային յանձնելու համար, Վիկտորիա՝ յիշելով իր ծերունի ու բարի վարպետը՝ որ 1896ին իր քերթուածներուն վերջին տպագրութիւնը անոր կը նուրբէր, որպէս զի այն նատորի միայն յիշատակ մը ըլլար, այլ և հրաշեր մը՝ հաւաքելու և հրատարակելու իր բանաստեղծական երկերը՝ որոնց այնքան գեղեցիկ և նոյնիները տեսած եր խալիա, յարգալիր սիրով, անձնանուէր մեծարանօք կ'ըսերձէ ողջոյն մը, և մուաբերելով թէ ինչպիսի դառնութիւններով վշտացած էր կեանքը այն մեծ մարդուն, ու յիշելով սրբանուէր բարութիւնը, համակամ համբերութիւնը որով ապրած էր ան և տարած մարդկային նենգաւորութեան, կորովի առնութեամբ կը գոչէ.

Հանդէսին երգ չեմ
Հընչեցներ ես արդ,
Ու ծաղիկ, ու սարդ,
Ու գրօշ կը բերեմ.
Ա.Յ. Ճեռամած, աղօթմանըւէր
Կը նայիմ ես վեր.

Ու կըսեմ. ո՛վ դուք
Աղատ եղբայրներ,
Մեռեալ եղբայրներ,
Ողջերն էւք պասուք
Ուսին խօսքի մը, այն խօսքն արդեօք
Պիտի շըսէք դուք:

« Հրատարակած բանաստեղծութիւններուն մէջ՝ օրիորդ Վիկտորիան իր նախաժիրածներն ունի, որոնցմէ հետեւեալ երկուքը՝ նախամեծարներէն են զորս իրենց ամբողջութեամբը հոս պիտի բերեմ: Վերնագիրներն

են. կ'երազի ժեր հոգին... և Երրե՞ս։ Ամենազեղեցին։

Կազմութեան ի՞նչ կատարելութիւն, ի՞նչ հաճոյաւ կան նորութիւն զաղափարի։ Կարդալով այս տողերը՝ ականջը հմայուած չի՞ չքար մարդ՝ խորհրդաւոր բառու անուշակ մրմունջովը, չի՞ թուիր իրեն որ ողողուի, կախարդուի հոգին՝ ողբանուէր քնարումէն ձայներու՝ որոնք կը գերեն կը թմրեցնեն քաղցրութեամբ, մինչ ձեզի կ'ընկերանան երազներ զրոյցներու, ասպետներու, զէնքերու և սէրերու։

«Վիկորիայի քնարերգականը չէ անոնցմէն՝ որոնք ամէն օր կը կարդացուին, չափազանց մէծ շնորհ մը պիտի ըլլար. կայ անոր մէջը նախանձելի, անհաւասարելի կատարելութեան մը արուեստը, կայ ձեւին անթերի կատարելութեանը քով՝ զաղափարին զմայլելի ինքնատպութիւնը. ոչ մի ծթուանք կամ նմանութիւն, բնաւ երբեք բռնազբօսանք, ոչ մի աւելորդ մտածումներ և խօսքեր, ամենեւին կարկատումներ և զոհողութիւններ։

«Քննեցէք Լուորիշնը, բանաստեղծական տեսիլը զոր հրատարակեց Rassegna Nazionale հանդէսին մէջ, և այսօր նոյն իսկ հայերէնի թարգմանուած է Ս. Ղազարու Միթթարեաններէն մէկէն։ քննեցէք Գիշերայինը ու տեսէք թէ այդ քնարերգերը ամէն օր կարդացուողներէն են։ Այս երկու գոհարները կարդալով՝ անզիտակցօրէն ինքզինքս անհուն խանդով մը լեցուած ըզգացի, և կապուած հոգիս՝ կարծես բաժնուեցաւ, մինչդեռ կը թուէր ինծի որ ես ալ գոչէի։

* Ուսումնակարութեանս մէջ ամբողջ դրուած են։ Մեր ընթերցողը հատողին մէջ կը գտնէ արդէն։

** Իմ գրաբար թարգմանութեանս կ'ակնարկէ։

Ահա գիշերը կապուտակ, խաղաղիկ
Գիշերն ամրան... Հըծծիւներ
Գողաբրիկ, լուսեղ բարախումներ աստղերու,
Բուրումներ մեղմ, օ՞ն, մըտէք։

«Ու այն յափշտակութեան մէջ, տեսնել կը թուէի բանաստեղծը որ անյագօրէն կ'երկննար պատշզամին վրայ, ուժգին գոչելով՝

Քաղցր է սուզիլ ծով ճռփանքին մէջ ազատ ԵԱՊԸ իջնող էակաց։

«Եւ յետո՞յ... և յետոյ լուութիւնը, որ յառաջելով կ'ըսէր ինծի կարծես։

Կը տեսնե՞ս. լուս թըսիչքով
Երազներու լայնածիր,
Բեւեռն իմ է սառնապատ,
Իմ բոցակեցն անապատ։

Քաղաքներն իմ են գոռող Զորս բարկութիւնն աստուածեան
Կործանեց, արդ քարաքոս
Ու խոտ պատեն աւերն այն։

«Բանաստեղծութիւնը՝ որով Աղանուրի այս երկու շարադրութիւնները կը զարդարուին՝ հրաշալի է. ըզգացումը նախ կը հանգչի հանդիսաւոր, խոր խաղաղութեան մը մէջ, ու ականջը երկնցնելով կարծես կը լոէ՝ այնքան մէծ է արուեստին քաղցրութիւնը՝ խոխանքն առուակի մը՝ որ կը կարկաչէ կը հոսի մերթընդ մերթ խորտակուելով թեթեւակի. բայց խաղաղութիւնը փութով կը խզուի, վասն զի քերթողին մարին մէջ կ'արթննան անցեալին յանկուցիչ ու հսկայական յիշատակները, և ուշ կը դնէ՝ մեւած քաղաքներուն

Անրբեց բաղուած ժողովուրդին հզօր բարախումին,
և մինչդեռ

Խաղերն օդին մէջը կ'ելեն կորսուելու
Թաւ ըստուերին մէջ, քաղցրիկ
Եւ ահաւոր պատմութիւններ պատմելով,

և մինչդեռ

Մըսիկ կ'ընէ գեշերն անշարժ ու լըսիկ,
զրգուած կը զոչէ.

Կը զգամ ես, ով դարերու
Վեթիարի թեւ, բախիւնդ. ու հետըդ ազատ
Արգելքներէ մարդկային.
Ճամանակին ոգին կը չուէ բաց դաշտերն...

Այսպէս հոգին դէպ ի եւ զաղթելով՝ վար ժամանակին հեռաւոր անհունութեան մէջ կը տեսնէ

Քաղցր ու խոճոռ ըստուերներ
Դիշազներու, սուրբերու

և Տանդէ

Որ կրցաւ ո՞յջ ո՞յջ իշնել
Դէպ ի մահուան գաւառներն.

Կը տեսնէ Հռոմը, երբ

նենգոս դէւն
Յիմարութեան այն ատեն
Կ'արթըննար մուստ՝ աշքերուն մէջ ներսնի,

և կը լսէ որ խելայեղ կեսարը՝ քղամիդը ցեխին մէջ
քաշկըստելով, կը մոնչէ. ինչ որ լի ծոյիր՝ կը կոտրեմ:

«Յետոյ քերթողին մոածութիւնը կ'երթայ, կը թոչի
հոն ուր

Իրեկունները ոսկի
Կը թշունին ջինջ մինարեներն ու մըզկիթք...

Կը յիշէ սեղանակապտութիւնները... ու կը մոտածէ

մե՛ծ և տըխուր

Ազատութեան նըշանակ

Ահաւոր խաչը կը կանգնէր փրիստոսի,

ու կ'երեւակայէ

Բիւզանդիոն կը ժըմտի

Նըժդէհացեալ յաղթականին աշխարհի:

«Հոս Վեհնետիկ իրեն կը քաշէ երազողին ուշադրութիւնը՝ և հոյակապ վերյուղումներուն մէջ ցաւազին յիշատակ մը կը մթազնէ անոր միտքը, երբ կը մըտածէ թէ

Ի Գամբոֆորմիոյ սպանուած

Վեհ ծերակյալը կը լըսէր, և օտար

կը պարզուէր գրօ՛շ մը տըխուր

Ի Սուրբ Մարկոս՝ նըկարուած սեւ ու գեղին:

«Բայց անմիջապէս կը սրտոտի՝ և անարգ դաշնագին, նախատալից բանակցութեան յիշատակին՝ կը յաջորդէ յիշատակը սիրելի հայրենիքին փրկութեան, ձեռք բերուած ազատութեան, ու հրճուալից կը զոչէ.

Մարկերայի ուրմբաձիկ

Որոտացին այն օր հրաճայթ թընդանօթք.

Զողելին վար գլորեցան

Արծիւ ու գրօշ ջարդուփըզուր խառնիխուռն.

Միակ կեցցէ՛ մը խուժեց

Կուրճքերէն դուրս, կայծակ քաջաց աչքերէն.

Եւ լսուեցաւ ջինջ օդին

Մէջ մեռելոց երդին թըրթռումը ցընծուն...

«Վեհկտորիա Աղանուր կոմսուհին դժբախտութիւնն ունեցաւ իր հայրը կորսնցնելու, «քաղցր բարերար մը՝ որ Արեւելքէն (Աղանուրները ծագումով հայ են)

ՎԵՆԵՄԻԿ բերաւ բարութեան մեծ լոյս մը», և նէ ընկճուած անյատակ տիրութեան մը տակ, ամենաքընաքու բացատրութեամբ իր մաքին առջեւ կը նկարէ կորսնցուցած ծնողին պատկերը: - Հոս իր բանաստեղծութիւնը բարձունքը կը թողու, ու պարզագոյն՝ սրտի մօտիկ լեզուով կը խօսի, և դասական եղերերգութեան անուշակ հոսանք մը կը բղխի իր ականակիտ, շողողուն, հիանալի տողերէն, որոնց մէջ կայ համադրական, յաջող վերյուշումը այն համակրելի, ազնուական, մեծարելի դէմքին, շույլումովը նահապետական՝ մերմակ մազերու, որ զինքը պատարագիչ քահանայի մը կը նմանցնէին, առաքեալի մը, սուրբի մը*:

* Առթիւ մէկ ուրիշ հարցումիս՝ զոր ուղղած էի վկասութայի գեռ հատորը թարգմանելու դիտաւորութիւնը չունեցած թէ « հատորին մէջ ո՞ր քերթուածն աելի՛ հաճելի, սիրելի է իրեն », այդ նախասիրուած քերթուածը թարգմանելու դիտուալ, պատասխանեց ինձի հետեւեալ բառերով, որոնք ակն յայտնի կը պարզեն անոր պաշտումը իր հօրը համար: - « Մէկ չէ, այլ շատեր աւելի՛ սիրելի են ինձի, ուրիշներ լաւագոյններուն մէջ կը դասեմ: Այսակէս ուրեմն անոնց մէջն զորս աւելի՛ իր սիրեմ, գասն զի սրտէս ելած են (ուրիշներ երեւակայութեան ծնունդ են, և արուեստի տեսակետով կրնան մեծագոյն արժէք մ'ունենալ, բայց ատ տարբեր ինդիր է), աւելին աւելի սիրածս ՅՈՒ համար երգած քերթուածն է: Կապահովցնեմ զձեզ որ զայն մեծ մասամբ արտասուելով գրեցի: Հայրս պաշտած եմ, վասն զի իր հոգին իրաւոցնէ սուրբի մը հոգին էր: Անոր մասին ինչ որ ըստ չշմարտուրիւն էր, զուս չշմարտուրիւն, առանց ուեւ չափականցութեան, չանացած եմ նկարել անոր բարոյական կիսագէմբը խղճամիտ ճշշդութեամբ, վախնալով որ ըըլլայ թէ խանգարեմ գծին յատակութիւնը նոյն իսկ նշանով մը կամ լուսով մը՝ զոր չգտնէի յեշողութեանս մէջ, որ լեզուն էր այն սիրական պատկերով »:

Լսեցէք, ի՞նչ մեծվայելչութիւն, ի՞նչ աշխոյժ, ի՞նչ արուեստ:

Արդ կը հանգչիս: Հանդէսներէ ձանձրացած,
Հեռու քաղցին պերճանքներէն, գիւղական
Գերեզմանին մէջ ուղեցիր նընջել դուն:
Քընարանիդ քարին վըրայ չի ճնշեր
Անթափանցիկ կամար շիրմի մ՛հյակապ,
Ու քաղցր ակնարկը կ'արդիկէ երկընքին
Ու կը հոսկէ անոր վըրայ: Շուրջդ ունիս
Դուն ծաղկըներ առոյդ. ապրիլ ամսուն մէջ
Խընկարայր հովկ անոր կ'անցնի վըրայէն,
Ու բարեգութ կ'իջնէ լուսնակը դէպ հոն
Գիշերային ըստուերներուն մէջ՝ քնարանդ
Համբուրելու. և այն աստղերը, սիրո՞ւն
Այն աստղըներն յիշելով քու նայուածքներդ
Երկայն, և քու հիացումները երկայն,
Անոր վըրայ կեցած փայլակ կը զըրկեն
Եւ պատգամներ աստուածային դէպ ի վեհ
Հոգիդ որ բնաւ չեղաւ այսպէս գիտակից
Ու երանիկ ըլզաւով իր բարախելն՝
Ողջ մէկ հիւլէն Տիեզերքին յինքն Աստուած:

« Ընտանիքի անուշակ քնչաշնկներուն դիւրամատոյց ու բաց սրտէն կը խուժէ գորովանքի զեղումը, և անա Հրամելչութք*, ահա ողջակէզը սիրոյ ժամանին ու գգուանքներուն՝ սուրբ և նուրիական սեղանին վրայ, ուր կը վասի կենդանի և մշտեռանդն որդիական սիրոյ բոցը:

« Բնութիւնը՝ իր տեսարաններուն անհուն և յանկուցիչ զանազանութեամբը քերթողին զգայնութիւնը կը ցնցէ, և անոր նկարել կու տայ գոյնով ու կեանքով լի նկարներ:

* Տես Հատորիս մէջ:

Ամէն երակս առողջութիւն կը թընդէ,
Ու իմ սըրտիս ամէն մէկ վառ զարկին մէջ
Տիեզեքին սըրտին թընդիւնը կը զգամ:

« Այսպէս կ'աղաղակէր Աղանուր օր մը, ամառ ա-
տէն, սեւեռուն՝ պատշգամին վրայ, նայելով ծաղիկ-
ներուն ու խոտերուն, և մինչդեռ կ'անձրեւէր, և

• • • պատուհանները գէպ ի բաց՝
Հրակէզ, յամառ տօթին այն խուն դադարին՝
Կ'ելէին պարտէզէն թարմ՝ շունչն ու բոյրեր
Կինդանացած ծաղիկներուն, խոտերուն,

կը մոտածէր.

Ըլլաւ տունկ, ըլլաւ տերեւ, ըլլաւ Յօլուն
Եւ տափանապին մէջ հրանուտ...
Միելթարանք մ'ունենալ այսպէս երկընքէն...

« Սիրո՞ն քաղցրութիւններ և անուշակ պարզու-
թիւններ թէոկրիտեայ և Վերպիլ՝ ձեզ կը յիշեմ...

« Սակայն այսչափով չեն սահմանափակուիր արժա-
նիքները քնարերգականին Աղանուրի, որուն բանաստեղ-
ծութիւնը ամբողջական է և միշտ գեղեցիկ, գեղեցիկ,
վասն զի ուրիշ ոչ մէկի նմանելու առաւելութիւնը ու-
նի. գեղեցիկ՝ վասն զի ունի իր մէջը զեղուն, վստահ,
լուրջ և յանդուգն քնարերգութեան մը ձիքքերը:

« Վիկտորիա Աղանուր բանաստեղծական հոգի է,
խանդը միշտ վառ, երեւակայութիւնը աշխոյժ, լայն
ինքնաբղիութիւն, դատողութեան ուշնութիւն, մտա-
ծութը վեհ գրմայմանց մէջ խրոխտօրէն հողարեւ,
սեփական պատկերներ և սահուն և քնքուր բացա-
տրութիւն:

« Վիկտորիա արձակ ալ լաւ կը գրէ, և իր համ-
բաւը անցած է արդէն սահմանագլուխը, ապացոյց

այն՝ որ նշանաւոր գրագէտներ պատիւ կը համարին
իրենց թարգմանել մեր կորովի բանաստեղծուհին,
Տ. Alexander, անգլիացի գրագիտուհին՝ այնքան գնա-
հատուած Ովսքինէ, թարգմանած է Հօրս քերթուածը,
Պ. Մէյէր, գերմանացի, Sacker Masoch, — մէկ քանին
յիշելու համար — ուրիշ կտորներ թարգմանեցին, նշա-
նաւորն չ. Դ. Ալիշան հայերէնի թարգմանեց իր Զա-
տիկը*. Diaz Plaza, շատ կտորներ՝ սպաներէնի. Rietti
յունարէնի՝ իր Սկր չէ քերթուածը:

« Եթէ Վիկտորիա Աղանուր զիջանի յորդորներուն՝
որ կ'ըլլուին իրեն, եթէ յաղթէ իր յամառ կամշոտու-
թեանը, իր չափազանց համեստութեանը, և հրատա-
րակէ՝ իր քերթուածներն հատորի մը մէջ ամփափուած,
քննադատութիւնը պիտի գտնէ ինքզինքը բարձրագոյն
մոքի մը առջեւ, իգական հանճարի մը, որ արծուօրէն
կը թուչի ուրիշներուն վրայ, և ընթերցողները, որ
բազմաթիւ պիտի ըլլան, հմայուած պիտի գոչեն մեր
ողբացեալ կոմսուհի Լապոյի պէս. « ով գեղեցիկ, ով
հմուտ, ով իտէալ մնը Վիկտորիան »:

Երբ սան ուսումնասիրութիւնը հրատարակուեցաւ նախ
Pensiero Italiano (Խոտական մասնաւում) թերթին մէջ, Mar-
zocco թերթը որ Փլորենտիա կը հրատարակուի, և խոտա-
ցուց գրական առաջին թերթն է՝ և որուն արդուած ածական-
ներն են միշտ աւորովութիւնում (ամենայագելի), իր առաջին տարւոյ 44րդ թի-
ւին մէջ այսպէս կը գրէր.

« Հիացումն՝ զոր կը յայտնէ հեղինակը (Յովհաննէս Գա-

* Սիալ ըլլալու և այս տեղեկութիւնը, կամ ինծի անձա-
նօթ է Ալեքսանի թարգմանութիւնը: Իմ գրալար թարգմանու-
թիւնս 1903ին է, այդ տողերը գրուած են 1898ին:

ներացցի՝ ազնուական գրագիտուհւյն համար՝ կը մասնակցինք մենք ալ. մենք եւս կը համարինք որ Աղանուրը՝ անվիճելիօրէն առաջին իտալիոյ ողջ բանաստեղծուհիներուն միջեւ՝ լաւագոյն դիբը մը կը գրաւէ նաեւ գեղեցիկ երկրին մէջ այսօր ապրող բանաստեղծներուն միջեւ...» եւն, ու փափաք կը յայսնէ որ հասրի մը մէջ ամփոփուին ու հրատարակուին:

Ճիշդ նոյն կարծիքը կը յայտնէ և Համեմի Պայմանա թերթը, իշտարի, թ. 332, երբ կը գրէ. «Յովէ. Գանեացցի Պանչիո Իտալիո թերթին մէջ գեղեցիկ յօդուածով մը երկարօրեն կը զբաղի Վենետիկուհի ազնիւ և հայանուն բանաստեղծուհիով. Գանեացցի կը համարի և մեզի կը թուիթէ երաւամը՝ որ Վենետիկի Աղանուրը իտալիոյ ողջ բանաստեղծուհիներէն առաջինն ըլլայ, և արդի բանաստեղծներուն միջեւ լաւագոյն դիբքերէն մին գրաւէ»:

Ֆանֆուլան ալ կը փափաքի որ առանձին հատորով լոյս տեսնեն Աղանուրի քնարերգականները «հոխ միշտ ինքնատիպ մասնումով և չքնարագեղ՝ ընտիր ձեռովն ու ոճովը», եւն:

* * *

Ուոմէոյ Ա. Կալենկա, 1903ի մայիս 28ին բանախօսութիւն մ'արտասանեց ի Բերուձիա Վիկտ. Ալանուրի բանաստեղծութեանց մասին, զոր արդէն մեծագոյն մասամբ թարգմանած էի բազմավէպի 1903ի, 10րդ թիւին մէջ. ուրկէ կ'արտատպեմ հոս.

«Վիկտորիա Աղանուր, կը գրէր Հենրիկոս Գասուէնուովոյ, երբոր հանճարեղ գրագիտուհին հատորի մը մէջ ամփոփեց «ցիր ու ցան ծաղիկները, հիւսելու համար միակ պսակ մը ու զնելու համար զայն նոր գերեզմանին վրայ իր մօրկանը՝ որ գգուանքը եղաւ, պաշտումը եղաւ իր կեանքին», Վիկտորիա Աղանուր պէտք չունի ներկայացուելու: Խոկ այսօր, երեք տարի ետք առաջին տպագրութենէն, այսօր, կ'աւելցընեմ, ամենեւին պէտք չունի ներկայացուելու, այսօր, երե

իտալիոյ մէջ չկայ անձ մը՝ քիչ շատ մշակուած և սիրող գեղեցկին՝ որ կարդացած ու խոճոճած չըլլայ իր համորը:

«Եւ ոչ իսկ իր քերթուածները պէտք ունին մեկնուելու, վասն զի անոնց մէջ գաղափարներու բարձրութիւնը չի մթագնէր երբեք բացատրութեան յստակութիւնը, ահա զօրութիւնը իսկական, մեծ բանաստեղծութեան. բանաստեղծութիւնը մը՝ զոր կ'ըմբռնէ մարդ առանց չափազանց յոգնութեան մոքի, որ կը խօսի սրտին ինչպէս և մոքին, և է խոստովանութիւն մը անկեղծիկ՝ եռանդուն զգացութիւնը, զգացուած տենչանքներու, որոնք կը յայտնուին անբռնազբօս, որով և կարող կ'ըլլան ունկնդիրը յուզելու: Եւ այս բանին մէջ Աղանուրը կը հետեւի արժանաւորապէս իր վարպետին՝ Ծանէլլային: Որուն համար (կը յիշէք) ըստ Գարատուչչի. «Սնկարելի կը թուի մեր գարուն համար, որ նոյն իսկ երբ գեղեցիկը կը քաղէ, ճիգով մը կը քաղէ, կը կոտըրտուի, կը նազի ու կ'ընդողնէ Տըասոնի նման»:

«Այս դիւրութեամբ և յստակութեամբ, բայց և շատ հեռի հասարակ պարզութենէն որ արդիւնքն է մուածումի ոսնութեան և ոճի անստուգութեան, նէ՛ աւելի քան ուրիշ բանով՝ կը մօտենայ իր վարպետին: Ուրիշ ուսուկէտներով կը հեռանայ անկէ: Կը խուսէ անոր առջեւէն, կախարդուած վտանգաւոր եղջերուաքաղերէ, յաճախ ստախօս երազներէ, զոր Ծանէլլա՝ Աստիքելոյի քերթողը, մելամազուտ քահանայն, չճանչցաւ և չուզեց ճանչնալ. երբեմն, ոգեւորուած հոգեկան ծածուկ ազդեցութեամբ մը, կամ բոմանդիկ կերպով ուժգունած հետաւոր ուրախութիւններու յիշատակովը, երբեմն, քաջայանդուզն այժմէութեամբ իր գաղափարին ու մտածումին՝ կը գերազանցէ զանիկա:

«Անկէ դաստիարակուած, և ի բնէ յօժարեալ՝ ներշընչումը ստէպ բարոյական վախճանի մը յանգեցնելու, դիւրութիւնը սանձելով և ուղբելով արտեսով. նէ՛ հետեւելով այն ճամբուն մէջ՝ զոր գծած էր «աջողակ հետեւողը պարինեան և մանծոնեան աւանդութեանց, ձեւովը՝ դասական, թէեւ արդի մտածումով տոգորուն», Վկիւտորիա, իր քերթուածներուն մէջ այլաբանութեամբ կը ստուերագրէ յաճախ վարդապետութիւն մը, մտացածին անձերու ձայնովը, կամ իր իսկ հառաչովը՝ կ'ողբայ՝ վարպետ ձեռքի յանկարծահած նորումերով՝ զայն՝ որուն «կը կարօտինք ամենակարճ այս աքսորին մէջ». տեղի տալով յաճախ սրտի ձայնին՝ կը պատմէ գաղոնի կորիները հոգւոյն անկեղծ պարզութեամբը անո՞ր՝ որ ինքն իրեն, կը մտածէ վիճակը իր կեանքին, յիշելով կարճ ժամերը ուրախութեան, և երկայն ժամերը ցաւի և վշտերու. երբեմ՝ յանդուգն վարդապետեւ ճախրանքով՝ որ անծանօթ մասց իր վարպետէն՝ կը սլանայ ամենէն աւելի ազնուական բարձունքը քաղաքական և մարդկօգուտ (umanitaria) բանաստեղծութեան. բայց միշտ, նոյն իսկ երբ այն պիսի նիւթեր երգէ՝ որոնք շատ ծանր պիտի ըլլային առանց քերթողին համակրանքին, կը գրէ նէ այնպիսի նորութեամբ, և այնպիսի ներզաշնակութեամբ, հարըստութեամբ պատկերներու, զգացումներու փափկութեամբ, որ նիւթը կարծես հրաշքով կը թեթենայ, կ'իշնէ ծանր գահէն՝ որուն վրայ գրած են զայն փիլիսոփաներն ու ընկերականները, և կու գայ խօսել մեղմօրէն մարդոց սրտերուն:

«Կը յիշք՝ Ծանէլլայէն՝ իմաստասիրական և գիտական քերթուածները, այն՝ ըստ Գարտուչչի, «ընտիր և պանծալի թարմութեամբ, Վիրգիլորէն գեղեցիկ» քերթուածները, հոչակաւոր գեղօնն ի ինցե-

մորթն բրածոյ, Սուշկի պարանոցին բացումը, Մանադեմ և Հեռադիտ, Բնուրիւն և Գիտուրեւն, Ճարտարարուեստ, ինչպիսի բնականութեամբ և պարզութեամբ կը բացատրեն ամենայանդուգն գաղափարները: Այսպէս եթէ առնէք Ազանուրի Թեմրելի վարսամի, Պատշգամին, Լուրիւն, որոնց մէջ քերթողական մտածումը յիրափի կը դիմագրաէ իմաստասիրական մտածումի թեւերուն վրայ, պիտի գտնէք բնականութիւն և պարզութիւն ամենախորին յղացումներուն մէջ իսկ: Բայց Վկիւտորիա՝ թէեւ իր վարպետին՝ որ կը պանծար իր աշակերտուելոյն վրայ՝ ունէր շինջ պարզութիւնն ու վճիռ ոռչութիւնը, և միտումը՝ ներշընչումը բարոյական վախճանի մը դարձնելու, բայց խօսելով գասուէլուուվոյի հետ՝ Վկիւտորիա չի հրաժարիր, և ոչ իսկ՝ եթէ ուզէր պիտի կարենար հրաժարի, իր ուժեղ ու կորովի անձնականութենէն. և թէեւ՝ գուցէ ըլլայ իր քնարերգականներուն մէջ հատ մը որ հաւասարի Ծանէլլայի երեք կամ չորս շարադրութեանց արուեստագիտական կատարելութեանը, բայց պիտի համարձակէի ըսել որ Վկիւտորիայի երանգապանակը աւելի բազմերփենն է, իր զգացումը՝ աւելի հոծ, և իր մտածումը՝ երբեմ՝ աւելի խոր: Իր տողերուն մէջ միայն միտոքը չէ որ կը խօսի, կը խօսի նաեւ, և ըստովիւ յաճախակի, սիրու, և ամէն մէկ տունէ կը բուրէ անձառելի բոյրը իր զգայուն հոգւոյն, քնքելի գգուանքներուն իր սրտին: Տիրանոյշ շնչնչը սիրոյ կուտայ իր քերթողական գործին կենսական շերմութիւն մը՝ որ կը պակսէր Ծանէլլային. կ'երգեն իր քերթուածները ինչպէս Վարսամի զարմանագործ զօրութիւնը, մարդկային փառամոլութեան անիրաւութիւնը, կ'երգեն նոյնպէս գարնանային իրիկուններու զմայլանքը, երազները սիրահար հոգեակներու, սիրական ձեռքի մը

սեղմումը : Կ'երգեն յոյզերն ու գորով : Մարդկային կեանքին յաւիտենական այս հակասութիւնը, խնդութեան և արցունքի այս աղբերակը, ցանկալի և ահարկու, փարելի և ատելի, և հուսկ ապա ողբալի՝ իրեւ կորսուած մեծ քաղցրութիւն մը :

« Վիկոտրիա չէ այն քերթողներէն որոնք մթին և առեղծուածային այլաբանութիւններով, պարբերութեանց անսովոր դարձուածներով, մոռցուած բառերու խճողումներով, կը ջանան պարտըկել իրենց մոքին մնամէջ գատարկութիւնը արուեստական փոցուանոյց կեպերով : Այս՝ անոնցմէ չէ :

« Իր քնքուշ հոգին, հազիւ շուրջը դարձուցած երիտասարդական նայուածքը, գուշակեր է անհուն տիրութիւնը մեր այս կեանքին : Փորձը աւելի եւս պարզեր է թաղծոտ տեսիլքը . առոյզ հանճարը խոկացեր է ճակատագրին վրայ յաւիտենական այս ողբերգութեան . և երգեր է դաշնակաւոր ձայնը : Աչքերն ալ՝ որ գիտեն՝ գոզես աստուածային չնորհիւ՝ հարցաբանել գաղտնիքը երիտասարդ տունկերուն որ Ապրիլը կը ծաղկաւէտեն, գաղտնիքը աստեղապարտ գիշերներուն, լացեր են . բայց ոչ լացը յուսահատութեան . անոր՝ որ իր առջեւը չի տեսներ ուրիշ բան՝ բժէ խաւար աղջամուզ, այլ մելամազդիկ լացը անոր՝ որ կը տեսնէ ցնդիւը շատ մը յոյսերուն, ոչ ամենուն : Մեծ է խտիրը, տեարք, որ կայ, ոռոմանդիկ տիրութեան և յոռի տեսութեան միջեւ :

« Իր բանաստեղծութեան մասին կը գրէր Տումենիգոյ Զիամբոլի . « Ընթերցումդ աւարտելուդ՝ մխուած կը միաս սուր կախարդանքի մը մէջ, որուն դէմ ի գուր է մաքառիւ, վասն զի արդի մոտածումին սքանչելի յայտնութիւնները կը համառօտէ, վասն զի իր մէջ կը ծրարէ մեր քաղաքականութեան թաքրուն խորքերը ,

գերագոյն նրբութիւնը, մտաւորական վհատութիւնը, բարոյ եռանդը և արհամարհանքը՝ ուամիկ տիրապետութեանց դէմ : Քանի՞ տարի է որ մեր մատենագրութիւնը չէր արտադրեր գեղեցկութեան այսպիսի հրաշակերու մը : Ո՞ր դարը ելլելու ենք՝ գտնելու համար քոյր մը՝ մեծագոյն՝ քան այս ամենանոր հետազոտիքը սրտերու : Իր և ուրիշ արդի գրագիտուհիներու միջեւ կարծես աստեղային միջոցներ կան . իր և հիներու միջեւ կը հոսի ընդարձակ լեթէ մը, ուր ներչնչուած գեղեցկի գլուխները կը ննջեն հանդարտօրէն՝ աստղերուն աղոտ շառայլովք : Իրենց բանաստեղծութիւնը, չափաբանութիւն մըն է կամ ընկերական տեսութիւններու, փաղաքշոտ քնքանքներու, ամենօրեայ տարփանքներու, կամ պատմական յիշատակարան մը՝ որ երբ բաղդատուի՝ կրնայ մեծագոյն արժանիք մը տալ այս քնարերգականներուն : Յիրաւի, մեր քնարերգութիւնը քիչեր ունի որ կ'ապրին, որոնց վրայ ամէն ազգ պէտք է նախանձի . Գարտուչչի, Քիարինի, կրաֆ, Բա՛սուլի, Ֆօկացցարոյ, Մացցոնի, Մարրատի, Բանցաքի, Տ'Սոնունցիօ . արժանի են յիշուելու նաեւ կրացիա Բիերանդոնի-Մանչինի, Ալինդա Պրունամոնդի, Ալա Նէկրի . բայց եթէ ունի Ազանուր աշխոյժ կորովը ումանց, վճիտ պարզութիւնը, յանգերու նոխութիւնը, պատկերներու ինքնատպութիւնը, կը յաղթէ միւսներուն այն սրբազն կրակովը՝ որ կը հոսեցընէ երակներուն մէջ խորհրդաւոր սարսուռ մը, այն անսահման սարսափելիովը՝ որ անհունը կը խորհրդանշանէ : Կրնայ ըսուլի իր հանճարին համար .

« Il sait qu'il est aiglon, le vent passe, il le suit. Գիտէ՛ թէ արծուի ձաւ է, կ'անցնի հով, ետեւէն ինք » :

« Քաղցր է ուրեմն երգը Վիկոտրիա Աղանուրի ,

քաղցր՝ թէեւ մելամաղիկ ծրարի մը մէջ պարուրուած, թէեւ ծրուած խորհրդաւոր ստուբրով մը՝ զոր չեն կարող բացատրել իմ խօսքերս. Aussi malaisée à définir qu'à quoi elle fait référence. Elle est une sorte de légende éternelle qui raconte que lorsque l'ange de la mort vint pour emmener l'âme de l'écrivain à l'enfer, il fut déçu par la bonté de l'écrivain et le fit libérer. L'écrivain, reconnaissant l'ange, lui demanda de lui donner un message pour son frère, qui était alors dans l'enfer. L'ange répondit : « Il y a bien des choses inconnues qui entrent malgré tout ». L'ange dit : « Rien ne peut empêcher l'ange de la mort d'emporter l'âme de quelqu'un, mais il existe des moments où l'ange de la mort est ravi par la bonté de l'homme et décide de le libérer. C'est ce qui s'est passé avec ton frère. Il a été libéré grâce à ta bonté et à ta générosité. Tu devrais être fier de ton frère, car il a été libéré grâce à toi. »

« Ազանուրի քերթուածներուն մէջ իրերու խորհրդաւոր այս հոգին կը զգացուի զգայնութեան, մտառութեան այնպիսի նրբութեամբ, որ շնորհուած է միայն ընտրեալ հոգիներուն. և կու տայ ամբողջ քերթուածներուն պէս մէջ, մատներ, մոր խեղ՝ զգայարաններէն, կը վրիպի ներ նկարագրական արուեստէն. բայց մէծ քերթողի մը տողերուն մէջ կը գուշակուի, կը զգացուի : Կ'երեւի և կ'անհետանայ եթէ ջանանք կեցընել, թիթենիկի փափուկ թեւերուն պէս, մատներուն մէջ կը չքանայ, որով ի զուր քերթողական գործի վրայ խօսող մը կը ճգնի գաղափար մը տալ անոր մասին :

« Ազանուրի քերթուածներուն մէջ իրերու խորհրդաւոր այս հոգին կը զգացուի զգայնութեան, մտառութեան այնպիսի նրբութեամբ, որ շնորհուած է միայն ընտրեալ հոգիներուն. և կու տայ ամբողջ քերթուածներուն պէս մէջ, մատներուն մէջ կը զգայարաններ, որուն վրայ ես, ուրիշները թող մտածեն ինչպէս որ կ'ուզեն, չեմ յազենար զարմանալէ :



« Գրքին առաջին մասը ինչպէս կ'ըսէ խորագիրը Leggenda Eterna – Յաշխտենական զրոյց – քերթուածն սիրոյ. գժբախտ սէր, ի գերեւ ելած յոյսէր, կորսուած ուրախութիւններ : Պիտի զգաք այս քերթուածներուն փափկութիւնը : Առաջինէն մինչեւ վերջինը՝ երկայն հառաջ մը կը թուին : Պիտի զգաք անպատմելի տիրութիւնը յուշքերուն. երջանիկ անցեալին : Պիտի զգաք մելամաղձութիւնը կարծ ժամուն, վասն զի գիտէ թէ պիտի սրանայ : Եւ յետոյ, հետեւելով հասորին, Միջանիկալին–Intermezzo – մէջ պիտի գտնէք հին արգելոցի մը անզորութիւնը. ամայի միայնութիւնը. աշնան անձրեւը, զարնան քաղցրութիւնը : Յետոյ Զարբեւմին–Risveglio – մէջ, ուր գրուած են ամենէն կորովի բանաստեղծութիւնները՝ անդուլ ճիզը մարգոց որոնք. կը տքնին ելլել վեր փառքի լեռը, մեծերուն ցնործը, մահուան անգութ քմահանոյքը, խորհուրդը խոր գիշերուան : Զայները խոր գիշերուան : Նիթ չիթ ծորումը աւշչին՝ կոճղերուն մէջ : Պտուկներուն բացուիլը : Ծովուն ողբը : Մարգասալան ծանրաշնչութիւնը ճահիճներուն : Պիտի մղէք նայուածքնիդ անտափ մը մէջ՝ ուր կը բնակի վհուկ կին մը . հին ամրոցի մը մէջ՝ ուր կը վիստան երազական հոգեգէշներ : Եւ երբ ձեր հոգին հետեւի քերթողուհուն հոգիին հրաշալի այն ուղեւորութեան մէջ, տողերուն քաղցրահնչակ երաժշգութիւնը, երաժշտութիւնը մերթ յամբ մերթ շտապուն, մերթ տիրուր մերթ զուարթ, մերթ տկար մարթ զօրաւոր, այնպէս ինչպէս կ'ուզէ զաղափարը, պիտի բարձրանայ ձեր ականջին, հաճոյական, վճիռ աղբիւրի մը կարկաչին նման, ականակիտ աղբիւրի մը, որ՝ ես

կը մաղթեմ՝ շատ և շատ տարիներ պիտի պատմէ տաւ-
կաւին ուրիշ առակներ մ'զի՝ որ այնքան կը սիրենք
զինքը, ուրիշ խօսքեր ճշմարտութեան և երազանքի »:

*
* *

Favilla (Կայժ) թերթին խմբագիրը, Լ. Տիբերի,
տարրոյս մարտի պարակին մէջ՝ բանաստեղծությոն նը-
կարով՝ գեղեցիկ և նոր ուսումնասիրութիւն մը հրա-
տարակեց, և է հետեւեալը:

*

«Եթէ Վիկտորիա Աղանուր Բոմբիլի գրած ըլլար
կամ գրէր Յիշատակներու զիրք մը, ասի անտարա-
կոյս արուեստի գործ մը պիտի ըլլար... Ի՞նչ Յուշա-
զիրք կրնանք երեւակայել որ գրէր, կամ գրած ըլլար,
համարինք թէ՝ մասամբ: Բայց յանդգնութիւն պիտի
չըլլա՞ր կամ սուոյգ յիմարութիւն՝ երեւակայելը գործ
մը՝ որ գուցէ և ոչ իսկ մաքէ անցած է, որ հաւանօ-
րէն պիտի չգրուի երբեք, կամ՝ եթէ գրուած իսկ է,
պիտի չչնորհուի հասարակութեան մոտաւորական և հե-
տաքրիր ցանկութեանը:

«Վասն զի քննադատը՝ որ նպատակ ունի՝ ըստ կա-
րեւոյն՝ բանաստեղծին ու անոր գործին ոգին ըմբռնե-
լու, անոր ներքին յօժարութիւններուն, ներշնչումի
աղբիւներուն, արուեստագիտական գեղեցկութիւննե-
րուն գաղանի ու անբացատրելի պատճառին և անոնց
հմայքներուն խորը թափանցելու, մեծ օգնութիւն մը
պիտի ունենայ՝ երբ ցոլացած տեսնէ՝ ինչպէս հայլիի
մը մէջ՝ բաց ի ֆիզիքական ձեւերէն, հոգեբանական
բնադրոշմները, բանաստեղծին բնաւորութիւնը, միտքը

և զգացումները, կարենալ տալու համար ընթերցողնե-
րուն անթերի և բանաւոր դատաստանը գործին՝ որուն
վրայ կը խօսի: Մէկ խօսքով, բարեբաստութիւն մը
պիտի ըլլար քննադատին համար, եթէ ձեռքն հասնէր
բանաստեղծին ներքին Յուշատերը, որուն վրայ դա-
տաստան կտրելու կոչուած է: Առ ի չգոյէ այդպիսի
յիշատակարանի, անհրաժեշտ է զրբին դիմել, գործին՝
որուն մէջ կը հայելանայ գրողին հոգին:

«Որով ոչ միայն քննադատները, այլ նաև ընթեր-
ցողները՝ որոնք՝ իրենք ալ քննադատներ են և յանախ
լաւագոյն (թէեւ առանց ի պաշտօնէ ըլլալու), իրենց
ուշադրութիւնը կը կեզրոնացնեն այն կէտերուն վրայ՝
որոնց մէջ գրողն ինքն իր վրայ կը խօսի, իր ուրա-
խութիւններուն և իր տագնապներուն, և կամ հեռուէն
կասկածիլ կու տայ, որ այս ինչ անձի մը տակ ուզած
ըլլայ ինքզինքը ակնարկել և իր գէպքերը: Ուրեմն
տղայական և անմիտ հետաքրքրութեամբ մը չէ որ կը
մզուի ժողովուրդը ճանչնալ փափաքելու ամենափոքր
մանրամասնութիւններն իսկ որոնք կը վերաբերին իր
նախասիրած մէկ գրագէտին կամ արուեստագէտին. և
յիրաւի եթէ խնդիրը հոչակաւոր և իրեն սիրելի անձի
մը մասին չըլլար, փոյթն ալ պիտի չըլլար. բայց իր
գիտնալու այս փափաքը առաջ կու զայ այն յոյսէն՝
թէ պիտի գտնէ ան այդ լուրին մէջ՝ թէեւ փոքրիկ
եղելութեան մը, գործին աւելի դիւրին մեկնութիւնը,
աւելի ճշգրիտ թարգմանութիւնը, որ կարծես շողաւ
կը թուի անոր առջեւ աւելի կենդանի և աւելի խօ-
սուն, աւելի ամբողջ, աւելի որոշ, երբ յայտնի են
իրեն՝ զայն շարադրողին կեանքն ու զգացումները:

«Երբ ենթակայական (subjacent) բանաստեղծներու
վրայ է խնդիրը՝ անկարելի չէ յաջող մէկ վերակազ-
մութիւնը իրենց ներքին ոգւոյն, և Աղանուր գրեթէ

իր բոլոր երգերուն մէջ ենթակայական է։ Եթէ փոշիանակ քննադատական - կենսագրական փոքրիկ ակնարկներու՝ զոր առաջադրած եմ զրել՝ երկայն աշխատութիւն մը պատրաստելու դիւրութիւն ունենայի, անկարելի պիտի չերեւար ինծի, անոր ոտանաւորներուն օգնութեամբը՝ իր հոգւոյն գծերը վերարտապրեւու, որոնք իր իսկ յայտնութիւններէն կը ցայտեն։ Զեռնարկը գժուար պիտի ըլլար, վասն զի խնդիրը նիւթական աշխարհին գոյներն ու գծերը գործածելը պիտի ըլլար, այլ բոլոր գաղափարներու, զգացումներու և երազներու վերացական աշխարհի մը։ Դժուարին՝ այս, բայց ոչ անկարելի։ Առ այժմ պիտի ջանամցունել ընթերցուներուն Յայիտենական Զրոյցին հեւ զինակունոյն աւելի յատկանշական և աւելի ցայտուն ձիբքերը, որոնք՝ ինծի կը թուի՝ վրիպած ըլլալու են իր բոլոր քննադատներէն։^{*}

« Վիկտորիա Ալանուր քննարերգական անստգիւտ խառնուածք մըն է։ իր ոճը ջղուտ է, կենդանի, իսկատիպ։ իր մտածումը և իր պատկերները յանդուզն են, իր նախադասութիւնը՝ յաճախ քանդակեայ՝ միշտ ինքնաբօւֆ և զծիու, խորչող թացիկ նրբութիւններէ. արդի՝ առանց նոր ձեւապաշտներու (manieristi) և նոր անկածներու (decadent) յիմարութիւններուն, իր ոտանաւորը միշտ ոտանաւոր է, կերպակերպ, սահուն, աշխոյժ, ինքնաբուխ։ իր քննարին գերիշխան լարը՝ սիրոյ լարն է, և անկէ գուրս կորզած ձայները՝ դրուպատուրի հառաջներէ ու ողբերէ՝ աւելի՝ խոցուած

* Անոնցմէ մին, Gaston Choisy, այս դատաստանին մէջ զոր ստորեւ առաջ պիտի բերենք, ակնարկած է անոր, բայց մեզի կը թուի որ ջլատած է անոր արժէքն ու կարեւորութիւնը։

հոգւոյ ճիչեր են, որոնք կը տարածուին ու արձագանգ կը գտնեն բոլոր ազնիւ հոգիներուն մէջ։

« Երբ վիշտը կ'ընկճէ զանի, ալ ոչ մէկ բանի հոգ չըներ, այլ կը գոչէ։

• • • Բայց ի՞նչ փոյթ

Ե ինձի, ի՞նչ փոյթ արուեստին, խօսքերուն ձշմարտութիւնը, կհաւոր և միակ ձշմարտութիւն յիշատակաց մըշտական Տանջանքն է այս։ . . .

« Ոիրոյ լարէն զատ՝ ուրիշ ալ ունի անիկա. գութը՝ դէպ ի թշուառները, դէպ ի տկարները, չարչարուունները, և խրոխտ արհամարհանք մը դէպ ի բռնակաւնները։ Կան քանի մը էջեր, այնքան առլի սլաքաշշտնետերով անիրաւութեանց դէմ մարդոց և օրէնքներուն՝ որ մէր օրով զանոնք կը կառավարէն՝ որ արժանի են ծալլրուած, ոտնակոլս և հեծող ամբոխին երախտագէտ հիացմանը։

« Իր շանթահարող կշտամբանքները նախճիրներու հեղինակներուն դէմ, թնդանօթի հերոսներուն դէմ, որոնք կուրցած են իշխանութիւններով, կարող են տիեզերական եղբայրութեան նոր գաղափարներու առաքեալներուն միջնւ վաստկիլ անոր առաջին աթոռներէն մին։ իր « Եսայի » երգը մարդկօգուտ (ստանտար) քերթողներուն միջնւ ամենաբարձր գահոյք մը կը չնորդէ իրեն, ոչ խտալիոյ միայն, այլ քաղաքակիրթ աշխարհնին։ իր նախասիրութիւնը անիծեալ « Եսայ »ին համար՝ անդրանիկութենէն կողոպտուած ու դատապարտուած նենգաւոր կերպով իր Յակոբ եղքօրմէն յետագասուելու, կը պարզէ մեզի որ անոր աշքին՝ անիրաւութիւնը երբեք չ'արդարանար, և թէ հարստահա-

բուածները՝ նենգուածները, նոյն իսկ երբ օրէնք ու կրօնք հակառակ են անոնց, չեն դադրիր ունենալէ անոր համակրութիւնն ու նախասիրութիւնը:

« Թոյշնին սադրանը քերթուածին մէջ դառն ու կծու դատապարտութիւն մը կը գոնէնք այն օրէնքներուն դէմ՝ զորս հօրները դրած են տկարներուն շալակը, աւելի քանի մը առանձնաշնորհեալներու շահերուն ի պատապանութիւն, քան թէ ամենուն. որմէ անոր մէջ կեանքի մէծանձն արհամարհութիւն մը, և զրեթէ թովզանք մը՝ զգացուած մահուան համար, ըղձացուած՝ երեւ վախճանը այնքան կեղծաւորութեանց և այնչափ աղէտներու:

« Հրաշալի է Պատշգամին երգը: Գիշեր է, նէ՛ պատըզամին վրայ՝ կը նկատէ աստղազարդ երկինքը, կը հիանայ տիեզերքին անդորրութեանը վրայ, երբ ահա

կասկածու

կը հընչէ փող մ'անդորրութեան
Մէջ խոր.... Լոռութիւնը, բըսնի քունն,
Հոծ սենեկի մը ծանըր շունչն,
Հընչիւնն ասո՞նք է կը պատմէ
Գիշերուան....

« Այն ատեն կարեկից կ'ըլլայ նեխահուտ զինուորաւ նոցներու մէջ փակուածներուն վրայ, ու անոնց դառնալով՝ կը գոչէ.

Ո՛վ եղբայրներս, ինչո՞ւ ձեզմէ
կը խըլեն այս ժամուս քաղցրիկ
Արբեցութիւնն. ուրիշն ինչո՞ւ
Պիտ' աւելի հանդարաօրէն
Վայելէ զայն. ինչո՞ւ պիտի
Անպատըսպար՝ թըշնամիէ
Զգախէ, գոռող հրաւելներէն
կամ կըսողուցքէն ժողովուրդին

կամ հաւածչաց բուռըն թափէն:
Է՞ր, թէ անոր՝ յիմարութիւնն
Յաղթէ, ինքն ալ նոր ստացուածոց,
Եւ աւելի լայն տէրութեանց՝
Կարենայ ինքն ալ հըռչակել՝
Լուրն աղքերուն՝ որտումի
Բարբառներով. և ունենայ
Պատրաստ ըզձեզ, ով եղբայրներ,
Երիտասարդ բոլոր արիւնը
Թափելու, և լան պառաւ
Մայրերը, լայ ձեր օրիորդն
Ու նախճերներ մաղթէ բոլոր
Աշխարհի: Ո՞վ անմեղ աստղեր,
Լուսակարկաշ աստղեր, ըսէք.
— Ամբարիշտ գործ չէ ասիկա:
Զէ աւելի վայել շամբուշ
Գաղանագոյն գաղաններուն
Քան թէ մարդոց՝ բարձըր մըտքով
Որոնց առջեւ լոյս կը սըփոէ
Բանն երկրաւոր ցայդին մէջէ...

և ոչ միայն կ'ողբայ տեսնելով այնքան երիտասարդները՝ որոնք կորզուած դաշտերէն ու գործարաններէն, և զինուած՝ խողիսութեալու համար իրենց ուրեշ եղբայրները, բայց կը ճակատի նաեւ աւելի զժուարին հարցերու դէմ.

... Ո՞վ աստղեր ամբիծ ու ջինչ,
Գուք լաւ գիտէք որ առանց այս
Փառքի մոլի ծարաւներուն
Վաստախարակ ժանս հրոսակէն,
Որ դարերէ ի վեր լեցնել
կը ջըդի միուքը մարդերուն,
— Մարդկային այս վըհերն անյայտ, —
Պիտի կըսնար իւրաքանչիւր

Ոք ունենալ պատառ մը հաց,
Ունենալ շիթ մը սէր, առանց
կըորիներու, առանց դըմնէ
Խըդդըմութեան և դըմնդակ
Գերութեան։ Զէ՞ աշխարհը այս։
Առեւն ամէնքը չի՞ տաքցներ.
Չի՞ հասունցներ հունձքն ամենուն
Համար...

«Եւ որովհետեւ երկրի վրայ խաղաղութեան և մարդկանին եղբայրութեան վարդապետութիւնները տարածողներուն թշնամիները՝ պատճառաքանութիւններէ աւելի, նախատինքներով ու ծալլով է որ կը կոռին անոնց հետ, ուրիշ գեղեցկագոյն երգի մը մէջ «Այզը», կ'ըսէ նէ.»

Քու ճշշմարիտ հետեւողաց գունդ ժողորիշ
կը կոռուի այսօր մրտածման զէնքերով.
Բայց թանձը մէդ մը կը պատէ սըրտերն, ո՛չ,
Բայց աւելի քան այն ատեն, ով Յիսուս,
Անգութ են քու որդիեդ, ու չեն զաղըիր դեռ
Անարդանիքի փայտին վըսայ վատշըւէր
Բնեւելու քիչ բայց հըզօր զինուորներդ,
Որք Կորոտան անգուլ երկրի ականջնն.
— Վայ ձեզ որ ձեր եղբայրներուն ուսին վրայ
Զէք վարանիր ահեղ բեռներ զընելու,
Բեռներ՝ որոնց ծանրութենէն կը սոսկաք.
Եղուկ ձեզի որ կը մերժէք աղօթքներն
Ու կը կորդէք պյորիներուն խոնարհ յարկն։
Անմիտք և կոյդր. վայ և եղուկ ձեզի բիւր
Որ շերիմեր ու կոմողներ կը կանգնէք
Մըտածումի հըսկաներուն, ու կ'ըսէք.
Ո՞հ, մենք մեռքե՛րը մեր յեկմք աղուեղեր
Անոնց արեան մէք, և սակայն հանապաղ
Գաղափարի քարոզներուն կը պարսէք.

Անարդանիքներ ու քարուականք։ —

Մօ՛տ է այդն,
Համու օ՞ն ելէք — կը գոչեն դեռ ու կ'երթան
Առաքեաներն լուսոյ ու դեռ իբրը ձօ՞ն
Կ'ընդունին ծաղըն, ու դէպ ի խաչը կ'երթան
Դեռ անվեհեր...

«Ու այդպիսի զգացումներ, այդպիսի տաք ու խորունկ համոզումներ կը գտնենք այնպիսի զգագիտունուույ մը մէջ, որ ծննդեամբը, ընկերական հանգամանքովը, հարստութեամբը, ազգականութիւններովը՝ նշանաւոր է. ուստի և մեծագոյն արժանիք ունի և մեծապէս դրուատելի է։

*

«Վիկտորիա Աղանուր ծնաւ ի Վենետիկ՝ կոմս Եղուարդէն և կոմսուհի Յովսէկինայէն, որոնք սերած են երեւելի, հարուստ, հին ընտանիքէ՝ պարսիկ *** ծագումով, որ ապա Վենետիկեցի եղած է շարք մը բարեգործութիւններով։ Ազակերտուհի եղաւ նախ Ծանէլլայի, և յետոյ Նենչիոնի, որոնցմէ սորվեցաւ գոելու արուեստը, գալով բովանդակութեանը՝ զայն ինք իրմէն հանեց դուրս։

«Իր քերթուածներէն շատերը թարգմանուած են

* Սիալ է այս տեղեկութիւնը. Վիկտորիա Բատոււա ծնած է:
*** Այս ոճով Վիկտորիայի մայրն ալ պարսիկ (!) ծագում ունի, որ անտեղիներուն անտեղին է։ Վիկտորիա, որոշակի եր ազգութեանը չայտնելով, այլ և այլ թիւր կարծիքներու տեղի տուած է. կոչուած է մեղիկ, պարսիկ, անգլիացի. միշտ միայն Արեւելք, Արեւելքան բացատրութիւնները չեն բաւեր։ Արեւելքի մէջ միայն հայը չէ որ կը բնակի։

ֆրանսերէն, անգլիերէն, գերմաներէն, սպաներէն, և հիմա Յաշխտենական զրոյցին ամբողջական թարգմանութիւնը կը կատարուի հայերէն լեզուով։

Իր Յաշխտենական Զրոյցին հրատարակութիւնը կատարեալ գրական դէպք մը եղաւ։ Ուրիշ շատ գործեր՝ ցանուած այլ և այլ Հանդէսներու մէջ, Յաշխտենական Զրոյցին առաջին և երկրորդ տպագրութենէն վերջ, և գորս կը մաղթենք ըստ կարելոյն և շուտ հաւաքուած տեսնել, կը պարզեն՝ ըստ կարծեաց շատերուն, որոնց կ'ընկերէմ և ես լի համոզմամբ, որ իր արտնեսոք վերելքի մէջ է, մանաւանդ մտածումի յարածուն կորովի ուժեղութեամբ։

«Յաշխտենական Զրոյցով զբաղողները խիստ շատ են, բայց հոս մէկին դատաստանը միայն պիտի բերեմ, Մարրատիին, վասն զի Մարրատի կորովի քննադատ ըլլալէն զատ, ամենաքաջ ալ բանաստեղծ է։ Ահա.

«... Խտալական արդի բանաստեղծուհիներուն միշտ չեւ առաջնութեան պատիւը ալ Վլիկորիա Ազանուրի կը պատկանի... Յաշխտենական Զրոյցին վրայ շատերը խօսեցան արդէն և այնպիսի գովեստներով, որ ինձի աւելցնելու նոր բան չի մնար, բայց միայն ստոյգ հաճութեամբ մը հաստատել յաջողութեան օրինաւորութիւնը... Կաղափարականութիւն (idealità) մը միշտ վսեմ ու լուրջ, կազմութիւն մը նշգրտութեամբն ու պարզութեամբը՝ անթերիի։ Ուստի Վենետիկցի բանաստեղծուհին արուեստագէտ մըն է շատ բարձր՝ բոլոր մեր արդի ամենէն աւելի նշանաւոր բանաստեղծուհիներէն։

«Անիէ Վլիւանդի աշխոյժ հանճարեղութիւն մ'ունի, բայց ձեւովը՝ շատ խեցն. և Ատա Նեկրի՛ որ քնարերգական թափ ունի՝ չունի բաւական արուեստ զայն սանձելու և արգիլելու որ ստէպ հակաբանաստեղծական երկարաբանութեանց մէջ չգլուրի։ Ազանուրի

քնարերգականներուն մէջ ուրիշ բնադրոշմ մ'ալ կայ հիանալի և սիրուն, որուն երեւումը փափաքելի է ունենել կանանց բանաստեղծութիւններուն մէջ։ իգայնուրիչնի (emminilità), ինչպէս կ'ըսուի այսօր, և ոչ թէ թեթեւամիտ իգայնութիւնը հէք Լարա կոմսուհոյն, և ոչ ալ չափազանց քմայքրոտ (capricciosa) իգայնութիւնը Վլիւանդիի. այլ իգայնութիւն մը ամօթլեած և խիստ, կրուու և ազնիւ, որ կարծես ներքին բոյրն է Վլիկորիայի բանաստեղծութեան, և իբրեւ կնիքը՝ իր քերթողի անձին։

«Նաեւ Գարտուչչի^{*} մեծ համարում ունի Ազանուրի վրայ, այնպէս որ երբ ամուսնացաւ նէ կուիտոյ Բոմբելիի հետ, Գարտուչին գրեց Վլիկորիայի։ «Ստերիմ մաղթանկս լի հոգիէս կը թուի վրադ, ապագային վրայ։ Ալ այսուհետեւ կեանքի կոխները կը կուտիս՝ կոթնած ազնուական և հզօր բազուկի մը, որուն արժանի էիր. մրցանակը՝ Պուտաներուն քովն է։ Առ ետև, անիma dulcissima. GIOSUÈ CARDUCCI ».

«Օտարներէն՝ որոնք անոր վրայ խօսեցան և որոնք նոյնպէս բազմաթիւն կատարեցի կտորը միայն պիտի բերեմ, Revueին մէջ հրատարակուած, որ է հետեւեալը.

«Օրիորդ Ազանուր դեռ նոր հրատարակեց Յաշխտենական Զրոյցը։ Քերթուածները յաճախ այնպիսի քնարերգութիւն մ'ունին, որուն գալափարը չունի մարդ։ Անոր բանաստեղծութեան մէջ կայ դառնութիւն, բարկութիւն, խեռութիւն։ Սակայն բոլոր յունետեսութիւնը չի դիմանար հինգ վայրկեան աղուոր

* Խտալիս - և ըստեր նաեւ բոլոր արդի աշխարհի - ամենէն մեծ բանաստեղծն է, խտալացոց մէջ իր նմանը գոնելու համբ՝ պէտք է ելլեւ մինչեւ Լեոբարտի ու Տանդէ։

« արեւի մը, ու այն ամենէն ոչ ինչ կը մնայ ապրիլի
առողջան մը անուշակ քաղցրութեան հանդէպ:

« Ուրեմն, ոչ ինչ լլտա նեկրիի մը պինդ կարծրու-
թենէն. ոչ ինչ լէոբարտիի մը վերջնական անհնա-
րին թափիծէն:

« Բայց եթէ գերազանց քերթողը ան է՝ որ իր հո-
գին ամէն հովերու կը յանձնէ, և որուն սիրու կը
թրթուայ բացէն եկած ո և է դոյզն շունչէ, Օրիորդ
« Ազանուր բանաստեղծ է վեհագոյն աստիճանի»:

« Վիկտորիա Ալանուրի վրայ իտալական և օտար
անթիւ թերթեր* խօսած են, ոչ մէկին մէջ սակայն
կրցած էի անոր ծննդեան թուականը գտնել: Ուստի
փափաքելով տեղեկութիւն մ'առնել այդ մասին, աչք
առի բուն իսկ կոմսունի վիկտորիայի հարցնելու, և
նէ պատասխանեց. «Գիտէք գուք որ Տիկինները կը
լրեն կամ իր սսեն միշտ այն թուականը: Լաւ, ես
պիտի ըսեմ Զեզի որ Ամերիկայի թերթ մը՝ հրատա-
րակելով իմ մէկ նկարս, ներքեւը շատ քաղաքավար
գովեստներ գրեց, ծննդեանս տարին 1868ին հաստա-
տելոլ... կը խոստովանիմ Զեզի՝ որ, թէեւ ոչ ամե-
նայիշդ (non rigorosamente esatta), այն թուականը
ինծի շատ հաճոյ անցաւ, և եթէ գուք ուզէք կրկնել
զայն, ոչ ոքի գէջ պիտի ընէք, ինծի՝ հաճոյք: Եթէ
արժան զատէք՝ կրնաք հրատարակել այս իմ պատաս-
խանս, որ պիտի նպաստէ՝ զիս ուրիշ հետազոտութիւն-
ներէ ազատելու: կը ժպտիք: Ես ալ»:

« Եւ արդ, ազնուունի Տիկնոջ հաճոյք ընելու հա-
մար, կ'ընդունիմ Ամերիկայէն եկած տեղեկութիւնը,

* Յօդուածագիրը ծանօթութեան մէջ 74է աւելի միայն
խոսւերէն թերթերու և լրագիրներու անունները կը դնէ. և
17 այլ և այլ լեզուներէ, որոնք զբաղած են վիկտորիայով:

Նոյնը ընելու են նաեւ ընթերցողներս: Ականջը օ՛ղ կեն-
սագիրներուն:

« Այսու հանգերձ, ամենահաւատարիմ լուսանկարը՝
որով զարդարուած է Favillaյի այս պրակը, պիտի
նպաստէ՝ ամէն մեկնութենէ աւելի՝ ցուցնելու. որ բնու-
թիւնը շոայլ մայր մը եղած է երեւելի բանաստեղ-
ծունոյն հանդէպ: Պայրընի նման, ժառանգեց նէ ազ-
նուականութիւն, հարսուութիւն, գեղ, հանճար. ուստի
և չէր կարելի հոչակաւոր ըգառնաւ: Աս ամենուն վրայ
աւելցուցէք անհամեմատ սիրելութիւն մը ու բոլոր
հրապոյընները Վենետիկեան շեշտին, որ զանի համեն
խօսող մը կ'ընեն, և կիսադէմքը պիտի ամբողջանայ»:

* *

Յաշխենական Զյոյցին առաջին տպագրութիւնը
քիչ առենի մէջ սպառեցաւ, և երկրորդ տպագրութիւնը
հրատարակուեցաւ. հետեւեալ քանի մը դատաստան-
ները զոր մէջ կը բերեմ՝ կատարուած են երկրորդ
տպագրութեան առթիւ:

* * *

« Տարօրինակ զիրք, շքելօրէն խօսուն, և սակայն
լեցուն մարդկային ճշմարտութիւններով, կնոշական
խոստովանութիւններով. թանկազին խոստովանութիւն-
ներ՝ զոր չափական արտայայտութիւնը կը թոյլատրէ
նրոխտագոյն կերպով փակ հոգիններուն: Եթէ բանաս-
տելծունոյն անունը (արդէն հոչակաւոր դարձած) ճա-
կատին վրայ ըլլար, այլ և այլ էջերու մէջ կարելի
էր տարակուսիլ՝ զգացումին ու ձեւին առնական կո-
րովին պատճառաւ՝ որ հրատարակչական խաղ մը ըլ-
լար կամ ք զը կասկածու զրական մարդատեցու-

թեան մը: Բայց հետեւեալ էջին մէջ կասկածը պիտի ցնդէր՝ ուշագիր դիտողութիւնէն հոգեբանական ինչ ինչ գծերու, որոնց քնքուշ շնորհի մասին խաբուիլ անկարելի է »:

Ճիշդինօթ Ֆերրի (Giustino Ferri)

« Բանաստեղծութիւն... յաւիտենական:

« Կր կոչուի Զրոյց, և ընդհակառակն՝ բաբախուն է կեանքով, կիրքով, իրականութեամբ: Արուեստ մշակողները և բոլոր ճաշակի տէր անձինք հանոյքով պիտի լսեն երկրորդ տպագրութիւնը Զրոյցին Բոմելիլ Վիկորիա Աղանուրի, որ այսօր իտալիոյ բանաստեղծուն հիներուն թագաւորութեան մէջ գաւազանը ձեռքը ուսնի: Առաջին տպագրութիւնը Քիչ ժամանակի մէջ սպառեցաւ, հազուագիւտ պարագայ, ինդիրը բանաստեղծութեան վրայ ըլլալով, այնպիսի ժամանակ մը որ դրականութեամբ կը պանծայ. Երկրորդ տպագրութիւնը կը փնտուի անձկանօք: Կ'ուրախակցինք կորովի և ազնիւ բանաստեղծուհւոյն, և աւելի իտալական արուեստին»:

« Առաջօտք » (Il Mattino) Նարուի

« Լուր մը որ հաճոյք պիտի պատճառէ բանաստեղծութեան բոլոր մշակողներուն և սիրողներուն. Վիկորիա Աղանուրի Յաւիտենական Զրոյցին երկրորդ տպագրութիւնը հրատարակուեր է: Ճերմակ ածուխով նշանելու պարագայ մըն է, որ ուտանաւորներու հատոր մը՝ քանի մը հազար օրինակներով հրատարակուած, սպառի քանի մը ամիսներու հոլովումին մէջ: Այս ուրախ բաստին արժանացան Վիկորիայի քերթուածները. որ՝ գրեթէ ակամայ՝ թոյլ տուաւ որ հրատարակուին, և քանի մը ամիս վերջ իմացաւ, որ ուշ մնացողները՝ իտալացի թէ օտար՝ ի զուր նոր օրինակներ կը ինդիքին:

Իտալական քննադատութիւնը՝ երբ գիրքը լոյս տեսաւ՝ միաձայնօրէն՝ գովեստներու և հիացումներու տարափով վճռեց որ հեղինակուհին իտալիոյ բանաստեղծուհիներուն միշեւ՝ առաջին տեղը կը գրաւէր... »:

« Կիրակնօրեայ Փանֆուզլա »
(Fanfulla della Domenica)

« Ով որ կ'ուզէ լսել իր մէջ թրթռումը ճշմարիտ և անկեղծ բանաստեղծի մը հոգւոյն, թող այս հատորը կարդայ. ով որ կ'ուզէ արուեստագիտական բարձր և գուարթ բերկրանք մը զգաւ, թող սպանչանայ այս բանաստեղծին արուեստին վրայ: Ես ուրիշ բան չեմ կը ընար ընել՝ բայց եթէ զոչել բարձր – շատ բարձր և ուժզին: Վիկորիա Աղանուր վեմական և քաջակորով հոգի մըն է արուեստագէտի և բանաստեղծի... »:

« Կիրակե. Ժողով. լրագիր »
(Gaz. del Popolo della Dom.)

« Շատերն այս ազնուական տիկինը իտալիոյ առաջին բանաստեղծուհին կոչեցին. Պրոմամոնդի բանաստեղծուելոյն անհետանալէն վերջ, պիտի ըսէի մանաւանդ՝ որ լաւագոյններն իսկ իրմէ շատ ետ կը թողու, վասն զի կը միացնէ իր մէջ երկու յատկութիւններ, որոնք քիչ անգամ միասին կը գտնուին. ախորժակներու և զաղափարներու ներքին բանաստեղծութիւնը, ու կազմութեան արտաքին բանաստեղծութիւնը: Բախու՝ խոացընելով սաստիկ զգայուն հոգւոյ մը մէջ՝ ինչպէս է Աղանուրինը, սէր, կիրք, վիշտ, ուրախութիւն, երեւակայութեան յանդուգն սլաքըներ, զաղափարներու կորով, ցայտեցուցած է անկէ՝ կայծի մը պէս՝ անկեղծ ուտանաւորը, որ միշտ բանաստեղծութիւն է, վասն զի իրականութիւնն է կեանքին՝ որ կը յայտ-

Ցաշիս. զոյց

նուի կնոշական քաղցր ու կորովի անձնաւորութեան
մը մէջէն » :

« Նոր խօսք » (Nuova parola)

« Վիկտորիա Աղանուրի Յաշխուեական Զրոյցը կը
շարունակէ իր յաղթական պայոյտը թերակզղիին լրա-
գիրներուն և հանդէսներուն մէջ : Կապուանայի, Փէք-
քիի, Զիամբուիի և ուրիշներու գրուատիքներէն վերջ,
ահա երկայն խանդավառ յօդուած մը Նոր Ծաղիկարաղ
(Nuova Antologìa) Հանդէսին մէջ : Հենրիկոս Գաստէլ-
նուովոյին է, որ կը վերջանայ սա խօսքերով . « Ու-
րիշներ (և իրենց համար հապարտութեան բուն պատճառ
ողաւ) արուեստին կեղծիքներուն մէջ փնտուած են կեան-
քի տաժանելի իրականութեանց սփոփանք մը, եղկե-
լիներ, մնթժուածներ, հետեւած են իրենց գաղափարա-
կանին տատասկալից համբէ մը . Վիկտորիա, պաշա-
րուած ամէն դիւրութիւններով, հովանաւորուած ամէն
չնորհներով, ուրիշ նոյնաչի երկիւղալի հակառակ թշշ-
նամիներ ունէր իր գէմ . պէտք է դիմադրէր մոլորու-
թիւններուն աշխարհի՝ որ քիչ առանձնաշնորհեալնե-
րու կը նուիրէ առատութեամբ իր պարգեւները, ա-
նոնցմէ ուրիշ բան չինդիրելով՝ բայց միայն անխոր-
հուրդ հաւանութիւն մը . պէտք է զգոյշ, արթուն կե-
նար մեծաշուր սրահներու չնթանքներուն հանդէպ,
որոնք զինքը փառքերու բարձունքը պիտի հանէին, եթէ
հաւանէր անոնց հանդէսները պմնազարդել, ըլլալ՝ թեր-
եւու՝ անոնց Յուշատետրերուն և հովահարներուն հա-
նէլի Մուսան : Կռուեցաւ նէ և յաղթեց : Պահեց ամ-
բող ամբիծ իր անկախութիւնը, և փախչելով հրճուող-
ներու մրրկալից շառաչներէն, որոնք չեն թողուր սրր-
ուին և ոչ իսկ իր բաբախումներն զգալ, նախամճար
համարէց կարկառել իր ականջն իրեններուն, որոնք կը

լուսին լուութեան մէջ, ու բիբերը սրել դէպ ի ուրու-
ները՝ որոնք առանձնութեան մէջ կը տեսնուին » :

« Մարցոկկո » (Marzocco)

« Հենրիկոս Նենչիոնի այս վճիռը ուուաւ Վիկտորիա
Աղանուրի մասին . « Վենետիկունի այս բանաստեղծու-
« Նոյն ոտանաւորները նշանաւոր են կիրքով ու կորո-
« Գով : Ունի առնական հանճար և կնոշական սիրու :
« Իր պատմական երգերէն ինչ ինչ տուներ՝ եզական
« ուժգնութիւն մը ունին . մինչդեռ իր քնարերզական
« ներէն ոմանց մէջ նոթը այնքան սուր կը թթուայ,
« որ անմիջապէս կինը կը ձանչնանք հոն » :

Եւ ինչպիսի՞ կին, - կ'ըսէ իր մէկ յօդուածին մէջ
Անձէլոյ Օրվիէդոյ . - Կին մը՝ կարող անհատական
սէրէն վեր բարձրանալու, տիեզերական այն մնծ սի-
րոյն՝ որ տրոփել ուուաւ Շէլէյի սրտին, երկրի ու
երկնքի բոլոր էակներուն համար » :

« Լ'Արենե'յ » — Փլորենտիա
(L'Ateneo)

« Ոտանաւորներու այս նշանաւոր հատորին հեղի-
նակը կին մըն է, որ իր սեպին պատկանաւոր գրական
յաւուկութիւններէն զատ, ունի նաեւ մասնաւորապէս
արական սեպի սեփականութիւն համարուած պարգեւ-
ները, զօրութիւնն ու կորովը : Կը հիանայ մարդ երբ
կնոշական ներշնչմամբ գրուած չնորհի ու քնքշանքի
գոհարներու քով կը հանդիպի կտորներու՝ որոնք բո-
լորովին առնացի շունչ մը ունին : Տիկին Վիկտորիա
Աղանուր բանաստեղծական բարձրագոյն կարգի խառ-
նուածք մը ունի : Քնարին ամէն լարերն ալ միեւնոյն
յաջողութեամբ կը թթուացնէ : Եւ ինչ նիւթի վրայ
ալ գրէ, ըլլայ պատմական, ըլլայ նկարագրական,
կամ իր ուրախութիւններն ու ցաւերը երգէ, կը գտնէ

մարդ այն անկեղծ յուզումը, հոգուոյ այն սլաքը, ըզգացումի՞ հոծութիւնը՝ առանց որոնց չկայ բանաստեղծութիւն՝ իրաւցնէ արժանի այս անուան :

ՄՕՐԻՍ ՄԻՒՐԵ (Maurice Muret)

«Վիկորիա Աղանուր Խտալիոյ կը վերաբերի, ինչպէս կը վերաբերի Ուկոյ Ֆոնդոլոյ: Դուստր ազնուական հայու մը և խտալուհի մօր մը, յոյն հոգով վենետիկ ծնաւ: Լճակին սիւքերը, մեր լեզուն, որ անոր համար մայրենի լեզու եղաւ, Ծանէլլայի հրահանգները, ընկերութիւնը որուն մէջ ապրեցաւ, զանիկա խտալացի ազնուակի բանաստեղծ մը ըրին. մանաւանդ թէ՛ ինքնառապութեանը համար՝ առաջինը մեր ապրող բանաստեղծիներէն...

«Վիկորիա Աղանուրի ոտանաւորները կարծես թեւի բախիւններ են. մերթ՝ Կոլիբրիի, որ՝ մեղուօրէն՝ հետ կը թոշի, հետ ծաղիկներէն մեղը կը քաղէ. մերթ՝ գողտրիկ աղանեակի որ իր վարուժանէն բաժնուած կը վերապանայ՝ թեւաբեկ՝ ամայի բոյնին մէջ միայնակ հեծելու. մերթ վարազաթեւ արծիւի՝ որ յետ նայելու վեր, դէպ ի արեւը՝ որ տաքցուցած է իր գեղեցիկ հանճարը, գերապանծ թոփքով մը կը ճախրէ դէպ ի կապոյտն անսահման: իր քերթուածներուն մէջ կը զգայ կարծես շունչը մերթ փայփայող զեփիւրին ապրիւեան օգով, մերթ խորհրդաւոր հառաչքը աշնանային հովին՝ տերեւաթափին. մերթ հիւսիսակին փոթորկու սոյլը՝ մարդասպան ձմրան մը ահոելի հոգեգէներուն մէջէ: Իր այս երգերէն ամէն մին կը թոփ ձայն մը, յաճախ աղապակ մը բնութեան. կարելի է ըսել որ բնութեան ամէն զոյն և ամէն ձայն թափանցած ըլլայ այս հիանալի բանաստեղծուհոյն հոգիին մէջ՝ տալու համար անոր իր լեզուն: Ինչ որ իր

կեանքին մէջ զգացած է բանաստեղծուհին, կը պարզուի այնպիսի խօսքերով, որոնք ամէնքը խորապէս յուզուած բնութեան մը խորհրդաւոր ցնցումներէն բղիսած ըլլալ կը թուին:

«Եւ արդ որ փառքի լուսաւոր լերան զագաթը բարձրացած է, մեր բանաստեղծուհոյն այս ճաճանչուն հոգին կը նշողէ հոն վճիռ լուսով մը, իբրև վառվառն աստղը մեր մուաւորական Ոլիմբոսին, որուն՝ վեր մինչեւ կատարը հասնիլը իրաւցընէ շատ քիչերու տրուած է: Նէ շատ բան կը պարտի՝ իր չնաշխարհիկ հանճարէն գուրս՝ նաեւ իր արուեստին անկեղծութեանը, սքանչելի բարեխառն համաշնչութեանը որ կայ իր ներքին մտածմանն ու արտաքին անխառն ու թափանցիկ ձեւին միջեւ, որով զարդարած է զայն, ուշ զնելով ինքն ալ միշտ՝ նման Տանդէի, բանաստեղծութեան մէջ վարպետներու վարպետին, երգել և նշանել՝ ինչպէս ներար իր զգայ:

ԱՆՁԵԼՅՑ ՏԵ ԿՈԼՊԵՌՆԱՌԻՑ
(Angelo de Gubernatis)

*

Ընթերցողը ծանօթանալով Աղանուրի և իր քերթուածներու մասին այսքան տեսութեանց և դատաստաններու՝ կատարուած խտալական վարպետներէ և լրագիրներէ, գուցէ փափաքի քանի մը խօսք ալ մեր լրագիրներէն լսել*: Գոհացընելով այդ փափաքը, պիտի

* Հ. Աւելան իր Հայ-Վենետ գրքին Յառաջբանին մէջ ձանօթութեան ձեւով (Էջ 4) Վիկորիա Աղանուրի մասին հետեւեալ դատաստանը կ'ընէ. « Կենդանի Հայ-Վենետ հեղինակ մի է նա, բանաստեղծ՝ ոչ միայն նրբազգաց այլ և խռազգած, և քերդող, այսինքն հմուտ խտալական լեզուի տա-

խնդրէինք մենք ալ մեր կարգին, որ անմեղագիր ընէր զմեզ՝ եթէ (առանց ինչ յապաւելու՝ ստիպումովս անողոք հարկի մը) համարձակինք դնել հոս այդ գրուածները, կատարուած Գևորշիի մէջ հրատարակուած մեր թարգմանութեանց առթիւ: Կը գրէ իրաւունք թերթը, (Վառնա 1904, դեկտ. 11, թ. 95):

«... Բայց ըստ մեզ (Գևորշիի) այս թարգմանական փորձերուն ամենէն շահեկանը Հ. Ա. Ղազիկեանին է որ այս վերջերս իր վրայ առած է իտալահայ Վիկորիա Աղանուրի քերթուածները հայացնել: Հոս նըրքագաց և կողիկցած գրչի տէր բանահիւս մըն է որ մէկ ուրիշ այլապէս ինքնատիպ և բարձր բանահիւսի մը սրտին յուսերուն և մտքին խոյանքներուն թարգմանը կ'ուղէ ըլլալ հայ լեզուի մէջ:

«Եւ ես վստահ եմ թէ բնագիրը այս արձագանգումին մէջ քիչ բան տուժած է: Կան հոս ու հոն մթութիւններ և անհարթութիւններ ինչպէս նաեւ կէս լու-

զաշափութեան, որով գրած է և գրէ. և ի նորուամ, զարմանալի վկայեալ տաղ մի հրատարակեց իտալիոյ նշանաւոր La Rassegna Nazionale բանասիրական օրագրին մէջ, Լուորիչն կոչմամբ. զոր՝ գիշերոյ սիրական նկատէ. բայց չկան (թերեւս յոմանց կարծեցեալ) սիրաբանութիւնք, այլ բնութեան և մարդկային կենաց վերցցեալ գաղափարը՝ զուգաւորութեամբ գիշերոյ և լուութեան զգացման: Արդարեւ բարձր և ոչ զիւրահաս իմաստ մ'է, որպէս և շարադրութիւնն. որով իր բնական չափէն և վիճակէն այլ վեր կ'երեւի հեղինակն. որ է ազնուական և չափահաս օրիորդ մի, մեր հանրածանօթ հայագի Սամուել Մուրատայ՝ գտներ և փեսային թռոն (գուատր Եղուարդայ) Վիկորիա Աղանուր, Vittoria Aganoor: Այսպիսի գրութեանցն համար պատուեցաւ նա այս տարի, Վենետիկ հռչակեալ գիտնական Արենական ժողովը (Ateneo Veneto) ընկեր ընդունուելու»:

ծուած գժուարութիւններու ակն յայտնի հետքերը *: Զարաշար գործածուած է մէկ տողի մէջ սկսուած նախակասութիւն մը անակնկալ կերպով ընդհատելով միւս տողին մէջ շարունակելու ազատութիւնն որ քչին մէջ համ" բայց իր յաճախաղիպութեամբ միայն ձանձրոյթ կու տայ **: Քերթուածէ քերթուած թարգմանական աւիւնի անհաւասարութիւն մըն ալ նկատելի է ***: Եւ սակայն ինձ անուրանալի կը թուի թէ Հիւրմիւգները և Բագրատունիները՝ չըսենք Ալիշանը – իրենց վերարկուն և իրենց անըստգիւտ չնորդքն խոշորէկ պատառ մը ժառանգ են թողած իրենց այս ժրաշան և զգալիօրէն աճող սանին: Բաւական սահուն է «Ակալայի Հովկերը» (կարգա Հովկիսը), սիրուն է «Խօսակցութիւն»ը որուն վերջին երեք տողերը գժբաղգաբար չեն յաջողած ****: Շատ լաւ է «Եսաւ»ը, «Ողջոյնը», «Վերադարձը», և որ մէկը համրենք »:

ՕՐԻՒՆ

* Կը փափաքէի որ նշանակուած ըլլային այդ տեղերը:
** Նյոյնպէս հոս կը փափաքէի որ գրուած ըլլային գոնէ էջերը:

*** Աս կրնայ ճիշտ ըլլալ. ասոր գաղտնիքը գուցէ կարելի ըլլայ բնագրին մէջ փնտուել:

**** Հօս ուրախ եմ որ նշանակուած է տեղը, և ասով Ընթերցողը պիտի կրնայ գաղափար մը առնել նաեւ բնագրին լեզուին ու ոճին: Ամբողջ տան բնագիրն ու թարգմանութիւնը կը դնեմ:

Noi ridiamo anche, ridiamo
forte, e la gioia
brilla negli occhi al baleno
vivo d'un motto
fine. In che abisso del core
Chi dunque intanto
Scoppia in un pianto dirotto?

* *

Ուրիշ քանի մը տողեր եւս Շիրակի յարգելի խմբաւ գրութիւնը նուիրեց իր « Հանդէս Հանդէսներու » բաժնին մէջ (1905, թ. 2, էջ 150), և են հետեւեաները:

« Գեղունիի այս համարին զլսաւոր հրապոյրը կը կազմեն, գրասէրներու և գեղարուեստանէրներու աշքին, Վեհկթորիա Աղանուր իտալահայ քերթողուեւոյն քերթուածոց հայցումը՝ Հ. Արսէն Ղազիկեանէ: Քանի մը տարիէ ի վեր կ'իմանայինք Աղանուրի նորածին առքաւը, զոր կրնանք ասկէ ետքը, համոզուած, փառքը անուանել: Կը հասկցուի անշուշտ թէ յարաբերական արժէք մը պիտի չբաւէր մեզ խանդավառելու համար: Լակենային գեղեցկութիւնը ոչ իտալական բանաստեղծութեան մէջ միայն և ոչ, մէծագոյն պատ-

կը ծիծաղինք մենք նաեւ,
կը քըքքըշանք, ու սրամիտ
խօսքի մ'աշխոյժ փայլակով
Աչքերնուս մէջ կը ցույց
խինդն: Ո՞վ ուրեմնն սըրտին
ի՞նչ անդունդին մէջ արդեօք
շեղեղորին կ'արտասոնէ:

Ահաւասիկ բնագիրն ու թարգմանութիւնը, ուր կը նուռ անյաջող համարուած տողերը. թէեւ ինձի կը թուի որ հայերէնը ճիշտ հայելին է իտալերէնին, լուսանկարուածը: Բանաստեղծունքն մէկ նախադասութեան մէջ երկու հարցում կ'ընէ. որ՝ եթէ ամբողջ ոտանաւորը մտադրութեամբ կարդացուի քիչ մը կը պարզուի: Կարելի է նոյն բնագիրը աւելի լաւ թարգմանուի. ես չյաջողեցայ լաւագոյնը ընել: — Այսպիսի և ասկէ աւելի մթին տողեր կան Վեհկտորիայի ոտանաւորներուն մէջ, լեզուն ալ՝ շատ դիւրիներէն չէ, ի բաց

ճառաւ, հայկականին մէջ՝ (եթէ հայերէն հեղինակուած ըլլար) կը սահմանափուի. տիեզերական բանաստեղծութիւնն է որ նոր երկով մը ճոխացած է – այսինքն զգացումի նոր երանգով մը՝ վրձինի նոր տօնեօվ մը արտայայտուած: Դժբաղդաբար այս սիւնակները չեն ներեր քաղուածքներով բաժնել տալու մեր հիացումը « Նիրակ »ի ընթերցողներուն. կը գոհանանք առ այժմ ըսելով թէ, կին բանաստեղծներու քով հազուադէպ խորութիւն մը ու երբեմն կորով մը՝ բնութեան զգացումին հետ, կը միանան հոն վեհանոյշ տրտմութենէ մը ծնած փափկութեան ու ազնուականութեան:

« Թարգմանութիւնը, զոր կատարած է Հայր Ղազիկեան, գործ մըն է՝ արժանի հեղինակին: Սեղմ ու առոյգ տողերով, բնագրին հաւատարիմ մնալու յայտնի ճիզին վրայ աւելցուած արուեստին մտահոգութիւնը՝ ուսանաւորի թարգմանութեան կատարեալ օրինակ մը պիտի ըլլար ան, եթէ միայն, յօդերը անխնայ վանուած ըլլային, չգիտցուիր ի՞նչու ։ ու բառադարձութեան ։ ազատութիւնը մերթ հոն չարաչար կիրար-

առեալ պատմական քերթուածները: Դարձեալ եթէ հանդիպէինք այնպիսի տողերու՝ որ մեզի անլուծանելի ըլլային, բնական է պիտի դիմենք բուն գրողին, – Վեհկտոր ճիշտա մամերու խնդիր է –, ինչպէս և գրեցինք ինչ ինչ կէտերու մասին. և կ'լսեմ իսկ՝ իբր ապացոյց բնագրին խրթին ւեզուին ու գտուարահասկանալի մտքին՝ որ երկու տեղեր նոյն եսկ բանիմաց իտալացիներու անհասկանալի մնացին, և սովորութեացայ գրել ճեղինակին: — Բայց ես հրապարակաւ կը յայտնեմ շնորհակալութիւնս թէ՝ « Իրաւունք »ի և թէ յարգելի « Օրիսն »ի ազնուութեամբ ինձի ցոյց տուած իրենց գնահատումին համար:

* Ես ալ չեմ գիտեր թէ որո՞նք են այդ վանուած յօդերը:
** Բառադարձութեան մասին կարելի եր ընդարձակ խօսիւ,

Կուած Շըլլար: Իր աշխարհաբարը, բարեբաղդաբար,
հեռու է ըլլալէ այն տափակ ու անգոյն լեզուն, զոր

բայց արգէն Յառաջարանս չափազանց երկարեցաւ . ուստի
դիտել պիտի տամ միայն որ ինէ հարուած կանոն մը չէ
այն. և եթէ դործածեցի քանի մը տեղ Ազանուրի այս քեր-
թուածներուն մէջ ինձի աեւլի լաւ թուեցաւ պայպէն բառա-
դարձէլ, քան անհարթ տողեր գուրս հանել. քանի որ նախ-
նիք օրինակ ունէի: Շնորհալին՝ որ մեր նախնաց մէջ ամենէն
կոկեկ ու ճաշակաւոր տաղաչափն է, հետեւեալ ձեւերը կը
գործածէ Արարակիսին մէջ.

Աթոռք անեղ աստուածութեանը
Համագոյ երրորդութեան.
Հոգէք հրեղէնք և սպասաւո՞լիք
Հրեշտակաց զինուորութիւնք.

Ասուշած անեղէն

Ժողովեալքս ի հրաժարութիւն
Ծառայի քո յաշխարհէ:
Այլ պաշտամիք առ Հոգեղէնը
Մեք տըկարքս և հողեղէնքս.

(Նորմ Բանք յափաց էջ 267), եւն:

Ինչպէս կը տեսնուի, ստանաւորը ութուան է, և զն վանկը
պիտի անցնի յաջորդ տողերուն առաջին անդամը քառականկ
ընելու. այս ոճով են իմ՝ քանի մը հատ բառադարձութիւն-
ներս ալ: — Այս ոճով է նաեւ հետեւեալը՝ զոր բազրատու-
նին կը գործածէ Սառուղ ողբերգութեան մէջ. (Ճաշակը Ողբ.
էջ 511).

ՄԵԼՔՈՒ,

Ո՛Վ ԹԸՆԴՈՒԹԻՒՆ.

ԳԱԼԻՒԹ.

Ո՛Վ ՀԱՅՐ...

ՑՈՎՆԱԹԱՆ

Ո՛Վ օՐ ՅԱՀՈՂ.

ՄԵԼՔՈՒ,

Ո՛Վ ՓԵՍԱՅԱ:

Տետղհետէ կը հարկադրեն կոր կարծես մեզի, աշխար-
հաբարի մեր հին « բարենորոգիչներէն » ումանք ու
իրենց սերունդը անսպառ՝ յԱրտասահման և ի թուր-
քիս »:

Գարձեալ նոյն Շիրակի Յրդ թիւին մէջ (էջ 231)
Բազմավիկի մէջ հրատարակուած ուսանաւորներուն
առթիւ գրուած է.

Հայկական ողբերգական չափով տող մըն է այս խօսակցու-
թիւնը, որուն երկորդ անդամը կազմուած է՝ առաջին անդա-
մին Ծն վանկովը: Այս բառադարձի կանոնը՝ թողլով հին լե-
զուններ՝ իսաւերէնի մէջ ալ կայ: Հետեւեալ ցայտուն օրի-
նակը Տ' Անունցիսոյ « Poema Paradisiaco » գրքին՝ « Առ
ստնառուն » գրած ստանաւորէն կառնեմ (էջ 4):

e la fronte rugosa che s'inchina,
ove la semplice anima indovina
si rivela talor quasi *divina-*
mente in un raggio...

Ինչպէս կը տեսնէ ընթերցողը, դիվանական (աստուածու-
թիւն, աստուածապէս) բառը երկութիւն բաժներ է, բառին կէսը
յանդ ալ ընելով. մեր Շնորհալին գործածէն շատ աւելի յան-
դուցն կերպով:

Ուրիշ քերթող մըն ալ՝ Աւելերինոյ Ֆերբարի՛ եր « Քրիս-
տոս աղքատի երպարակով » քերթուածին մէջ կը գործածէ
նոյն ձեւը.

Lacero il vidi approssimarsi e *lenta-*
mente sedersi al ciglio della porta:
la mano sul ginocchio bianca e morta
d'una ferita ritenea l'imprenta.

Հոս ալ լետamente (յամրօթէն) բառը նայնպէս երկուքի
գեղքուած: Անսարակոյս այսպիսի յանդուցն ձեւերու ստեղ
գործածութիւնը ներելի չէ՝ ստանաւորի մը կամ երկուքի մը

« Հոյակապ են Վիկտորիա Աղանուրի քերթուածները, և գերազանց, կատարեալ՝ Հ. Ա. Ղազիկեանի թարգմանութիւնները, զորս կը զգանք բնագրին հաւասար, համարժէք, քանի որ մեզի տպաւորութիւնը կու տան հայերէն զգացուած, հայերէն գրուած ըլլալու, առանց օտարախորթ շեշտի և թարգմանածոյ հանգամանքի » :

մէջ, լինդիբը կը փոխուի երբ ոտաննաւորներու հատորի մը մէջ գտնուին քանի մը հատ: Ուրիշ առթիւ տեսանք Հնուերսուի, Հայիի մէջ գտնուած այս տեսակ և աւելի անսովոր պատուաներ, որոնց մասին եթէ հարկ ըլլայ՝ կը մասուն իւ գեռ ուրիշ տեղ: — Առ այժմ չերմ շնորհակալութիւններս կը յայտնեմ Շիրակի մեծարքոյ Խմբագրութեան՝ իր բարեացակամ աղնուութեանն ու գնահատական տողերուն համար. որոնք խրախոյս պիտի ըլլան մեղի աւելի խնամով և աւելի կարեւոր այս կարգի գործերու ձեռնարկելու ապագային:

ԱՐ ՅՈՎԱՆԻՔԻՆԵ ԲԱԶԻՆԻ ԱՂԱՆՈՒՐ

У У З Р Ъ У

Упаковка Узара,

Բորբ իմ հիմ ու պեղագրուխ դժկանակորիշել
ելորու յաղըցիր ջորս յառով. « Ինծի համար
հրատարակէ զայն »: — Անա ուրեմն քեարեր-
գականներու հատորը: Ով որ իմացած և իմ կամ-
չու մերժումներս վարչեաներու և բարեկամներու
դրյումներուն, և հրատարակիցներու քաղաքավար
հրաւերներուն հանդեպ, պիտի ըստ արդ ծաղրածու
ժպիտով մը. — « Ահա ուրեմն վերջապէս, առա-
պելական լեռան երեւելի մուկր »: — Բայց ես
մորովս հատորս ձեռքերուդ մէջ կը տեսնեմ, հոգի՞ս
ձեռքերուդ մէջ — կը տեսնեմ որ կը մարիս... և
կը բարէ իմծի

Վեհանիկ, '99

Մայր, այս ընծայականել կը սահմանեի քեզի,
երբ վշտի գիշերը դեռ չեր իջած հոգոյս վրայ...
Չուեար դուն ընծայականել, չուեար դուն հա-

տորբ... Բայց ա՛րդ միայն քու նոր կեանքիով
մէջ, միայն ա՛րդ քու հոգեկան հզօր տեսիլքովդ
կրցար կարդալ ամրադչ զիրքը՝ իր նուև խորքին
մէջ, տեսնել տարտամ մտածումները, բազմակերպ
երեսակայուրիսները, կրքերը՝ որոնցն զորս երաց
տող առ տող, յամի ու բաղծու, անոնց տառերեւ
~~ներ~~ տաներով. հիմա միայն որ շատ եւս կը
ձանձնաս զիս ու շատ եւս կը սիրես, անիոյր ու
րիշներու գովասամբիմ կամ պարսացին, բազուշ-
ներովս՝ յիշողորեանս մէջ՝ զբեզ գրկերով, զայն
քեզի կը նորիրեմ:

ՎԻԿՏՈՐԻԱԴ

Վեճետիկ, ապրիլ 1900

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Ե Ր Ք Ե Ր

Ե Ր Ք Ո Խ Ս Ն Ա Կ Ի Ն տակ ձիաւորները հազար,
Կարծես փողէն հաւաքուելու կանչըւած,
Կ'երթան սրավար, հառաչակուլ, սանձարձակ:
Ուր ձիերուն բաշին վըրայ վայրահակ:

Լոյր, իմնթ, աղուոր բլուրներուն վըայ չեն տեսներ
ինքնանըւեր առկախ կուզելն որթերուն,
Եւ ոչ հիւզելն ուր հանդըստի հրաւերներ
կը պըլպըլան՝ ափը մրափող լիճերուն:

Ո՛չ, ո՛չ! Միայն, լուսանըշոյ, թեւաւոր,
Զարհուրելի գեղեցկութեամբ գեղեցիկ,
իշխանական, քընքոս ձայնով կը կանչէ
երագն այնքան տարիներէ երազուած:

Հոն վարն, հեռուն յամառօրէն կը կանչէ,
Եւ մրբիայոյզ հըրոսն հեռուն կը թըռչի
Դիւրահաւան, ուր անգութ խօսք մը պիտի
Մարէ կըրակը բոցավառ իղձերուն:

Կեցած է խօսքն ահռելի՝ խորքն անդունդի՞ն
Որ կը քաշէ անյագօրէն, կը կըլէ
Ով գիշերին թովչութեանց գէմ խրոխտելով
Անդրաշխարհեան ըստուերներու կը վազէ:

Բայց ի՞նչ կ'արժէ. ի՞նչ փոյթ: — Երազը կ'ալտէ:
Ընդունածն է ամէն ինչ: — Ի՞նչ փոյթ: Յառաջ,
Եղասյրներ, օ՞ն, Էս ձեզի հետ եմ, ու ձիս
կը մըտրակեմ, կը մըտրակեմ յուսահամ:

ՅԱԻԻՏԵՍԱԿԱՆ ԶՐՈՅՑ

կույր մել նշեալ ոչ ոչ ուսուցի նուռամբ
հանձնաւու մեղքավ և գուծ մէջանց
և ուսուց ուսուց մանամանացի
կույրաւու մէջանցը ոդդրաւունի
ուրժաւու պատ և ուրժաւու ուրժ ոյ
ուրժ ուրժին մէջան կույրաւունի
ուրժ ուրժաւու ուրժ ուրժաւունի Փառաւունի

կույր մել նշեալ ոչ ոչ ուսուցի նուռամբ
հանձնաւու մեղքավ և գուծ մէջանց
և ուսուց ուսուց մանամանացի
կույրաւու մէջանցը ոդդրաւունի
ուրժաւու պատ և ուրժաւու ուրժ ոյ
ուրժ ուրժին մէջան կույրաւունի
ուրժ ուրժաւու ուրժ ուրժաւունի

Ա Տ Ա Ր Ա Մ Ա Ր Ա Մ Ա Ր Ա Մ
Ուսուց ուսուց ուսուց ուսուց ուսուց
Ուսուց ուսուց ուսուց ուսուց ուսուց
Ուսուց ուսուց ուսուց ուսուց ուսուց

Ա.

Ա Ւ Ր Ո Յ Ե Բ Գ Ը

Կըրնա՞յ ուրեմնն խօսք մը , խօ'սք մը թոթով
Զոր գողդովոն շըրթունքը ցած կը մընչէ ,
Աւելի քան քերթուած մարժել , խոստանալ
Աւելի քան խոստում մը լաւ ո և է :
Կըրնա՞յ նըկուն ճակատ մը ցած այն ճայնէն
Բարձրանալ , զի՞նչ նըշողել՝ իբր թէ զայն
Պատէր պըսակ մ' , ու կըրնա՞յ տալ ցընծութիւն
Մ' այնքան վըսեմ որմէ գըրեթէ հոգին

ՃԸՆՉՈՒԱԾ մՇնար...: Ես կը կարծեմ թէ այսօր
Սըրտերէն պէտք է կորզըւին դառնութեան
Յիշատակներն ամէն, այլ եւըս կուշտ է
Ճակատագիրը մարդկային արցունքով...
Եւ իրաւ այսպէս է. երբեք չունեցաւ.
Երկիր այսչափ ծաղիկ, երկինքը չեղաւ.
Ո՛չ կապուտակ այսպէս, ո՛չ ալ այսպէս մօտ:

Գայում ով հիմն ունեցած ուն մարդուն

Եղանակ ու առաջ ու առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Եղանակ ու առ առ առ առ առ առ առ

Բ

Տ Ա Ր Ա Կ Ա Յ Ա Ր Ե Ր Գ Բ Լ

Գիշերային զմայլման մէջ լուս է. երկինք.

Խնչուես թէ խոր մոռացման

Մը դիմական անծայր քողին մէջ ծրաբուած

Աշխարհը խոր քուն կ'ըլլայ:

— Կը բերես, ով լուսնակ, սըրտին՝ որ անոնց

Կը սպասէ քաղցըրը լուրերն:

Իս կը սիրէ: — Կըսէ. — Ուշ է, կը շտապեմ.

Զայն աստղերուն հարցուր դուն: —

Ասուղերէն մին կաթեռ ինձի կը նայի
Գըթած աչքով ... — Ո՞հ, ըսէք,
Զիս կը սիրէ դեռ, — և անոնք. — Ո՞ւզ իսկ է,
Աշաւալուսին հարցուր զայն: —

Այս արթիուր՝ կ'ենէ ծովէն արցալոյս
Մինչեւ ոսքեղն ըստողուած:
— Կը սերէ զիս: — Եւ ան կ'ըսէ: — Զեմ գիտեր,
Զայն ամառերուն հարցուր գուն: —

Եւ ամսիկրուն աղջամուղջին յարածուն
կը հընչէ ձայնըս ահա . . .
Կըսեն ինծի արցանքներով յորդահոս .
— Հէք սիստ ։ . . նկրէ: —

ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԵՐԳԸ

Ծով կը փախչի իրեկուան ցուրտ բակերուն
Մէջ օրեսրդ մը դաշկահար այստեղով.
Զունի արցունք ալ շըմորած աչքերուն
Մէջ այլ մահուան ահեղ և մեծ որոշումն :

Անդին զլարթ բարեկամաց մէջ դիբի՞ն
Յաղթանակներ և տարփանքներ սին կ'որսան
Մռացկոտ սիրո մը ցուրտ անդին կը հընչեն
Գրմեստաներին անոր խուցեր սազմաբուխ:

Անդուներէն՝ յանկարձ՝ կ'ելլէ դեւ մը դուրս
Եւ գիշերուան մէջէն կ'անցնի՝ բարձրագուշ.
— Յուսահատի մը պէս լայի՛ր դու իցի՛շ
Ուն զո՞ւր սիրող օրիորդիկը մեռած: —

Օ Բ Ի Ա Ր Գ Ի Կ

Ապրիլ էր երբ ըղբեկ ճանչցայ
Այս մասնիշ ամսուան մէջ,
Որ նորածիլ սիրոյ արրշիո գինովութեամբ
Ուն բան քընքուշ գոյնով կը նըկարէ ...
Ապրիլ էր երբ ըղբեկ ճանչցայ:

Ու քեզ տեսայ յանկէն անդին:
Կը դառնայիր փոշեթաթախ
Որսէն, մինակ էիր, էիր լուս մըտախան: ...
Երկոսոն բարեւ մ' ինձ դարձուցիր ...
Ըղբեկ տեսայ յանկէն անդին:

Որսէն կը դառնայիր . գլխարկիդ վրայ՝
Լայն , թըլսորակ՝ գարգմանակ
Մը թաւարձի . թաւիշ հաքէդն ,
Հրացանն ուսիդ ու ... ինձ աղուոր երեւացիր
Գլխարկին լայն եղեցին տակ :

Կը դառնայի անտառակէն , ուր արջատակ
Եի գացեր ես քաղելու .
Իբար գրկած ճիւղերուն մէջ ճամբուռ՝ քեզի
Երեւայի պիտի վըհուկ մ' անտառային ,
Պըսակուած այն թարմ ու աղուոր արջատակով ...

Եր , աղէկ կը յիշեմ , Եր արեւամուտ ...
Ու մարգերէն վեր կը բուրեր
Մանգալուած ծոթրիններու շնչնչը առողջ ,
Անուշակ հոտն որ կը յաղթէ ամէն հոտի .
Եր , աղէկ կը յիշեմ , Եր արեւամուտ ...

Բայց այն քաղցրիկ գարունն անցաւ :
Միհայն ձըմեռն ըզքեզ տեսայ
Փաբրիկ սրահի մը մէջ , և , ո՛հ , էիր դուն շատ
Տարբեր զգեստին մէջ իրիկուան ,
Լայն շապկեզրով ու թօյրաթուխ քու փողկապավ ...

Մըտածեցի ես այն օրերն անփոյթ , անհոգ
Եւ այն պարերը գեղջկական ,
Այն երազներն ... այն ըլձանքներն ու այն յոյսերը
Աերահար գեռափըթիթ զոյդ սրտերու ,
Ու մոտածեցի ես այն օրերն անփոյթ , անհոգ ...

Ո՞վ զով ապրիլ , ո՞վ առողջ հոտ ծոթրիններու . . .
Ամբոխին մէջ ռամիկ կատակ մը լըսեցի
Քենէ , տեսայ , անարդ միմոս , որ շարժուձեւըդ
Ծաղրական նախ քու ծիծաղըդ կը շարժէր . . .
Ո՞վ զով ապրիլ , ո՞վ առողջ հոտ ծոթրիններու :

Նոր խեղկատակ խօսքեր մըտքիդ մէջ դարբնելով
Զըգարձուցիր գուն ինձի ուշ . . .
Ես զոփացի՝ իբրա մեռել մը տեսնէի
Աերուն մեռել մը բայց սիրուած անօգուտ տեղ
Այն անտարբեր ու ծիծաղուն ամբոխին մէջ :

Եւ քո՞ղ մըն էր ինկաւ սըրտիս վըրայ
Սարսակին յանկարնակի :
Եւ ով որ ինձ ըզքեզ հարցուց այն վայրկենին
Յանդըգնեցայ պատասխանել թէ - Զեմ հանչեալ :
Եւ քո՞ղ մըն էր ինկաւ սըրտիս վըրայ :

ՎԵՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ուրեմն վաղին... անտառն անուշ արեւով
կը հրճուի... : Շատ բաներ ունիմ ըսելիք,
Շատ բաներ: Քեզ պիտի տանիմ բարձրաբերձ
Ծառերուն տակ, հետք, միմակ հետու: Եփուր:

Գուցէ թէ... — ո՞վ գիտէ — մէկէն պիտի ես
Զլարենամ խօսիլ... : Գուցէ վերջապէս
Հետք մինակ, պիտի իբրառեմ խօսք մ'ի զուր... :
Շատ լաւ, մըտիկ պիտի ընենք այն ատեն:

Պիստ՝ ունկընդրենք մենք խարշափունք ճիւղերուն
Սուր սօսաւինն՝ ըզգըլխանքին սոսկումով...
Ոչ մի ակնարկ, ոչ մի զըգուանք սիրային,
Տըդդոյն դէմքավ դալկահար զերդ հոգեվարք:

Հըպարտութիւնն ինչ որ սըրտին թելադրէր
կը սպասումի օրերուն մէջը երկայն,
Մոռացումի օրերուն մէջը երկայն,
Ասելութեան ժամերուն մէջը (այս'
Ատելուշրեան), ալսօր մոռցեր եմ բոլոր:
Եւ յոյսերով խարեպատիր և ցաւով,
Անհուն գանձին համար որ ինձ արժեցեր
Եթէ քեզ օր մը գործով սիրեցի,
Քեզ կը պաշտեմ արդ ալովանքով մը վայրագ:
Գու միայն իմ ուրախութիւնս ու տանջանքս,
Որ աչքերուդ մէջ խանդակաթ ու տըրտում՝
Անդան ունիս իշխանութիւն թովելու,
Դու որ կը զգամ կ'ապրիս ամէն պերճութեան
Մէջ, դու միայն, դու միայն այս իմ երբեք
Զընըւածուած ոգիս կըրցար ընդունել:

Ահա ժամանեն առնդը ջերմ
Կոր զարկերով կը ցընցէ
Աւաստանքն ու հովին մէջ
Կանցնի պատգամն...: Ով սէր իմ,
Միակ իմ սէր, լըսեցի՞ր
Ողջոյնը դուն երկընքին:

Ա Զ Ո Յ Ն

Արդ վերջապէս կը լըսէն
Իրերն ամէն. կը լըսէ
Երկիր...: Դըշխոյ, գերուհի
Ինչ կ'ուզես զիս համարէ,
Այս է վայրկեանը, ասոր
Աշխարհ ամէն կը սպասէր:

Հարիւր դար է կը սպասէր,
Ու կը հարցնէր ամէն ոք.
Ինչ կը սպասէ, և ինչո՞ւ
Այս հիացումը յամառ,
Այդքան վառութին ասողերով,
Զերդ ջահերով աօնական:

ՎԵՐԱԳՐԱԿԱՆ

ՈՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ

ՈՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ
Նըմանութեածներ մ'անդամն հեռաւուր...
ՈՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ
Կառք նայուածներ երկայն, և ով գուք
կըցկըսուր խօսքեր, սըբանին մէջ զըսպուած
ՈՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ
Կը կըրկներ լինձի. — Մի՛շո, Մի՛շո — ու հոգին
Կ'ըմակը այն խօսուում,

Այն թոյնը կ'ըմակէր,
Կեանքին ու սիրոյն օրհնենիք կարդալով...
Արդ ան՝ երկընքի ջինջ պարզութեան տակ,
Ուրիշ սըբանի մը որ սիրահարուած
Տեղի կու տայ, ան՝ կը համարձակի
Սուս խօսքը կըրկնել...
Եւ ուրիշ սիրո մը կը հաւտայ անոր:

Երբ վերադարձաւ սենեակն ամայի,
Հարցուցին ստուերներն ամայի բոյնին.
— Կը սըմէր ուրեմնն յոյսը քաղցրիկ.
Լըմնցան ուրեմն երազն ալ յետին... —
Նէ նըստաւ մընաց անշարժ, հեռաւոր
Պատկերներու մէջ աչքերը մըխուած.
Յետոյ վերջապէս՝ ծածկելով փոքրիկ
Զեռքերուն մէջ դէմքն ըսկըսաւ հեծել:

Եւ բառ մը զինքը չի վառեր, չի սփոփեր
 Եթէ չըգայ իմ բերնէս...:
 Զըմեռն երկինքը ծածկելու երբոր դայ
 Գորշ թեղանով մ'ամսերու,
 Ու երկրի վրայ տեղան երկայն անձրեւներն
 Ու թաղծութիւն, շուրջն անձիս
 Զոր կը սիրէ ան պիտ' ըլլայ արեգակ,
 Տաքուկ ալիք մ'արեւու,
 Հրատուզոր շունչը սըրտակալթ իզձերուն,
 Փայլակնացայտ բոցն իր քընքուշ խօսքերուն
 Շուրջն իմ անձիս' զոր կը սիրէ անիկա:...

Ահաւասիկ Նոյեմբեր.
 Գերեզմաննոցք կը բացուին...
 Ո՛չ, եթէ դեռ կարենայի եթէ դեռ...
 Կարենայի ըսել ինձի տակաւին.
 — Ան կը սիրէ զիս, ան միշտ զիս կը մոտածէ.
 Ան կը նայի այս ջինջ օրերը և զիս
 կը մըտածէ, կը նայի
 Պարզ գիշերներն այս, ու նոր առաջ կու գայ ինձ
 Ալբատրոֆիկ իր մոտածումն...:
 Այս լուսացայտ կեանքն՝ անոր
 Գեղեցիկ չի թըւիր թէ ոչ լոկ ինձմով,
 Եւ լոկ ինձի հետ. բոլոր ինչ կայ ուրիշ՝
 Յիմարութիւն, յիմարութիւն, ալշութիւն,

Զ Ա Ր Ա Ս Ա Ն Ի Ա Ր Ա Բ Ա Ւ Ի Ա Ր Ա

Ո՞վ դու փաքրիկ մեռել, քեզ
Աղիտաբեր եղաւ շատ՝
Խոսյտաճամուկ ըզգեստիկը
Զըմբուխտի, յակինթի
Ուրախ զըւարթ էիր շատ,
Շատ երջանիկ էիր դուն,
Ու բախտն եթէ աշխարհի
Բերկրանկը կու տայ՝ կարճ կու տայ:

Մուլթ անդունդին վերեւէն

Գէպ ի լեռները լուսեղ

Կը ճախրէիր ապահով.

Կը կարծէիր քուկըդ դուն

Լապուտակ ծովին ու երկինք.

Կը կարծէիր դուն անանց՝

Բերկրանկն ու խինդն այն անհուն,

Ու դուն չէիր գիտեր որ

Մի միայն սուզն է անանց:

Ըսէ ինձ փոքր ըսպանուած,

Այն երջանիկ ատենին՝

Որ Աստուծմէ տըրուած էր

Քեզ՝ լայն երկինքն յուզելու

Թեւիկներովըդ քու ժիր,

Ի՞նչ տեսար, ո՞հ, ըսէ ինձ,

Լեռնէն անդին ու անդին,

Ծովէն անդին ու անդին . . .

Թեւերըդ դեռ, հէք սիրուն,

Բաց կը բըռնես. գէպ անոյլ

Կը թըռչէիր դու սիրերն

Աղնըւական երազի

Մ' ետեւէն, մարդն, հըզօրն երբ

ԹԸԸՆԻՉՔԸԴ սուր ԿԸ ԿԸԸՐԵՐ
Քեզ մահուչափ խոցելով
Ո՞՛, մարդը ո՞քան վատ է:

ԽՄ եղկելի հէք թԸԸՆԱԿ,
Ժամանակ մ' ի՞նձ ալ, գիտես,
Եթերն աղատ թԸԸՀԱՐԱՆ
Եր, ո՞նէի ես թեւեր,
— Թեւեր յանդուզն ու կարշնեղ —
Երեսասարդ երազներս,
Բաբախումները հրաբոց,
Անմահական և յայսերս:

Ես ալ թԸԸՆԻՉՔԸԴ հոլաթեւ
Ակրասարփիկ երազի
ՄՌ, արշալուսի մ' ետեւեն
Որ ԿԸ ժըպտեր ինձ հեռուանց,
Զարնըւեցայ, և սըլաքն
Ինձ կը նետէր թԸԸՆԱՄԻ
ՄԸ քուկինեդ շատ հըզօր,
ԱՅՆ որ եշխան է երկրի:

ՄԵռար արեւն աշքիդ մէջ,
Անտառային բոյրերուն

ԶԵՂՈՒՄԻՆ մէջ, ու չեղաւ
Ժամանակ իսկ բաղձալու
ԱՅՆ կորսըւած հըրճուանքներն
Ինձ՝ դըժընդակ տաղնասպին
Համար՝ որ զիս ԿԸ լափէ
ԿԸ մընայ կեանկը մը ամբողջ

կու գայ գարունն ու սըրտին
թափն ու աւիւնը կորովի կը դառնայ:
կը զգացուի տենդ մ' որ մըտերիմ լուսնի տակ
կը խուժէ դուրս մարդերէն
ջեռք ձեռքի տուած, և աշքերնին դարձուցած
Յաւէժական դէպ ի կամարն երկնից թուի,
Մինչ երեսնիս կը զարնէ օդն Ապրիլի:

Զովիալ սիրոյ սարսուռով...
Սընալ լուռ մունջ, այսպէս, առանց նայելու
Թ' ուղին որբան երկայն է
Աստուածային այն երազին մէջ՝ մինչդեռ
Համբակալ սիւքը նըշին հետ ծաղկած
կը համբուրուի՛ համբոյրներով քաղցրաբոյր,
Գըգուանքներով ջերաջերո՞ւ,
Առանց շուքի կասկածանքի, ամօթոյ...:

Ա. Պ Բ Ի Լ

Եթէ մօտիկդ ըլայե
Ու քեզ ըսել կարենայի ինչ որ ես
կը զգամ, ով բուռն հառաչանքս.
Ըսել թէ ալ մի միայն քեզ կը մոտածեմ,
Թէ ամէն տեղ ալ միայն քեզ կը տեսնեմ.
Ըսել քեզի բարախումներն ու վիշտեր...
Դուն ալ կարծեմ, ով իմ տանշանքըս, պիտի
Զիս սիրէիր խանդակաթ:

Երբ առաջին անգամ տեսայ ես ըգեղք,
Հոգիս հարցուց լնկն իրեն. —
Զիս չըդիւթե՞ց կախարդանկն այն ակնարկին.
Եւ ի՞նչպէս, Երբ, և ո՞ւր աեզ:

Երբ խօսեցար, մըտքիս մէջ
Հընչեց աղօս արձագանդն
Ուրիշ ձայնի մը և ուրիշ մի խօսքի
Չեմ յիշելը ուր տեղ լըսուած...

Տարօրինակ յիշատակին չէ և ոչ
ՄԵկ ձեւն յըստակ և որոշ...
Կը մըտածեմ, կը մըտածեմ ես ի դուք. —
Որո՞ւ էր այն ճային և խօսքը ի՞նչ էր...

ԱԱ.ԼՈՆԻ ՏՊԱՀՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Կը ծիծաղէր ան... աչքերուն մէջն հոգին,
Զեռքերը՝ մէկը միւսին մէջ սեղմբւած
Եւ ծունկերուն վըրան զամուած հաստատուն,
Հիւ կը խօսէր՝ դաշըն ձայնով հապելեպով.

Փոյթ չընելով աչքն ու անմիտ մեկնութիւնն
Այլոց, եղձի մը մէջ բոլոր ամփոփուած,
Դուքս փոխուած զինք շըրջապատող ամբոխէն
իբրև երկինք մը անհօտուած արշոռութեամբ:

Կը ժըսկտէր ան... Եւ կինը սէդ, կալծողին
Որ էր այնքան տարի՝ իբր որդ մը թաքուն
Պահած սըրտին մէջ սէրն՝ ու էր իսկ տեսած

Իր ոտքերուն առջեւ ամբոխը մերժեալ,
Անդուլ կ'ըսէր, կը մըսընչէր, կ'ալուչէր
Մորմոքելով ցաւէն... և ան կը ժըսկտէր:...

Վահագին պայման է այս պատճենի մի
Անդուլուն մէջ ուր ուր այս պատճենի մի
Անդուլուն մէջ ուր ուր այս պատճենի մի
Անդուլուն մէջ ուր ուր այս պատճենի մի

Վահագին պայման է այս պատճենի մի
Անդուլուն մէջ ուր ուր այս պատճենի մի
Անդուլուն մէջ ուր ուր այս պատճենի մի
Անդուլուն մէջ ուր ուր այս պատճենի մի

ՇՈԳԵԿԱՌՔԻՆ ՄԷԶ

Գիշերուան մէջ կ'երթայ հեւքոսն ուրուական
Բայրին մէջեն այգիներու ծաղկաւէտ,
Գիշերուան մէջ կ'երթայ և իբրը գերի
կը քաշքըշէ մարմինս յաղթողն ետեւէն:

Միայն մարմինս... անձը տըկար և տարտամ.
Բայց հըզօրէն որ կայծակներ կը պոռթկայ
Մէկ հարուածով թեւին փութով կը պըրծի
ԱՌ զոր հանգոյց երկրաւոր չի բանտարկեր.

Ու թեւաւոր դէպ ի եղբայրը կ'երթաց
Որ ընդ առաջ կու գայ իրեն խանդակաթ.
Ազատօքէն կ'ընտրէ ազատ ուղիներ
Տիրապեսով ծոփուն, լերանց վրայէն:

Այսուհետեւ առ կը սուրբիաց խռովապյոյզ՝
Տանի՛ հեռուն սարսուան արքշին ըգգացմանց .
Վըրդովն ու ծուփ և զըրդընդակ տենդին զու ,
Այս վայրենին նեարդերուս թափն ուըրդընդակ .

Ու գայ քեղին՝ ծաղկապսակ, փոլփողուն
խօսելու քեզ առանց խօսքի սիրոյ վրայ
բալոր հոգիս, հոգիս միայն, ու փընտաէ
Քուկինդ՝ անոր փարի, ու վեր սըլանայ:

ԱՍՏԵՐՈՒԽ ՏԱԿ

Կը քընանան դաշտերը, ձայն չեւ լըսուիր:
Քայլ մը միայն, որ թէ ուր
Կ'երժայ լաւ չեմ որոշեր,
Քայլ մը թեթեւ, դաշնակաւոր ու երագ,
Գիշերային լըսութեան մէջ կը լըսեմ:

Կ'երթայ, կ'երթայ գիշերային ուղեսորն,
Ու թէեւ կանգ չ'առներ բնաւ,
Ու թէեւ միշտ նոյն արագ
Ու զուգաչափ կերպով ուղին կը կըսրէ,
Գիշերուան մէջ հետանալն ես չեմ լըսեր:

Ա'երթայ, կ'երթայ, է'երթայ, ի'երթայ, թէ քովէս
Անցնէր միշտ, միշտ, ու փախչէր
Միշտ հալածչէ մը. կ'երթայ,
Կ'երթայ ցընողն ըստուերներու մէջ զանխուլ
Որ կը քալէ թընդիւններովը սըրտիս

Կը զգամ կը զգամ որ անցնելու առեն ան
Կ'ըմպէ կաթիւ մը կեանքէս.
Խոհանքներէս կը գողնայ
Երազ մը, կայծ մը աչքերէս. կ'աղակղէ
Փոշիներով գեղագանդուր սեւ մազերս ...

Կը զգամ կը զգամ որ հեռաւոր սըրտերու.
Կը տանի ան մոռացութիւնն իղձերուն
Զոր բախտն ըրաւ վեր ի վար,
Մոռացութիւնն առանց վաղուի քաղցր աւարց,
Եւ իմ անձիս՝ զոր կը պլնդեմ յիշել ես:

« Պ Ա Յ Ծ Ա Ռ Ա Ս Գ Ե Բ »

Պայծառ աստղեր,
Դուք կը ժըստիք
Ու չեք գիտեր
Ասմ իմ վիշտերս գաղանի
Ասմ արցոնքներս իմ աղի . . .

Ծովուն մէջ ձեր կորընթարտ
Խաղաղութեան՝
Արդեօք զանխուլ ըսդիններ կան
Որոնց վըրայ կը շողշողաք
Դուք միշտ զըւարթ
Միշտ անդիտակ
Ասմերն ինչպէս խորանին վրան . . .

Յաշիս . զրոյց

Ու ժամուն քաղցր ըստուերներուն մէջ պիտի
Օրիորդի աշքերուն պէս գեղեցիկ
Գառնան ասոնք, հոգիս անոնց մէջն ։ (՞՞՝
Ո՞, քողարկուած յոդնած բիբեր՝ որոնք շատ
Ու շատ լացին...) պիտի շանթէ գեռ փայլակ,
Ու գեռ պիտի յիշենք մինք,
Թավշանքին մէջն ապրիլի,
Ըստայլումները անցեալ,
Ու հաւատքի, աղօթքի պէտք մը պիտի
Գրաւէ հոգին քաղցրութեամբ...

Վ

“ Կ' Ե Բ Ա Զ Է Յ Ե Ե Ա Գ Ի Ն ”

(Անժամօրուանոյ մը օրագրին)

Կերազէ ծեր հոգին... Եկուր, ՞՞, երթանք
Լոռութիւն աւ սառեր վենտուենք՝ ինչպէս այն ատեն,
Չեռք ձեռքի տուած, հանդարս իրկուն մապրելի,
Առանց բընաւ խօսելու:
Դաւկահար գէմքըս պիտի
Բաղանուհոյ պէս ծածկեմ
Խըլատեռի մը մէջ սեւ,
Ու խորշումներն իմ թարշամած երեսիս
Պիտի շառենես, և ոչ ալ իմ գորշ մազերս:

Գարնանային գեշերուան մէջ երթալ, ՞՞,
Խոռնկին, բայրին մէջէ նախկին վարդերուն,
Եւ խաղաղիկ՝ ծըլըիդներու՝ երգերուն:
Երթալ այսպէս լըսիկ, ձեռքի սեղմումով
Երերը մինչ կը նիրէեն
Եւ հեռաւոր սիրոյն ալիքը հըզոր՝
Երբեւ աղբիւր մը որ յանկարծ ջինչ ու զով
Դաւրս կը ցայտէ ապառաժէ մը հրակէզ,
Ճայթքել երաշտ մէր սըստէն:

Զօս կարծեր դուն որ պիտի առնէ յարութիւն
Աւրը թաղուած... Ո՞, ըզգայի ժամ մը գէթ
Արբեցութեան, վայրկեան մը գէթ մոռնայի
Հոգւյն կըրած տառապանքներն ու առնջանք:

Ո՞ւ, ըզգայի դեռ սըրտիս մէջ թափն, եռանդն
 Հազար կեանքի՛ որոնք Աստուածը Կօրհնեն,
 Աստուած՝ որ տուաւ մարդոց հասակը ծաղիկ,
 Եւ մարդերու հայրենիքին տուաւ Ապրիլ...

Հովը կու գայ ու կը բերէ ինձ բարակ
 Հոս մ'անտառի գիշեր կ'ըլլայ, ու հանդարտ
 Գաշտերուն վրայ կը տարածուին ըստուերներ:
 Խաղ մը վըճիս կը բարձրանայ, կը կըկնուի,
 Ու կը փոխուի գեղգեղանքի յանկարծոյն,
 Ուրախաւէտ մոլեգնութեամբ մ' անձանօթ
 Մեղ՝ որ թըրծուած ենք սըրտութեամբ ու տիզմով...
 Մըսիկ կ'ընէ գիշերն ու այն նըւագէն
 Կ'ըմալէ զմայլումը... Ծեր հոգիս կ'երազէ:

Օ Բ Ա Գ Ի Բ

Ա.

Ահաւասիկ եմ միայնակ վերջապէս...
 Լըրացաւ օր մին ալ ահա, դարձեալ ես
 Քաշըըշեցի ուրուս ժամեր ու ժամեր
 Մարդոց մէջն, ծիծաղեցայ, խօսեցայ.
 Ուրիշներուն փայփայեցի մանուկներն
 Հանդարտ անձի մը դանդաղիկ շարժումով.
 Պառաներ ըրի ուղիներուն ես մէջն
 Զոր կը սիրէր ան, այլոց չետ, ու տեսայ

Կրիկուան քօղը որ կ'իջնէր հեռաւոր
 Լեռներուն վրայ, այն լեռներուն՝ զորըս ան՝
 Արախութեամբ փայլուն ու վառ աչքերով
 Նըկատեց, ձեռքը ձեռքիս մէջ խառնըւած...
 Օդին վըսայ գուշակութիւն ալ ըրի,
 Հունձքերուն վրայ, այդեկութիւն մօտաւոր,
 Զըւարթ հոգւոյ մը զուարթ շեշտով... վերջապէս
 Ահաւասիկ մնիկ մնչիկ...: Աւասիկ
 Օրմաւալ...: Մինչեւ հըրը, ո՞վ Տէր:

Բ

Հին գարակի մը մէջ գըտայ ես այսօր
 Զեռագիր երդ մը հինորեայ. դըրուագեր
 Եին որդերը նորանշան զարդերով
 Կարծր ու գեղին թերթը, քըւիկ մը մաշած
 Քըւիկ մըն ալ լուսանցքներէն ոլորուած:
 Գրակալին վրայ գըրի, կարդալ ուղեցի:
 Տեղ տեղ խազերն անյայտ էին, առըւած,
 Եւ ես առջին բոլորովին վայրահակ
 Մեծ նեղութեամբ կը հանէի: Բայց նախկին
 Խակ խազերէն՝ տափնակիներու բուռն ալիք
 Մ' ինձ ընդ առաջ կարծես խուժել ըսկըսաւ...
 Զգացի ուժգին եւս յուշքերու սեղմումն ես,

Կ'ըսէր պարերով հին ինձի երկու խօսք,
 Միսյն երկու խօսք. — Ա՛լ բընա՛շ, ա՛լ բընա՛շ: —
 Խազերը այն երկու բառերը միայն
 Կ'ըսէին... թերթը գոցեցի, աչքերն ալ
 Զին տեսներ...

Հեռաւոր օր մ', ո՞վ գիտէ
 Մէկը բացաւ այս գեղնացած թուղթն անշուշտ
 Գրակալին վրայ գետրահարելն նըկարուց
 Շուրջը բոլոր հովուուհիներ պսակազարդ,
 Ծաղկազբարձ մարզերու վրայ վարդագոյն
 Զգեսաներով, ավել կոբալտի լըճերու...
 Այն օրն արեւը երկը վրայ կը ժըպուէր
 Գուցէ, գուցէ օրիորդ մ'եր՝ աչքն ու միտք
 Լուսաձաննչ՝ նըստած դիմացը զավին...
 Խազերն անշուշտ ուրիշ խօսքեր ալ ըսկն
 Անոր, անշուշտ իր վաղվըսուն հասակին
 Երգեցին քաղցըր փաղաքանք մ', երգ մը, լոկ
 Խոստում անշափ և նենզաւոր. — Առ վայի՛շ:

«Վաղին» — ... վաղն ի՞նչ պիտի ըլլայ. ի՞նչ հըրաշք
 Պիտի կըրնայ յարուցանել շիթ մը յոյս.
 Պիտի կըրնայ ճեղքուիլ երկիրն ու բանալ
 Գամուած դագաղ մ' , ու վերըստին վառվըսին
 Երկու մարած աչքեր , բերան մը կընքուած
 Բացուի դարձեալ ու խօսի... ո՞ր կարծըր բնաւ
 Պիտի կըրնան՝ ինչպէս երբեմն՝ ձեռքեր
 Ոեղմել դարձեալ իմիններս... այս ահա ես
 Պիտի մտածեմ վաղն , ինչպէս այսօր , երեկ
 Եւ միշտ... Այսպէս պիտի անցնին միշտ օրերն
 Ու ամիմներն ու տարիններն , ու պիտի
 Ոտիպուիմ անդորը դեմքով միտ դընել ես
 Կեանքին պարտուց , սովորութեանց , բարքերուն.
 Ժըպտիլ անոյշ զըրոյցներուն , մըտածել
 Զգեստներս , խօսիլ... ժամերն ինձի համար են
 Այսուհետեւ նըման , գիշերը միայն
 Եւ աւելի գուցէ դժբնդակ ու տանջող:
 Կը մըտածեմ մանկութեան խոր , հանգուցիչ
 Անոյշ քառներն , ու այն թողլիք քոռներուն
 Մոռացումներն երկարաձիգ...

Թ

Հոտ վարը , խեղճ մեռեալ , ցուրտ է , խաւար է
 Անչուշտ , բայց հոս ցըրտագոյն է , աղջամուղջ ,
 Հոս երկրի վրայ՝ ուր տերեւներն են դեղին
 Բուլոր՝ կ'երթան հովերուն հետ , ու կ'իյնան ,
 Կը թօթափին , կը համակուի երկինք թուխ
 Յուրա հանդերձով: Հոս վերը կան սառոյցներ ,
 Անապատին մէջ այս անձայր , ուր մինակ՝
 Աննըպատակ այլ եւս՝ հոգի մը կ'երթայ
 Ուրոր մոլոր գէպ ի խաւար մը անհուն ,
 Մըրըրիկէն՝ որ չի դադրիք՝ կոշկոճուած ,
 Վըշտերու այս ձըմեռուան մէջ...

Ե

Աւասիկ

Հոս են բոլոր իր համակներն . հոս կ'ապրի
 իր ջըլուս ձեռքն ու կը գըրէ հապըտապ
 Հոս գերն անունըս , կը գոցէ , կը կընքէ ...
 Երեկ չէր... Ե՞ն բոլոր ձերմակ ծրաբին մէջ...

Զանոնք ես ի՞նչ հեւքով բացի հեռաւոր
 Այն օքերում, և ինչպիսի ցընծութեամբ:
 Ահա, ասոր կողմերէն մին պատըուեց
 Թրղթահատ փայտը անհամբեր... Անոր ես
 Երեք երկայն օր սպասեցի ամէն ժամ,
 Եւ, գիշերն ալ, կ'երագեի զանիկա.
 Կամ կը հասնէր և էր այլոց ուղղըսած,
 Կամ կ'երկընար ձեռքը զանի բընկելու...
 Եւ կը տեսնէր որ զերդ շոգի կը ցընդէր...
 Հասաւ ան հուսկ ուրեմնն... Հետըս քանի
 Սը բարեկամը կը խօսէին խընդադին.
 Կը յիշեմ, զայն հանդարտ գէմքով մը առի,
 Վար գրի, ուսերըս գարձուցի դէպ ի լոյսն.
 Ու աւելի զիս ուշադիր կեղծեցի
 Այն խօսքերուն զոր միտքն ալ չէր հասկընար.
 Ներսա թընդիւն մ' որ բոլոր զիս կը ցընցէր.
 Զըսեապէւ մէկը շըներուս դողդոջեն:
 Անշուշտ զանոնք ըստիպեցի ես խաղաղ
 Կուրը ժըպիսի մը... Յետոյ, ոհ, վերջապէս
 Մինակ, խլեցի թուլթն...
 Ամէն ինչ լընընցած
 Եւ ալ, ամէն ինչ ընդունայն, ու գրեթէ
 Կը վարանիմ թերթն հանելու արդ անկէ...
 Ահա առջեւըս, բայց աչքերը միայն
 Բառ մը կրնան կարդաւ, իսկոյն կը քողէ
 Այսպ մը աչքերս... Եւ բառը քաղցր ու անդութ՝

Երբ յիշատակը գըգուանքի մը զոր բնաւ
 Երբեք երկու մեռած ձեռքեր չըկընան
 Պիտի նորէն ընծայել մեզ. — Ոիրունի. —

Զ

Ու պիտի գայ նորէն Գարուճնը...: Զըւարթ
 Երիկուններն Ապրիլի գեռ պիտի գան.
 Պիտի դառնայ օդն հոսներով տոգորուն,
 Եւ խընդութեան աղաղակով մը բարձրէն
 Պիտի անցնին Ճիծեռնակները...

Է

Ու մեր բոլոր մըսածուները պըլտուր
 Խորասուզուին ինչպէս թէ խըրքն անդունդի
 Ա' ուրիշինէն: Բարձրեալ հոգի մը առնէ
 Մերինն ու իբր ափին մէջ զայն ըստիպէ
 Միտ դընելու իր ձայնին: Գիրքը՝ որուն
 Զեն կըտրասուած լուսանցքն ու ծալք՝ կը կարույ
 Հրաւէր... Արդեօք մէջն ունի խօսք մ' ըսփոփիչ...
 Օ՛ դիպուածով բանանք: Ահա, — « Այն որ մեր
 Կախորդներուն համար եղաւ պարզամիտ՝

Հանապազնիդ խընդրանք, փոյթ
 Գաղափարին, ձըշմարտութեան ու փառքին,
 Անդուսակ հոսանքը մեր դարուն ըրաւ զայն
 Վըկայագրեալ շահավաճառ մը հիմա,
 Շահավաճառ մ' անմիտ, յիմար խօսքերու »:

Ստոյդ և տըխուր... Բայց ի՞նչ փոյթ
 Ինձի, ի՞նչ փոյթ և արտեստին՝ խօսքերուն
Ճըշմարտութիւնը: Ահաւոր և միակ
 Ճըշմարտութիւն՝ յիշատակաց մըշտական
 Տանջանքն է այս... Պիտի կըքնամ ես մոռնալ
 Վւյրկեան մը գէթ. պիտի կըքնամ ես երբեք
 Ճերմակ ամսկերն՝ իբրեւ թեւեր ըսպիտակ,
 Եւ արեւակն ու ծաղիներ, մարգն ու ծով,
 Խշակս երբեմը՝ դեռ գիտել զուարթօրէն,
 Առանց ներսէն լըսելու դառն այս հարցումն.
 — « Ի՞նչո՞ւ աշխարհն արդ կը ժըստի: Բերկրաւէտ
 Ի՞նչո՞ւ է դեռ ամէն բան: Ի՞նչ կ'արժէ ալ... »:

ՄԻԶԱՆԿԵԱԼ

Համար ու առաջ պահան մի՛
ովան ու պահան պահան
ովան ու պահան մի՛
ովան ու պահան պահան

առաջ ու պահան ու պահան
ու պահան ու պահան ու պահան
ու պահան ու պահան ու պահան
ու պահան ու պահան ու պահան

ԳԱՅՍԱՆԿԱՐՆԵՐ

առաջ ու պահան ու պահան
ու պահան ու պահան ու պահան
ու պահան ու պահան ու պահան
ՀԻԿ ԳԱՅՍԱՆԿԱՐՆԵՐ ԱԿ Զ

ՈՒՀ Երկներփին տարածուն
Քընքուշ գոյներ մարդերու,
Երկնակապոյտ բլուղներու
Կատարներով վարդագոյն.

ՈՎ գողտրիկ սիւզ երիկուան,
Ալիկներ չեզ ու հանդաբան,
ԽՄ հասակիս մանկական
Հոգին ինձի աըւէք արդ:

Այն միտքը կոյս ու ցընծուն
Տրւեք քանի մը ժամեր.
Այն սիրոն անմեղ անվեհեր,
Բոլոր սիրով առլըցուն:

Մոռցիր հոգի իմ դու արդ՝
Դրժբախտութեանց փորձառու
Թէ մարդ ըստէպ սուտ կ'երդնու,
Կը մոռնայ շատ ըստէպ մարդ:

Ըլքէք որ տաք խօսքի մ'ես
Կարենամ, ո՞չ, տակաւին
Զօնել հոգւով սիրակեզ
Հաւատքս հաստատ, բընաւին...

Ո՞վ գողտրիկ սիւք իրիկուան,
Ալեակներ հեզ ու հանդարս,
Իմ հասակիս մանկական
Հոգին ինձի տրւեք արդ:

Վենեսկեսն ՏՊԱԽՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԹԱՓՕՐ ԱՐ Ե ԳԱՆՆԱՐԵԼՃԵՐ

Կանցնի թափօրն յամր: Ընկերհաշտ պետութեան
Գուցէ նաւելն որ յաղթողները ծափեն
Օր մ'ուրիշ կերպ չեին շարժեր շուրջաներ
Եւ ուրարներ ի լոյս հանդրին այգերու:

Կամուրջին վրայ է թափօրն: ԱՇԽՈՐ սակայն
Օրը կ'մեռնի քնէած ալեաց մէջ լոռուս,
Բայց խալաղիկ մոռացնք մ'արդ կը գրաւէ
Սարսափն եղող աղջն հեռաւոր ԱՌԻՈ:
Ցաշիտ զրոյց

Բարձր ամենուն վրայ լուսոյ մէջ կը սըփոէ
Հովիւն երկնից ներողութիւնն երջանիկ
Հօտին վրայ մեջ աստուածային նըշանով:

Լըճակներուն մէջ մեծագոյն ճաճանչ մ'ալ
Կը փայլակէ և օրնութիւն կը կարդայ
Գարբաչիոյի: Ճիմողէլլինի արուեստին:

Այս միջամատ առ պատճեն ու
Տաղի մասով առ պատճեն ու
Եազ առ առ պատճեն ու
Վահան առ պատճեն ու

Ո Ւ Ր Ո Ւ Ա Գ Ի Ծ

Կարմիր լուսնակն ու կը լոր
Կը բարձրանայ հեռաւոր
Մարգերէն վեր: զոր գիշեր
Մոխրի գոյնով է ներկեր:

Դաշտավայրին այն անհուն
Գորշ հաւասար երփն ու գոյն:
Պայծառ գիւղի մը ուրուն
Լոկ կը կոտրէ պըսպըռուն:

Կը ժըպտի լի լուսինն այն
Պայծառութեան. կալին վրան
Անշարժ կհաջէ մի սեւ շուն
Լուսնի վըրայ սեւեռուն:

Գ Ե Կ Տ Մ Բ Ե Ւ

Հոս հոն դաշտին մէջ դէպ երկինք կը ցըցուին
Ուղղորդ չիւղերը տունկերուն ուժասպառ:
Կ'անձրեւէ. լոյն ամայութեան վրայ տըխուր
Կը ծանրանայ լըռութիւն:

Այսպէս երբեմն արցունքներ լուռ կ'անձրեւէն
Աւեր, ամայ անհունութեան վրայ հոգւոյն,
Մարդոց ձեռքերն այսպէս երկինք կը ցըցուին
Աղերսաւոր ու անզօր:

Ե շատ տարի որ կը կրեն,
Շատ տարի քեզ կը հայցն, Տէր գերակայ,
Եւ ալ յոդնած կը հարցնեն
Թէ կամ Դուն, վեշտն արդեօք Քեզմէ է կու գայ.

Թէ ամայի անապատ
Մըն է երկինք՝ զոր իր վըշտի օրերուն
Մարդ բնակչօք կը լեցնէ
Գերեզմանի ունայն վըհեն սարսըռուն:

Ա Ր Բ Ի Կ Կ Ա Ր Կ Ո Ւ Տ Ի

Տարափին տակ կարկուտին
Տըխուր գանձերը կ'աղօթեն զանդակին
Դարերու մեծ ձայնով. — Տէր
Անցնի պատիժն ահագին:

Դաղրէ, ով Տէր, զարնելէ
Ա՞ որ երկրի վըրայ լոկ հաց կը խընդրէ.
Դադրէ խըստիւ քանդելէ
Ինչ բանի վըրայ որ մարդ իր յոյսը գըրեր է:

Տարափին տակ կարկուտին
Տըխուր գանձերը կ'աղօթեն զանդակին
Զայնովը մեծ դարերու .
— Գթութիւն, գթութիւն, Տէր, մարդկային չուառան-
(քին: —

Ու ահա լուսինը վերջին
Ելքէն լեցուն սկաւառակն իր կը ցըցէ.
Ու ովկիանին ամսկեղէն
Վըան՝ վարն ահա պարզը տակաւ ծայր կու տայ:

Հեղիկ՝ մարդոց կը ժըշտի
Ու կ'ողողէ դաշտերը լոյսը պայծառ.

Հեղիկ զերդ սաստ մայրենի
Հանդէս ժըպիրն բամբասանքի մը վատթար:

Յաւիտենից ձայնը մեծ

Լայն շողիւնին մէջ հանդարտիկ կը լըռէ.

Տակաւ ամէն ձայն՝ ծովուն

Մէջ գիշերուան անդորրութեան՝ կը նիրէ:

Վանդակի ոչ չե մայրաւու մայրաւու անդակ
Ա հայուն մայրաւու ոչ մայրաւու չե չե
Ժամանակաւու մայրաւու ոչ մայրաւու պատ
Ա ամանաւու անդակ ոչ մայրաւու մայրաւու

Ի Ր Ի Կ Ո Ւ Ն

Մարգերուն մէջ վարն ըստուերները կ'երկընան
Կաղամախին. խորասուզուած խաղաղաւէտ
Խրիկուան մէջ դաշտագետինը կը ձըկտի
կը տարածուի մեղեսիկի դէս ի խոր ծովն:

Յետին մեռաւ գեղջուկին խազն երկարաձիգ:
Լըռեց արտոյսն օդին մէջ վերն, ու չի լըսուեր
Բայց թէ միայն հըծծիւն մը լոկ, շըշունչ մը լայն
Խոտերուն տակ, ճիւղերուն մէջ սաղարթախիտ:

ինչպէս երբեմըն տաճարին մէջ կը թըրթռա՞
Մինչ վանականք՝ երբ սաղմոսներն երգբւած են՝
Գասը թողլով կը հեռանան յամրընթացիկ
Յետին աղօթքը ցած ձայնով մըրմընչելով...

Կը վերանայ օրհասական ծաղիկներու
Արտաշընչումը կըսրբւած խոտերէն... ինձ
Կը բարձրանան յուշքեր սըրտէն, բուրումը ձեր
Ով անցելոյն մեռած խամրած դուք ծաղիկներ:

S V B L, ♫

Գիտեմ պալատ մը հինաւուրց պատերով՝
Գերեզմանի երեւոյթովը տըխուր.
Հիմէն տանիք կը պատէ զայն թուխ մամուռ.
Բակը լեցուն բաղեղներով, եղիձով:

Խորշոմերս հանի մը ներսն՝ ինքնամփոփ՝
Վառարանին առջեւ մարած, ամայի,
Տըղայական շեշտով մ' անդուշ կը պատմէ
Զըրպց մ' որուն ոչ ոք ականջ կը դընէ:

Բայց ամայի ճամբուն մէջէն, խորքէն մութ
Ուղիներուն անտառաց մերթ կը լըսուի
Հովս որ կ'ողբայ կամ կը մունչէ ուժուակի
Խբրեւ գումզան մահու, և մերթ կը հասնի՞ն
Գեղի յոգնած ճիշերն յետին թըսչնիկին,
Զոր նենդաւորն արծիւ սեղմած է կուբդի՞ն
Գու գայ կ'երթայ զառն և երկայն արձագանդ
Աը որ օր մ'ալ գուցէ երկինք կը հասնի...

Ս Ե Լ Լ Ա Յ Ի Հ Ա Վ Ի Տ Ը

Հովիտ մը կայ երջանիկ
Բարձր ու չըքնաղ կատարներով պըսակուած.
Իր երկնքէն աստղերը դալտ փայլակներ
Կը շանթեն վար կանաչագեղ դաշտերուն,
Ու այգուն նախկին նըշոյլներուն՝ կը փըթթին
Դաղկունք՝ որոնք երկնից ժըպիտը ունին:
Փափկեկ դըրախտ մ'է ուր Աստուած հաճեցաւ
Աըփուել շուքեր, ջուրեր ու զուարթ, թափառա
Թիթեռնիկներ, ու պիտի դուն ըսէիր
Թէ կը տիրէ խաղաղութիւնն հոն յաւերժ:

Առաջին ամպ օգոստոս համար առաջ
առաջ առ նկան քառուսա ծաղկելով
հայութ նշան առ նոր լուսով առ առաջ
առաջ առ նկան ձ առաջ մայծեր առաջ
առաջայի մասէ մայծէ մայծր առաջ
առաջայի ա մայծր մայծր մայծր առաջ
առաջ առ առաջ առ առաջ մայծր առաջ
առաջ առ առաջ առ առաջ առ առ առ առ

Ա. Ա. Ա. Ա. Յ Ի Ն Դ Ա Շ Տ Ա Շ Ա Կ Ա Ր

Ժըպերէ բոցեր դաշտագետնեն մացառուս
Կ'անցնին, խոտերը կը խանձեն. զըրմուղի
Մը հին հեռուն փլած աւերակը սեւ, մութ,
Ծռած տիտանի մը լայն ըստուերը կը թուի:

Միայն ճըպուսն եղանակովը իր սուր
կը վըրտովէ միջօրէին թըրմութիւն.
Մըսունչ կամ երդ մարդու լըսել դուն ի զուր
Կ'ուզես բնութեան այն ձանձրոյթին մէջ անհուն:

Լովագիացը կը փախչի քարէ քար,
Մինչ կը հըսէ կըսինչը վերն ագռաւին
Կատարը հին կործանական շինուածքին.

Հեռուն, ահա կու գայ գոմէշ մ'յամրաբար
Մինակ՝ ու մեծ այն անապատը կ'ըսէ
Ուելի մեծ՝ որուն վերեւն արեւն է:

— Ըլլալ տունկ, ըլլալ տերեւ, ըլլալ ցօղուն
 (Կը խորհէի) և տագնապին մէջ հրանուս
 Ախիթարանք մոռնենալ այսպէս երկնքէն...

Պատըզամին վրայ երկնցած՝ թուփերուն
 Ծաղկին, խոտին կը նայէի սեւեռուն...
 Եւ անձրեւը կը զարնէր իմ մազերուն:

Ա Ն Չ Բ Ե Ւ

Կ'անձրեւէր, պատուհանները դէպ ի բաց՝
 Հրակէզ յամառ տօթին այն խուն դադարին՝
 Կ'ելլէին պարտէզէն թարմ շունչն ու բոյրեր
 Կենդանացած ծաղիկներուն, խոտերուն:

Կը դադրէր երանկներու աղմուկն ու շփոթ
 Այն հայցըւած կաթիներուն քօղին տակ.
 Եւ ծարաւ բունծերն անյագ կը Խըմէին
 Հացիներու, դափնիներու բոլորտիքն:

Յաշիտ, զրոյց
 5

մարտ առաջ ։ ուղիղ առաջ ։ վեհան շատ ։ —
ու առաջ ։ վեհան մասնաւուն ։ և հանդիպ ու ու
մարտ առաջ ։ այսպէս շատ մասնաւուն պահանձնական ։

մասնաւուն ։ այսպէս քայլ մասնաւուն ։
մասնաւուն ։ այսպէս ու մասնաւուն ։ մասնաւուն
մասնաւուն ։ այսպէս ու մասնաւուն ։ մասնաւուն ։

ԱՊԻԼԻ ԵՐԳԸ

Զայն մը կ'երգէ. — Ո՞վ դուք մարդիկ ցաւագին,
կու գամ, կու գամ։ Յայսին բացէք սըրտերնին
Բացէք բացէք սենեակներուն փակ դըռներն
Եկող համազ վարդերու ծանըք բեռին։

կու գամ կու գամ։ Ամէն ժայռեր, անապատ
կը ծաղկին. օ՞ն, վեր գըլուինիդ կորակոր
Ու ժըպտեցէք. ես հրաշագեղ հանդէսին
կու գամ. կու գամ երազներով բեռնաւոր։

Աւելի դեռ հաստատ, լուսեղ Մայիսի
Խոստումը ձեզ կը բերեմ։ Ո՞վ ութիրասող
Սըրտեր, լըրեալ, յաղթուած և կամ չըսիրուած,
Ո՞վ դեղեւկոտ մարդկութիւն, օ՞ն, քեզ խրախոնյու։

ԱՊԻԼԻ ԵՐԳԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Ճայռը ժայռ առ ՎԻ
այսպատճառ բարականու
ու այս ուն մերսե առ Ա
Ճայռը ժայռ առ ՎԻ
այսպատճառ բարականու
ու այս ուն մերսե առ Ա
Ճայռը ժայռ առ ՎԻ
այսպատճառ բարականու
ու այս ուն մերսե առ Ա

Ճայռ այս Ճայռ այս Ճայռ այս
Ճայռ այս Ճայռ այս Ճայռ այս
Ճայռ այս Ճայռ այս Ճայռ այս

Ճանալի բանու, ուստահ ամք ճանի
յանախնակ է ի և ճանելով այ բան յանախնակ
անախնակ առաջ և ճանախնակ անախնակ անախնակ
անախնակ բան ամք անախնակ անախնակ Ա

Հ Ե Խ Ա Ն Գ Ք Բ Բ Ո Զ Ա Հ Ա Մ Ա Ր

Ո՞վ գու ճիւղիկ դեղձիի,

Աստեղազարդ, լաշնասփիւռ,

Ու գով մարգին բեր գու բայր

Քըրոջըս, բայրն Ապրիւի

Եւ առանկերուն ծալկով լի,

Աըրսին մէջ քրոջս արթընցուր

Զըւարի, ամբիծ պատկեր բեր,

Ո՞վ գու ճիւղիկ դեղձիի:

Վարը մարգին մէջ գետակի մը քովիկ

Փոքը ընտանիքն ահա նըստած սեղանի.

Կը փայլի շուրջն արմին, Ապրիւ կը ժըզտի,

Կայ շուրջը մեղմ սաքութիւն
Մը, քընքուշ սիւք մը գողարիկ
Անմեղութեան և սիրոյ · · ·
Վրան այն զըւարի սեղանին
Օդէն՝ որ զայն կը շարժէ
Վարդի պատկեր կ'անձրեւէ
Արեւայելց դեղձենին · · ·

մասունք առ առ առ առ
հիմա առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ
առ առ առ առ առ առ

ԱՇԽԱՆԱՅԻՆ ԱՆՁՐԵՒ

Այս առաւօտ անձրեւեց, և իմ սենեակը կ'ելլէ
Պատուհանէն բաց՝ այն հստն աշնանային անտառաց՝
Ու կ'արթընցնէ մոռցւած կերպարանքներ, երազներ.
Վանկեր անձայն ու մըթին, կրօնաւորներ կընկլաւոր.
Հին անտառներ, բնակարան առասպելեալ՝ ոսկեցուպ
Մոգերու. խոր անձաւներ, և լըճեր սեւ, խաւարչուտ,
Կանաչորակ յատակով երկայն և թաւ լոռերու,
Գուցէ մազերն ապբատամբ կայադներու՝ խորասոյզ
Այն ջըբերուն տակ...

Երբեմն երբեմն արփին կը զարնէ
Հանդիսակաց որմն, ու գոյն ու նըշաններ կը փոխէ

Յընողիներու այն շարժուն տիեզերքին... Անսովոր
Ամէն տեսիլ ցընկեցաւ, ահա արեւ, ահա կեանք,
Ըստուգութիւն, մանկութիւն: Խ'ոչ հրապուրիչ ծիծաղներ,
Հրաւէրներ, այն իր ճերմակ ճաճանչին մէջ աշնային:
Կարծես կ'ըսէ. «Դաւրս ելիր, օդը գով է, են կանաչ
Մարգերը դեռ, Դիմետրէ կը զարդարէ դաշտորաքն
Ոսկի հունձով, այսօր զուարթ կը փայլիմ, չեմ բաց երդնուր
Նոյնն ըլլալ վաղը. գիտէք, է լոկ ներկայն ապահով,
Կը փախչի ժամն ու դըմնէ ճակատագինն անողոք
Կը չարակնէ ձեր խընդանքն, ուրեմն դուրս, օ՞ն մարգերն
Ու բըլուրները գէպ ի: Յառաջ, ահա դրան քով է
Զըմեռն ու ես նըշողեմ պիտի տերեւը եթէ
Մեռնի ու ձիւնը փըսուի բունծերուն վրայ ամայի
Կեանքին »:

Ահա կը մըսնէ փաղփոն ալիք մը պայծառ
Պատուհանէն բաց ու իմ կ'ողողէ խուցը լուսով,
Ու կը գիտէ ամէն կողմը արձակուրդի մանկան պէս.
Կը քըբքէ իիր ու տեսորակ, կը ծալլիք նուրը ձեռակործն
Արկըզներուն, ու կու տայ ամէն ոչինչ բաներու
Ոսկի թերթիկ մը՝ մըստուն...»

Պիտ' ուզէի վազել ես
Դէպ բարձրաբերձ բլուրներն, աստուածային գէպ ի օդն
Ազատ ու զով, բայց... խոշոր հատօր մը սեւ կը նայի
ինձ սեղանին վըրայէն, կը զայրանայ, կը սաստէ,
կը մըրմույ: Ուբան խորհուրդն է ապերախս զոր կու տայ
Այն վարժապետն անողոք, անտանելի: Գեղեցիկ

Ե երկինքն այսպէս... Այսպէս անուշ է օդն... Ով գիտէ
Գուցէ վերջին օրն է այս հանդէսին...

Ով ինձի ինչ,

Խաւարչուտ գերք, կը պահես. ստուգութիւններ գուցէ դառն,
Ուրիշ ոչ ինչ...

Ոչ, քան այս անհոգ վայրկեանը՝ լաւ է
Երազն՝ ըլլայ իսկ կարճ, ցնո՞բը՝ զոր ճաճանչ մը ճերմակ
Եւ սոս մը լի շեթերով կ'արթընցըն սըրտին մէջ....

Վաղենք մարգերն ու բլուրներ, դէմ ի բաց օդը վաղենք:

ՆՈՐ ԳԱՄԲՈՒՆ

Թեթեւ ամպեր մեծ պարզութեան մէջ կ'անցնին,
Մտածկոտ դանդաղ ամպեր՝ կարծես հեռաւոր
Գարուններու հին յուշբերուն մէջ սուզուած...
Վարդերը վարն երկրի վըրայ կը փըթթին,
Սակայն կարծես վաստակաբեկ ու տըրտում՝
Ծաղիկներու թագուհիներն հեռաւո՛ր
Կը մըստածեն եղանակի մը վըրայ...

Ճերմակ ճաղկները զորս Ադոն պատանին
 Ներկեց արեամբ, ու արեւով ծիծաղկոտ
 Օրիորդներն յոյն քաղելով կ'երթային
 Կիպրուհւոյն վրայ գըրասանգներ տեղալու...
 Ո՞վ գեղանի կոյսեր, զըմնէ պարկաներն՝
 Որպէս զի ձեզ դիսեն գըժխեմ երկաթնին
 Կը կեցնէին՝ մելը պատրաստ խըղելու...

Եւ Աստուկան արքայութեան մէջէն լայն՝
 Կը վազվըզէր կ'երթար անձառ աղալակ
 Մը երգերու, ժըպիսներու, և ձայներ
 Անակընկալ անակընկալ իղձերու,
 Եւ կոհակներ ովկիսնին այն սիրոյ,
 Եւ վարդերու թըփերուն մէջ պատանիք
 Կը փընտուէին ձեզ, և արեւը կօրհնէր...

Կիւթերեանին կը ծիւին սուրբ սագիններ,
 Ու կոյսերու, վարդերու այն ծովուն վրայ
 Հեթանոս մնած աչքերն անշարժ կը յառէր
 Ճերմակ պատկերն Աստուածուհւոյն ծաղկանց մէջ...
 Աւ չեն ծըլսեր հիմա մաշած բաղիններն,
 Ու են փոշի գարձած ձեռքերն ըսպիտակ
 Որոնց այրել կու տային կեանքն ու հեշտանք...

Իրիկունները կը դառնան ջինջ ու եղկ,
 Ապրիւ ամիսը կը դառնայ, կը դառնան
 Վարդերն, ու մարդ երազելու կը դառնայ,
 Թեթեւ ամպեր սակայն կ'անցնին պարզութեան
 Աէջ, մըտածկու՛ դանդաղ ամպեր, որը կարծես
 Մըխըրճւած, սուզուած են խոբքն հեռաւոր
 Գարուններու յուշքերուն մէ՛չն հեռաւոր....

Զըւարթ ամբոխ կ'ուզենք մենք,
Օրիորդիկ ու մանկելներ կ'ուզենք բիւր,
Կ'ուզենք խարտեաշ մենք վարսեր,
Ծիծաղ, ժըպիս, նայուածքներ լի հուըքերով.

Այսօր, երգով, կաքաւով
Ծաղկավըթիթ նըլիներու ներքեւէն
Կանցնի Արայ զըւարթ պարն,
Երազներով, յօյսերով լի չըքնաղ պարն:

Օ՞ս, տեղի տուր, չ՞ս լըսեր
Զայներն արդէն որսնք կու գան մարդերէն.
Երգերը չ՞ս լըսեր դուն
Ոբը տարփածու սըստերն ի յայտ կը բերեն:

Ո՞ս, գալկահար դէմքըդ, օ՞ս,
Ծածէ քողով, ու հեռացի՛ր, գնա՛ հեռուն.
Գուր են ողբերն ու կական
Առուգութիւնն երբոր մեռած է չըքնաղ:

ՎԵՐՋԻՆ ԳԱՐՈՒԽՆ

Նորարոյս խոտը կըսէ,
Կ'ըսեն թուփերն ըստեղներով առլըցուն.
— Աս որ կու գայ դեղեւկոս
Յոգնած քայլով, արձակելով հառաշներ,

Անշուշտ ճամբան կորածնցուց
Չ՞ս գիտեր դուն որ նորասփանչ հանդէսն հոս
Կը պատրաստուի Ապրիլի,
Ո՞վ գալկահար այտերով կին դու աըմոյն:

Եւ աըլիրադէմ ուղեւորն
Որ կը լըսէ ծաղրին մռունչն իր ետեւէն,

Զառ ի վայրէն կը շտապէ
Դէս ի անդունդը խորափիտ բաց հովտին .

Զուր կը Խընդըէ օդնութիւն
Խոտէն, ծաղկէն, արեգակէն, հովերէն

Մոլորանդին մէջ իր խոր
Վաստակաբեկ այն վիրաւոր խոց հոգին :

Աչքերն առջեւը յառած
Կ'երթայ հոն ուր ձայնն անդունդին մոռացում
կը խոստանայ և վախճան
Չըւառութեան. կ'երթայ նէ բարձըր ճակոսվ

Յաղթած ամէն վաս երկիւղ —
Ծաղկափթիթ մարգերուն վրայ իր ետին
Սիրոյ թափորը կ'անցնի,
Գանդիւնն երգի մը օդին մէջ կը թըրթռայ

Գ ի Շ ե ր Ա Յ ի ն

Աչա գիշերը կապուտակ, խաղաղիկ
Գիշերն ամրան Հըծծիններ
Գողտրիկ, լուսեղ բարախումներ աստղերու,
Բուրումներ մեղմ, օ՞ն, մըսելք:

Զեզ ծըծելու համար բուժոր կ'երկըննամ
Պատըշգամին վըրայ ես.
Քաղցր է սուզիլ ծով ծըփանդին մէջ ազատ
Ելլող իշնող էակաց

Դարաստանին ստուերները լուս կ'ունկընդբեն .
Ներքեւի բաց սենեակներն
Արձագանգներ կը հնչեցնեն . կ'երգեն հին
Ծընծղային վրայ հին վէպեր .

Ու կ'արթընցնեն խազերն ահա ստուերներու .
Խոռոր մը , զանոնք կը տեսնէ
Միտքն՝ որ զերար կը հալածեն հապլտապ ,
Սերու կը զգայ խորհրդաւոր ձայնն անոր :

Խօսքեր կ'ըլլան՝ որոնք օր մը լըսուեցան
Անուշադիր ականջով .
Ու երեւցան մըթին , ներքին կըրակն արդ
Կ'ազատի այն ցուրտ շեշտէն

Կ'ըլլան ժըպիտք ազերսարկու , և աըժգոյն
Մոռցուած գէմքեր կը ծըփայ
Ճերմակ ալիք մը լի լուսին մէջ , խազալ
Քունին միջեւ մարգերու

Բաղեղնապատ վանքեր կ'ըլլան ցնորական
Եւ անսովոր լստուերներ
Վանականաց , որք զանգակին միակերպ
Զայնովը լուս կը քալեն

Կ'ըլլայ վերջին ակնարկ մ' , ակնարկը անյագ
Մնաս բարովի , բոլոր նենգ
Քաղցրութիւնն . . . (ով բարախումներ , տագնապներ ,
Ով մոռցըւած արցունքներ) :

Խազերն օդին մէջը կ'ելլեն կորսուելու
Թաւ ըստուերին մէջ , քաղցրիկ
Եւ ահաւոր պատմութիւններ պատմելով
Մըտիկ կ'ընէ գիշերն անշարժ ու լըսիկ :

ՊԱՏՇՎԱՐԵԿՆ

Ո՞ւ ո՞քան շուրջն անդորրութիւն,
ի՞նչպէս գիշերն աստղազարդ է
Ո՞ւ հոս, փըռուած կընիւներու
թիկնաթոռին մէջ ընդարձակ,
Այս օթեակին վըրայ, որ գէպ
ի խոր հովիսը կը բացուի
Առջեւը մութ անոտաներուն,
Այլ օդին մէջ թեւատարած,
ի՞նչպէս թեթեւ սերմնիկ մը, սոսուեր
Մը, զիս շոգի մը կը կարծեր,

Եւ յաւիտեան պիտ' ուզէի
Որ տեւէր այս ժամը, որ միշտ
Եւ յաւիտեան զգայարանաց
Տեւէր այս քունը երկնաւոր
Ո՞վ գիշեր քաղցր, ամենաքաղցր
Ո՞վ քաղցրութիւն գիշերային
Շաղապատող լոշտակներուն
Մուեն՝ գեղին աչքերն ինձի
կը նային Ո՞ւ, նայեցէք այս
Արդարեւ նոր հըրաշը մըն է.
Նայեցէք, ո՞չ, ո՞չ, նայեցէք.
Ահա ապրող մը երջանիկ
Իցիւ տեւէր, տեւէր միշտ, միշտ
Ասմ խուսափուկ հանգիստը, ո՞վ
Ըսքանչելի դու տիեզերը,
Որ պաշտեի քեզ

կասկածոտ

Կը հընէ փող մանգորբութեան
Մէջ խոր Լուսթիւնը, բըսնի քունն,
Հոծ սենեկի մը ծանըր շունչն,
Հընչիւնն ասոնք է կը պատմէ
Գիշերուան Ժամը ձեզ ի զուր
Կը հրաւիրէ, ո՞վ եղայրներ
Դանրաթախիծ, աղատ երկնից
Տակ, բացօթեայ, այս հոտանոյ

Օդին ծաղկած այծտերեւին,
 Ծաղկափըթիթ ձենողկուզին,
 Զով բուրումին, զոր յետ երկայն
 Վայելումի, արեգական
 Համբոյրներուն տակ բոցավառ,
 Կ'արտաշընէն յագ կըշտապինդ
 Խոտերն ու տունկ, մինչդեռ գիշեր
 Շարժելով թեւն անսնց վըրայ
 Կը յորդորէ զանոնք բեղուն
 Հանգիստներու ի զուր ի զուր,
 Ո՞վ փակուածներ ապականեալ
 Տուներու մէջ, իրկունն ըզձեղ
 Կը կանչէ, այս լայնածաւալ
 Գեղեցիութիւնն, այս ովկիանն
 Անձայր ոսկի հիւլէներու
 Բարախուն, ուր մոռացնքի
 Անդորրութեան մէջ կը սուզի
 Հոգին ցաւած և անհանգիստ:
 Ո՞վ եղբայրներս, ինչո՞ւ ձեզմէ
 Կը խըլեն այս ժամուս քաղցրիկ
 Արբեցութիւնն, ուրիշն ինչո՞ւ
 Պիտ' աւելի հանգարտօրէն
 Վայել զայն, ինչո՞ւ պիտի
 Անպատշապար՝ թըշնամիէ
 Զվախէ, զոռոզ հրաւերներէն
 Կամ կըտղուցին ժողովուրդին

Կամ հալածաց բուռըն թափէն:
 Ե՞ր, թէ անոր՝ յիմարսութիւնն
 Յաղթէ, ինքն ալ նոր ստացուածոց,
 Եւ աւելի լայն տէրութեանց՝
 Կարենայ ինքն ալ հըռչակել՝
 Լուրն ազգերուն՝ որսառմի
 Բարբառներով, և ունենայ
 Պատրաստ ըզձեղ, ով եղբայրներ,
 Երիտասարդ բոլոր արիւնը
 Թափելու, և լան պառաւ
 Մայրերը, լայ ձեր օրիորդն
 Ու նախճիրներ մաղթէ բոլոր
 Աշխարհի: Ո՞վ անմեղ աստղեր,
 Լուսակարկաչ աստղեր, ըսկը.
 — Ամբարիչտ գործ չէ ասիկա:
 Չէ աւելի վայել շամբոււ
 Գաղանագոյն գաղաններուն
 Քան թէ մարդոց՝ բարձըր մըտքով՝
 Որոնց առջեւ լոյս կը սըփաէ
 Բանն երկրաւոր ցայդին մէջէ,
 Ցուցնելով յայտ թէ ընդունայն
 Ու խօլական է ամէն ինչ
 Բաց ի ներըին, անդոււ, շըքնաղ
 Ու զէն ճիգէն՝ դէպ անհրաժեշտ
 Ամէ դըմուարուս մարդկային ելքն
 Աւելի լայն հոսանքներու

Մըստածումի, աղաստագոյն
 Գիտակցութեանց, այն միշտ քօղուած
 Ամենազօ՞ր բայց դիւթանքին,
 Որ մութին մէջ կ'երեւայ մեզ
 Եթէ ուլնջեն գպայարաներն,
 Ու մերթ մեզի կը փայլակէ
 Երկընքի լոյս անտառներուն
 Միջեւ, ու ամէն իրաց անհուն
 Գեղեցկութեան. ու կը կանչէ
 Ու կը քաշէ մեզ և կ'ուզէ
 Պատրաստ ըզմեզ իր հրամանին,
 Վերանալու ցից, անհամար
 Սանդուխներէ՝ դէսլ ի ծածուկ
 Բարձունքն՝ ըզմեզ գրիպումներէ
 Ազատելով ու զլոտելով
 Մեր էութիւնը միշտ է՝ այս
 Կարելի, ով ասողեր, աեւկ
 Եթէ գիշերը սըրտերուն
 Մէջ: Ո՞վ ասողեր ամբիծ ու զին,
 Դուք լաւ գիտեք որ առանց այս
 Փառքի մոլի ծարաներուն
 Վատախտարակ ժանտ հրոսակին,
 Որ գարերէ ի վեր լեցնել
 Կը չըրդի միտքը մարդերուն,
 — Մարդկային այս վըհերն անյայտ,
 Պիտի կը բնար իւրաքանչիւր

Ոք ունենալ պատառ մը հաց,
 Ունենալ շիթ մը սէր, առանց
 Կըսիւներու, առանց դըժնէ
 Խըժդըսութեան և դըժընդակ
 Գերութեան: Զէ աշխարհը այս.
 Արեւն ամէնքը չի տաքցներ.
 Չի հասունցներ հունձքն ամենուն
 Համար. այս կարճ աքսորանին
 Մէջ մենք միայն կը կարօտինք
 Քիչ մը հացի, պուտ մը սիրոյ.
 Միակ յուսով մը ուղղըւած,
 Ինչո՞ւ եռանդը մի և նոյն
 Պիտի չմղէ հոգին. ինչո՞ւ
 Պիտի նոյն գեղը չըլառէ
 Չայն, էր պիտի մեզ չըդըրդէ
 Գաղտնածածուկ մարտերուն նոյն
 Վեհ գաղափարը. Վերանալ:

Փոքրիկ տընկոց և խոտերուն ընտանիքն
Առաւոտեան սառէն խոցուած, գըլիսիկոր,
Սելամաղձոտ շարժուձեւով մը կարծես.
Կը մըրմընչէ հողակոշտին.— «Լ.մընցա՞ծ է».
Եւ տերեւիկ մ'անտես թելով մը կախուած
Առանց հովի խոկ կերերայ, ու կըսէ
կարծես թէ իր տընուր ճիւզին ճօճէլով
Միօրինակ.— «Մկոնիլ ես չե՛մ ուզեր, չե՛մ»:

Աշնանային այս ժամը շատ կը նմանի
Յոգնած հոգւոս, ուր թէ ցոլայ ցընծումի
Ճառագայթ ժ՞ է՛ մընաս բարովը մաղձոտ
Ծեր արեւու մ' որ յաղթըւած, անձնատուր
Կ'ըլլայ ձըրան... Բայց երազի մը նըրբին
Թելով կախուած, յոյս մը յետին թառամած,
Կը բարախէ տերեւիկին այն նըման,
Կը բողոքէ թ՛ե՛ս ալ խորհիմ.— «Լ.մընցա՞ծ է»:

ՕՐԱԳՐԻ ԵԶ

Ջինջ և տըխուր օր... հոգւոյս մէջը ունիմ
Նորօրինակ ձայն մ' որ կու լայ անձանօթ
Ցաւ մը... Նըման քնաշըրջիկի մը երկինք
Կը նայիմ ես, դաշտավայրին կը նայիմ,
Ու արեւուն զառամ, զառամ պյս երկրին,
Եւ կեանքի այս ժամըս ես հոս կը նշանեմ
Ու կը կեցնեմ. լոյս է արդէն, կը ժըպտին
Դաշտերը բայց մելամաղձիկ ժըպիսով:

ԶԱՐԹՆՈՒՄ

” արքանու պայմանն է զարդար ժայռնի
ըստից և առ այս մեջու մահաւունի
անձնափ թի խոհեմուռ առելունչի¹¹
և ե առաջի ու միշտափառ մահաւունի ով
մահաւունի թի խոհեմուռ անձնափ ժայռնի
անցի ու առաջափ թի պահ պատուի
խոհեմուռ մահաւունի ով այս առաջափ
ու այս պահ առ առաջափ առ պատուի¹²

մահաւունի ով պահ պատուի¹³
պատուի պահ պատուի ով այս առաջափ
ու այս պահ առ առաջափ առ պատուի¹⁴

ԵՐԱԳԻՍ ՄԵԶ առաջափ առաջափ
առաջափ առ այս պատուի պատուի
առ այս պատուի պատուի պատուի¹⁵

Երագիս մեջ մարգագետին մը կայ կանանչ
բոլորովին,

Երկու լերանց միջեւ, ու խոտը կը զովայ
շուքին շունչէն...

Անդին կ'երգեն՝ արեւուն մեջ,
Բայց երգն հեռուն կ'երթայ և հուսկ կը կորսըւի...

Աւելի լուռ

Եւ ամայի

Երագիս մեջ կը մընայ այն մարգը կանանչ:

បាសក្រាមខ្លះ

ԶԱՐԹՆՈՒՄ

ինչպէս ներբեռ ձիմնին՝
Ուր կը նընջեն խոտերը քուն մը խորունկ
Երազելով մայիսի
Երկինքն, երբեմն ճաճանչ
Մը կը մըտնէ ներս տաքուկ
Սիրահարուած բերանի
Համբոյրին պէս. ու հազիւ թէ կը հասնի
Ճեղիկն առոյց կեանք կ'առնե.

Այսպէս և իմ խոր քունես
Կ'արթընցընէ ահա քու տաք խօսքըդ զիս.
Ու դժմընդակ տաղտուկէն
Կը վերցընեմ զլուխս ես ալ
Նըման տունկին՝ կընկըւած
Արդէն սառէն՝ որ տերեւ
Կ'արձակէ, ի՛ր ցողունը դիրդ կը վերցնէ
Վարշամակին վըրայ ծանր:

Այլ թէ ձըմեռը ցուցնէ

Յամառ խրոխտանք, և ուրիշ ձիւն ալ սըփռէ,
Այն նոր բողբոջն իր վերջին
Կը սպասէ ալ իրիկուան.
Զայն կը պահէր թըմբութիւնն.
Արթընցած կեանքը սակայն՝
Վերաւորուած կըրկնակի՝
Պէտք է մեռնի առ յաւէտ...

Գուցէ այդ բախտն ունենամ:
Եւ եթէ յետ կեանքոտ քընքուշ նըշայլին
Ճամբան դառնայ խաւարչուտ.
Դառնան մըլրկին կայծակներն,
Եւ զիս թողու, չեռանայ
Հաւատքը վեհ, գերագոյն,
Վէրջին անգամ պիտի գըլուխըս ծըսեմ
Պատերազմին մէջ վերջին:

Ենդաման մէրանք ու պատ առնելուն
Տաղաւոր անդքան մզնեն զանու մին
Ճամաքած խաւարչուտ, բայս առնել
Քաղաքան քիչ անդքան մզնեն զանու մին
Վահան առա ու պատաւար բայս առնել
Արարի հայ ու պատաւար բայս առնել
Հայութ առա ու պատաւար բայս առնել
Հայութ առա ու պատաւար բայս առնել

ԱՐԵԽՈՒՆ ՄԷԶ

Արեւուն մէջ կուզենք ազատ համարձակ
Կտաւաբաղին, թըխկատարին պէս երգել.
Արբոր կու լայ եթէ խօսքերը թող լան,
Ժըպտի մտածումն երգերն եթէ կը ժըպտին:
Մերթ ծաղկաղուարձ ու մերթ երաշտ մէնք ուղին
Պիտի ընտրենք երաղն ինչպէս որ ուզէ.
Այսօր քաղենք պիտի եղիւ, ու կըսուող
Ոքող, վաղը ... լեռներու վրայ մանիշակ:

Բնութեան առողջ ու զովագին շունչերուն
Պիտի բանայ թեւերն հանդէպ զալափարն
Ազատ, ուժեղ, արթընցնելով կենդանի
Զօւարթ սարսուռ մ՞՛: Անձնանօթից արձագանք,
Հեռաւորաց մաղթանկներ, ոչ ափ յափոյ
Դիշցագմերոց, և ոչ անման հակաց,
Այլ թափառիկ եղբայրներու երկրի վրայ:

ԵՐԻԿՈՒՆ ԱՊՐԻԼԻ

Կ'երթան օդին մէջէ զըստիթ ճիւճիւով
Ծիծեռնակիներն ի ի՞նչ անուշիկ գամ: Հասողն
Որ կը սպասէ բաց ծունկերուն վրայ, կարծես
Ըզգըլխանքի սարսուռ մ'ունի ու ապլոդ
Կարծես էջերն իրենցմէ'
Կը դառնան յամըր շեշտով
Յածէն ըսուած խօսքերու...
Յաշիս, զրոյց

Մըսիկ՝ կընեմ ու կըմբըսնեմ... Ո՞վ սիւք քեզ
Ո՛քափ օր է կը սպասէի. կը համնիս
Ասր զերդ երբեմն... բերելով թարմ բոյրերն,
Հըրաւերներն յանդուգն, երգերն ու ժըպիտն
Յախտենից՝ Ապրիլի...
Բայց ի՞նչ այս նոր խինդն օգուտ՝
Ջըմեռ է երբ սըրտիս մէջ: —

Ս Ի Ւ Գ Ը

— « Զեմ գիտեր ո՞վ ես, չեմ գիտեր այդ անցեալ
Ցընձութիւնները զոր կու լսա: Ակամայ
Են գրգուանքներս ու համբոյրներս, փոյթս ալ չէ
Մահանացուաց երազներն. եմ ձեզի պէս
Հնազանդելու ստիպուած ես
Անձանօթին, պարապին մէջ
Կ'երգեմ կ'անցնիմ՝ վրէժով լի»: —

Ո՞վ որիսոր սիւք, անցիր անցի՛ր բայց լըուէ,
Երազն հոգւան ձըզէ, գաղտնիքը լըուէ.
Իր նուրբ, կըրծող թոյնովիս արդէն շատ բան մեզ

Ըստուգութիւնը կը յայտնէ. խոշտանգուած
Քաղցր է մըսքին՝ մըտածել
Որ դուն անմեղ զըստրիկն ես
Լուսապայծառ երկընիք:

Ս Ի Ւ Գ Ը

— « Շոյել, ծըծել անուշ բոյրերն, ու կըբել
Թիթեռներու թեւերն ինձի տաղտուկ մ'է
Դանր, աւելի՛ ծանր այն որ չե՞ն տեսներ իմ
Քաշածս: Այսօր թող յայտնըւի դըժընդակ
Ճակատագիրս, ու գիտնան
Որ ծաղկունք զիս սիրեն ալ
Ես զիրենք չեմ սիրեր բնաւ:

Պիստ՝ ուզէի... ազատ, հզօր՝ ունենալ
Հովին թըսիչըն, ու ցընցել բարձըր բաշերն
Հացիներու, Խլել կաղնիներն յաղթանդամ,
Անդունդ թափել Ալպեանց անշարժ ճակատներն,
Չլալ Աստուած և կամ դեւ,
Գիտակից, մեծ, կամեցող»: —

Հոգու կարն ինձ ո՞վ կը նախանձի. կը վազեմ՝
 Յոգնած լեռներն ու անիծող ծովերն ես,
 Այն անձանօթ կամքով որ զիս կը դըրդէ.
 Հիւսերն առջեւըս կը տեսնեմ. քաղաքներ
 Փլատակներէն կըլլըւած,
 Աւազներէն մըրբկայոյ՝
 Կարսւանները թաղուած,
 Եւ ի՞նչ օգուտ անոնց վըրաց իմ յուզուիլս.
 Անագորյն գազանութեամբ կը ստիպէ
 Բախտը միշտ զիս, և աւերածն ուր որ ալ այդք ոչ
 Շարժիմ ինձի կը հետեւի: Ո՞ր հոգին
 Վատ' աչք ունի վիճակիս:
 Զէմ՞ զի հըզօր՝ աւելի
 Թըշուառական ու գերի: —
 Վերջին շառայլ մը կ'արձագէ արեւմուտքն
 Երբ հըրդէի, յետոյ բոլոր կը սրողուի
 Ու կը հանգչի: Հատորըս ես գոցելով

Վեր կը նայիմ խորհըրդաւոր կամարին,
 Կապոյտ շըքնաղ ըսփինքսին,
 Ուր նախկին աստղը հեղիկ
 Կը ժըպտի տաք ողբերուն:

իջիր, փախիր, օ՞ն, բնձի հետ որ Աէրն եմ,
Ամէն հըքճուանին ու բոլոր գեղն աշխարհի
Պիտի ճանչնաս վերջակէս:
Չես լըսեր դուն: Ժամերն ահա կը զարնեն,
Ու կը սըսէ գուցէ խոստումը վերջին,
Ու կը խըզէ մահը յուսոյ թելն յետին:—

Պատասխանեց նէ: — «Հոս մինակ եմ, ո՛վ Աէր,
Պառաւ մօրս հետ: Ալքայութեան յոյս չունիմ,
Ու ալ երկիւղ գըմոխէն.
Բայց զինքը ես թողլըքելու չունիմ սիրու,
Ե՛ս իր ցըրտին ձըմբան տաքուկ ճառագայթ,
Ե՛ս՝ որոն նախ ի՞նք ժըպտեցաւ երկրի վրայ»:—

Հ Բ Ա. Ժ Ե Շ

Ասպետ մ' անոր դուռը հասաւ և ըսաւ.
— « Ասյուերդ ունին մոմերու գոյն, մարած է
Աչքըդ. ու քու մազերուդ
Սեւագանդուր փունջին միջեւ ոլորուն,
Արծաթ թելեր կը շողան: Ի՞նչ կը սպասես
Աւ, կը լըսե՞ս ժամերն ահա կը զարնեն:

Կը լըսե՞ս... են վերջին ժամերը՝ վերջին
Առուգութեանդ. վերջին շողին մ'իրիկուան,
Եւ բատուերներն ուղիսօքէն
Պիտի տեղան այլ եւս. հոգին չի դողար
Տարակոյսին հանդէպ անանց գեշերուան...
Քեզ կը ձօնեմ վերջին երաղին. ես Աէրն եմ:

Ես մոհի կու առն Անգ Հու ո պահած ո զի՞ւ
Անդաման մըմք ուսու ու մըմառուն մի՞ւ
Անդաման մըմք ուսու ու մըմառուն մի՞ւ
Մըմար ով առն մըմառու մըմք ուսու ով ով
Մըմար ով առն մըմառու մըմք ուսու ով ով
Մըմար ով առն մըմառու մըմք ուսու ով ով
Մըմար ով առն մըմառու մըմք ուսու ով ով

Հ Օ Ր Ս

Յեշողութեանըս մէջ միշտ . ով սիրելի,
Կենդանի ես: կը տեսնեմ քեզ որ ծըռած
Ծընծղային վրայ դուն կը փընտռես անուշակ
Տարիներուդ նախկին երգերը պարզուկ.
Երգեր՝ լսուած արմաւենեաց շուքին տակ,
Եւ գեղեցիկ իրիկունները ոսկի.
Մերթ հանդէսները, մաղթանքները, լուսեղ
Երազն որ բնաւ չի մոռցըսիր՝ կը լըսեմ
Որ կը պատմես քու մանկութեանդ՝ Ասիս

Արեւուն տակ ծըլած ծաղկած, հոն ձերմակ
Սիւամէջքին միջեւ շըքեղ պալատիդ,
Քու վայրենի ծովուդ հովին տակ, և կոյս
Անտառներու միջեւ, և կամ կը լըսեմ
Որ Աստուծոյ վրայ կը խօսիս դուն վըսեմ
Շեշտերով... Ո'քան սիրեցի և ո'քան
կը սիրեմ քեզ, և ո'քան քեզ կը կարդամ:

Ամարոցիդ արդ ամայի և գաւիժն,
Ուր հաճովքով կը ձեմէիր դուն երբեմ
Օրհասական օրուան երբ լրյան ամէն ինչ
կը խաղաղէր, զանգակն Ոլլոյն կը հընչէր:
կը բանայիր ձերմակ զըլուխդ այն ատեն,
Մարգարէի այն քու գըլուխըդ ձերմակ,
Ու կը լըսուէր որ ցած ձայնով ու ամփոփ
կը մընչէիր ողջոյն առ կոյս Մարիամ...
Յետոյ երկայն ատեն անշարժ, սեւեռուն
կը կենայիր քնացած դաշտին դու առջեւ,
Ըստուերներու վարագւյրին առջեւ լայն
Զոր երեկունը կը քաշէր, ու պիւ պիւ
կը նայէիր գեղ ի գեր, վեր, կորսուած
Այն անսահման անդորրանքին, այն անհուն
Անմեղութեան մէջ երկընքին:...

Ու ես դեռ
կը կարծեմ քովդ ըլլաւ, և ինչպէս երբեմ

Եւ ա՛րդ իսկ ես իրօք տեսնել կը թըւիմ
Բաց, սեւեռուն դէպ ի աստղերն այն քու մեծ,
Այս ներշնչուած աշքերդ, ո՞վ հայր իսր սիրուն:...

Մեծ հառաջով մ'յետոյ յանկարծ ցընցըւած
Կը դառնայիր մեր քով դէմքով մը ժըստուն:
Եւ բոլոր զուարթ կատակներ, ճիշդ այն կերպով
Որով ներում կը ճըգնի մէկը զըսնել
Յանցանքի մ'... Ո՞չ, ի՞նչպէս ես յանժամ և միշտ
Առաջ աւելի կը սիրէի, և ի՞նչպէս
Կը հասկնայի քու սիրութ մեծ, ո՞վ իմ սուրբու:
Եիր մեզմէ, ինձմէ հեռո՞ւն փախած դուն,
Եւ մարդկային ամէն իրէ. Աստուծոյ
Գաղտնիքը մեծ և անձկութիւնը զօրեղ
Յափշտակած էին ըզքեզ վէր ու վէր:...
Մոռացած էիր դուն մեր աշխարհը փոքրիկ,
Մարդկային մեծ հանգոյցը մեր: — Վայրկեաններ — ,
Եւ սակայն դուն կարծես թէ խիզէ կընէիր,
Ու դէպ ի մեզ կը դառնայիր, վառվռուն
Նոր գըգուանքով, պատրաստ մեզի ձօնելու:
Գորովանքի, սիրոյ քընքուշ հատուցում
Այն մոռացման կարճ րոպէին իսկ համար:
Երկնքի մեծ փափաքն այսպէս հանելով
Մըսքէդ, էիր աստուծային, նախադաս
Համարելով քուկիններուդ բարիքն յա՛ր

Քան մեծ, գաղտնի քու հառաջանքոր, ու հոգւզդ
Ցաւէժական երազն:...

Ո՞չ, ի՞նչպէս դըժբախտ
Եիր, երբ մին հատորներէն քու սըրտիդ
Գեղ կ'երեւար տըխուր, ցասկոտ կամ լըքեալ,
Եւ ի՞նչպէս դուն քաղցըր փութով մը անոր
Կը հարցնէիր պատճառը, միշտ ունէիր
Ըսփոփանքի բառը պատրաստ, ու ամէն
Բան, կ'ըսէիր, կը փոխուի, միշտ չեն տեւեր
Ամսուտ օրերն, ու տագնասլի ժամերուն
Կը յաջորդեն ուրախ վայրկեանք, ու զըւարթ
Առածներով, ու խաղալով տղայաբար,
Կը ջանայիր շիթ մը ժըսկիտ կաթեցնել
Հեսոս և ըլբոստ շըըլներուն վրայ տանջուռլին.
Ու ի՞նչպէս վարժ գուշակելու այն դէմքէն
Նախ ըլբանալն ըստուերներու, և ի՞նչպէս
Այն ատեն, այն ատեն միայն քուկինդ ալ
Ուրախութեամբ կը փայլէր: Մէկը քեզի
Եթէ անգութ դէպք մը պատմէր, ու ըլլար
Իսկ անձանօթ քեզի, չեռու իսկ քեզմէ
Բախտէն զըրկուողն, ըլլար բարի, ապիրատ,
Իբրեւ քու ցաւդ ըլլար, ըլլար քու տագնապդ,
Անոր վըրայ կը յուզուէիր դուն սաստիկ.
Եւ զըրգըրուած ու վառ դէմքով մ' անգաղար
Կը կըրկնէիր, լաւ էր, ո՞վ Տէր, ո՞չ լաւ էր
Որ չըլլայի ծընած, ու այն տանջանկներն,

Անարդանքներ այնքան, այնքան նախատինք
Չբանեսնեի, Տէր իմ: — Յետոյ զըղջացած
Այն խօսքերուն վըրայ նըկուն ճակատով՝
Կ'աւելցնէիր. — Քու կամքը, Տէր, կատարուի...

Ես կը տեսնեմ քեզ ու կը զգամ ես իրօք
Ամբոխեալ շեշտը քու ձայնիդ, և անոր
Մըրեկոս գանգիւնը կ'ունկընդրեմ տակաւին
Տըրփող սըրտիդ դողումին մէջ... Եւ ով այն
որ օգնութեան համար քեզի դիմելով
Գիրժոն մեկնած ըլլայ. և ինչպէս ճարտար՝
Կը գըտնէիր ծածկելու կերպը սուրբ գործդ:
Աստուածային պատուերն յայտնի էր սըրտիդ
— Թող լըգիտեայ այն ինչ որ միշտը կոչ տայ. —
Եւ ազատուած ու գոհ իբրեւ կապանքէ
Քու անդամներդ՝ կը տեսնէիր որ կ'երթար
Հէքը լուծուած սըրտով մը գոհ և ուրախ:
Տաճարին մէջ կ'ալօթէիր երբոր գուն,
Հոգիդ բոլոր կ'արձակէր վառ փայլակներ
Ու կայծակներ բուռըն՝ խոշոր աչքերէդ,
Ըղձակաթ թեւ թռիչ առնելու, և հազիւ
Կը գըտէիր ձայնը, գըրթէ աղօթէկն
Շըրթունքներու կարօտելով, երդելու
Բարձը՝ սըրտէդ գուրս պովթկացող գովեստներն.
Ես կը յիշեմ որ ատամարէն ելլելուի՝

Դէսլ ի այերն ու արեգակ, մէկն եթէ
Հետոըդ խօսէր, էիր նըման գուն անոր՝
Որ կ'արթըննայ յանկարծ օտար երկրի մէջ,
Եւ տակաւին քընէած զուր կը ճըգնի
Գուշակելու նոր լեզուին միաբը թագուն:
Արդ կը հանգչիս: Հանդէսներէ ձանձրացած,
Հեռու քաղքին պէրճանքներէն, գիւղական
Գերեզմանին մէջ ուզեցիր նընչել գուն:
Քընարանիդ քարին վըրայ չի ճընչեր
Անթափանցիկ կամար շիրմի մ' հոյակալ,
Ու քաջցր ակնարկը կ'արդիլէ երկընքին
Որ կը հըսկէ անոր վըրայ: Շուրջդ ունիս
Գուն ծաղկըններ առնյգ. ապրիլ ամսուն մէջ
Խընկաբոյր հովե անոր կ'անցնի վըրայէն,
Ու բարեգութ կ'իջնէ լուսակը դէպ հոն
Գիշերային ըստուերներուն մէջ՝ քնարանդ
Հարուրեկու. և այն աստղերը, սիրուն
Այն աստըղներն յիշելով քու նայուածներդ
Երկայն, և քու հիացումներըդ երկայն,
Ունոր վըրայ կեցած փայլակ կը դըրկեն
Եւ պատգամներ աստուածային դէսլ ի վեհ
Հոգիդ՝ որ բնաւ չեղաւ այնպէս գիտակից
Ու երանիկ՝ ըզգալով իր բարախելն՝
Ողջ մէկ հիւլէն Տիեզերքին՝ յինքն Աստուած:

ԽՈԱԿՅՑՈՒԹԻՒՆ

ՄԵՆՔ ԿԸ ԽՈՎՄՆք, բայց գիտեմ
Ես ինչ որ դուք երաւցնե
Կը մշտաձեք, և գիտէք
Դուք ինչ որ ես կը խորհիմ:
Կ'երթան խօսքե՞ն, ու յաճախ
Ժապիտի քող մը բարակ՝
Կը ծածկէ միտքը անոնց:

Կը Խօսինք մենք... Բայց ուրիշ
Զայնի մը դուք կը լըսէք
Շեշտը, Ես ալ կը կարծեմ
Ուրիշ շեշտի մը լըսէլ
Տարօրինակ արձագանքն...
Այն երկուքին ալ՝ երկու
Գերեզմաններ կը խօսին:

Կը ծիծաղինք մենք նաեւ,
կը ծիծաղինք, ու սրամիս
խօսքի Մ' աշխայք փայլակով
Աչքերնուս մէջ կը ցուլայ
Խինդն: Ո՞վ ուրեմն սըստին
ի՞նչ անդունդին մէջ արդեօք
Հեղեղօրէն կ'արտասուէ:

Զուարթ երգերու, տարփանկներու: Ճըճանչցայ
 Աստուածային ազատութիւնը երգեք.
 Չըտեսայ բնաւ մեծ քաղցրութիւնը գոնէ
 Տուն դառնալու ամառ իրկունն հետն անո՞ր
 Որ օրն ի բուն յօտոցիս մօտ շողացուց՝
 Ակօսներուն միջեւ իրենը: Դառնալ
 Ասողերուն տակ, յոդնած՝ սակայն երջանիկ
 Անքան ուրիշ ընկերուհեաց ի միջի,
 Եւ սակայն հետն անո՞ր մինակ. լըռելով
 Եւ սակայն այնքան սիրային հեշտ խօսքեր
 Ե՛ւ լըռելով և խօսելով...: Ո՞հ անհուն
 Ուրախութիւն, անհուն երազ բերկրաւէտ,
 Որ զիս՝ վակուած հոս մետաքսէ որմերու.
 Մէջ կը վառէ խօլ աենչանքով մը կեանքի:

Ե Բ Ա Զ

Բոպեկ սաքով, դամնն, ես գաշտ չեմ երթար,
 Ոչ ալ երբեք բազուկներով հոլանի,
 Եւ սստալից ձեռքիս մէջ բարձըր բըռնած
 Ճըպոսն՝ երինջը շեկ աղբիւր քըշեցի.
 Ոչ կը մանեմ նըւաստ կանեփն, և ոչ ալ
 Հընձանին վրայ կ'ելլեմ զինի կոփելու՝
 Այդեկութի նու իրուած օրերն՝ օրերն այն

Երազներու այսպէս յօժար գըլիսուս մէջ
— Երամ մ'իր բայնը դըրաւ.
Ուրկէ գաղթեր են չեմ գիտեր, բայց կ'երգեն
կը գեղգեղեն հըբճուանքով:

Հովին պարերը լայն, վասկներ — զոր Մայիս
Կ'առաջնորդէ խոսերուն
Գողին մէջէ, բլուրներն ի վար՝ գինովենը
իբրեւ լոյսի և խիստի.

ՀԵԳԻՆԻԹԵԱՆ ԵՐԳԸ

Խաւարչուս մութը կ'իջնէ վար, բայց ի՞նչ փոյթ
Երգենք — աստղերն, արշալոյս:
Ժամանակին բաւական ցաւ քաշեցինք,
Հերիք արցունք թափեցինք:

Երազընթան կը հոլովին տարեներն .
Երգենք — ծիծառն ու մայիս.
Միթէ զառամ գիշոնը չի գեղգեղեր
Ճիշէն երբ բոյն մը կախուի:

Երազներու այսպէս յօժար գըլիսուս մէջ
— Երամ մ'իր բայնը դըրաւ.
Ուրկէ գաղթեր են չեմ գիտեր, բայց կ'երգեն
կը գեղգեղեն հըբճուանքով:

Հովին պարերը լայն, վասկներ — զոր Մայիս
Կ'առաջնորդէ խոսերուն
Գողին մէջէ, բլուրներն ի վար՝ գինովենը
իբրեւ լոյսի և խիստի.

Լերանց քունին վրան աստղազարդ գիշերներն —
Անսաներու բոյրն ու խունկ
Արշալոյսի շինչ ծալթելուն, ծովուն վրայ
Արեւմուտքին գեղը վեչ:

Հըզօր իրերն, իրերը զուարթ — չնչ գիտեր
Անոնք ուրիշ բան... ի՞նչ փոյթ
Եթէ դարան մը կը ծածկէ կապուտակ
Անսեղութիւնն ալիքին.

Ի՞նչ փոյթ վըհերն, և թէ արեւն ամէն տիղմ
Կ'ոսկէզօծէ, կ'աճեցնէ
Եւ հոսած ջուրն առողդ կոկոռն, ու կ'ոսկայ
Ծաղկիներու մէջէն օձն,

Եթէ լուսոյ յանկարծ դըռները բոլոր
կը փեռեկէ, կը պարզէ
Բարոյ, չարի գաղտնիքը մեծ կենսական
Մահուան անհուն բարութիւնն:

Այս որպես պատճենի մաս որ հայոց մէջու
մասնաւով պարզութեամբ
անձնութ ունի և մասնաւու մէջն մէրու
անձնութ ունի և մասն մասու

անձնութ ունի մասն մէջու մասու և
մասն ու մասն ունի մասնութ
անձն ունի և անձնութ ունի մասնութ
և անձն ունի մասնութ

անձն ունի և մասն ունի մասնութ
մասնութ ունի մասն մասու և
մասնութ մասն ունի մասն մասու և
մասն ունի մասն ունի մասնութ

անձն ունի մասն մասն ունի մասնութ
մասնութ ունի մասն մասու և
մասն ունի մասն ունի մասն մասու և
մասն ունի մասն ունի մասնութ

պատճեն ունի մասնութ ունի
մասնութ ունի մասնութ ունի ու
մասնութ մասնութ ունի
մասնութ ունի մասնութ

անձն ունի մասնութ
ունի մասն ունի մասնութ
մասնութ ունի մասն ունի ու
մասնութ ունի մասնութ

անձն ունի մասնութ
ունի մասն ունի մասնութ

ԴԱՐՁԵԱԼ ՀԻՆ ԳՈՐԾԱՏԱՆԻՆ ՄԵԶ

Ծեր առնկեր, գու վազուն ջուր,
Ուզան ինձմէ ձեր ինչ է.
Ամենազօր բառը զուր
Կ'ուզէք սըրտիս մէջ ալ չէ:

Տը-է ձեզի օր մըն էր,
Օր մը գոյները և երգ.
Ո՛չ ներկեր, ո՛չ թըրթումներ
Ո՛ւ սիստի տամ ձեզ երբեք:

Զուրե, կանցնիս լուռ շուքին տակ,
Եւ չես գիտեր քու վախճանդ.
Դեպ անձանօթ նըպատակ
Կը ընթանաս զուն հընազանդ:

Արեւուն տակ և հովուն
Կ'աճիք՝ տունկելը ծեր՝ դուք ալ.
Եւ չե տար կոյր հաճութիւն
Զեղի տըլսրել կամ ցընծալ:

Այսպէս ահա կը կըրէ՝
Անտարեր՝ իր ճակտին գիր
Միբուզ՝ ուր վաղ մեռեր է
Խօսն այն հըգօր, կենասկիր:

b U U h

Հեղեղներու շառաչիւն ,
Երկինքներու բորբոքում .
Մոլոցքն ու հեւք պախուցաթափ վազքերու .
Փայլակն ու սոյլ սլաքներու .
Փախչող վայրի երեներուն ետեւէն ,
Եւ հեղանագ ժըպիտ խարսხեալ աստղերու .
Եւ հովիտներ խորափիտ՝
Մաղթանքներով լի՛ լուսնակին ծաթելուն .
Կամ թէ այգուն հետ տունկերուն , խոսերուն ,

Սարգելքուն մէջ ամայի,
Ճօճել սրբափալ խընծիչներով բուսական՝
Գըրկութերէն հովին, արփւայն խածուածքէն,
Արփւայն որ դէմք կը սեւցընէ, ու տըտիպ
Պըտուղներուն մէջ կը ծորէ մեղը անոյշ.
Ահա ասոնք կը սիրէիր, ով ամբիծ
Եւ ջինջ հոգեակ դու պատահւոյ, քերթողի.
Վառ՝ կըրակով մ'որ երբեք չի շիշանիր,
Սիրտ, արիւնդ և զօրութիւնդ ահ՝ ասոնք
կը ծըճէին ծարաւ մարող ջուրի պէս:

Կը լըրտեսէր դաւը վագրի աչքերով:
Կը լըրտեսէր ան թաւուտին մէջ՝ ուր դուն
Եռանդնալառ՝ անգէտ՝ որսի կ'երթացիր.
Կը լըրտեսէր ան հրատոշոր փոշւայն վրայ
Թեթեւ ուորիթ հետքը ու ձիգը երկայն,
Ու պարտասիր կորովիդ, անձկութիւնդ:
Ծործորներու, դարվերներու, ամսոյի
Միայնութեանց մէջէն լըռիկ, աներեւ,
Գաղտնածածուկ պատուիրանի մը հասու,
Ո՞ն կը լարէր իր դարանն,
Ու քեզ բըռնեց, յաղթեց քեզի, ժիրաժիր,
Գուշակելով խոնջէնքդ ու քաղցրդ սոված:

Ու վա՛շխը այն յաւիսեան
Դըպկոց եղաւ յետիններուն. ժանար բողբոջք
Պըտուղ աըւին, բայց ի՞նչ մեղք, ո՞ր յանցանք դուն
Կը քաւէիր մինչ ծոցին մէջ մայրէնի:
Զե՛ռքը կակող, դիւրաբեկ
Ծընանելիք քու եղբար,
Խարայէլին ապագայ,
Փախըստական աղջկներուն լաբանու
Անխոցէլի առաջնորդին ձեռքը չէ
Որ քեզ բըռնեց և ուզեց
Քու իրաւոնքը և քու լըստ ապշոպել:

Կը տեսնեմ մարդ մը որ ահա կը հագնի
Անտառ հոսող զզգեստներդ,
Իր մեղքին վրայ մտածելով.
Կը մօտենայ ալէծաղիկ մեծարոյ
Կոյր հօրդ ու քու միադ ու անունդ կը սըսէ
Գող աւազակ խօսքերով:
Եւ ծերունին՝ հիւծած արդէն և անզօր
Կը մըտածէ իր հալումաշ կորովով.
— Լաւ կը զգամ ես որ իր խունկերը զօրեղ
Ծորեց անոր պատմուժանին մէջ գիշին.
Եւ բեւեկնին՝ ծիրանեգոյն հատերով,
Եւ մեղբածորըն ծոթրին:
Լաւ ես, ես լաւ կը հանչնամ

Անտառային բոյրն անդրանիկ իմ որդւոյս ունեմ
Որ թաւուտին կու գայ քընքուշ շուքերէն: —
Ու հաւատաց, և դոզդոջուն ձեռքը դրաւ՝ ու սաղի
Հալածելու կարծես ամէն չար նըշան
Անհուն սիրով մ'օրհնութիւն
Կարդալով ծռած այն գըլխուն վրայ... մատնըչի:

Այսպէս աստղերը դաւակից՝ վարձ տըլին
Եղեռնաթիւր սըտութեան.
Կամ թէ գուցէ կը կուրցնէ
Մոլորութիւն ապլստամբ միտքըս հեստող:

Կը տեսնեմ ես հօտեր անթիւ՝ որ կ'երթան
Դեպ ի այգերը գուշակ,
Ու գանձերով բեռնաւոր,
Դաշտերուն վրայ ամայի,
Երկայն կարգեր ծանրադանդաղ ուղտերու,
Որք թաւամազ կուզերով
Ճամբայ կ'ելին դեպ ի երկիրն աւետեաց,
Ծաղկազըւարձ, մեղքարուխ,
Ուր ծըխաշունչ սեղաններու մէջ Յակոր
Պիտի զարնէ իր վըրանները հարիւր:

ՎՀՈՒԿԸ

Անտառէն գուրս, ուր լեռը հեշտ դարդերով
Մը կը լայնայ, ամենախեղճ տան մը մէջ
Զոր բարեգութ բաղեկը շուրջ կ'ընդգըրկէ,
Կին մը կ'ապրի, պառաւ մը հէք զոր Վ. լունչկ
Կը յորջորջէն փայտահարներն անտառին.
Անդքան նայուածքն է տարօրէն ու այնքան
Ուրուականի գէմքն իր նիհար ու տըգդոյն:
Եւ սակայն այս եղկելի սոսուերը կ'եսնիքի
Յաւերժհարսի մարմին մ'ու գէմք մ'ունեցաւ
Թարմ ու վըճիւտ, աշքեր՝ ծովլու գոյն՝ ամրան

Արեւուն տակ, և փառք մ'ոսկի գէսերու։
 Խնձ մըրըթիկ դըժբախտութեան, կամ մեղքի,
 Պատեց զայն։ Է՞ր կ'ապրի հոն աշխատի անչափ
 Տարի կ'ընէ, մինակ, գեշեր՝ ցորեկ, իր
 Մեծ դադունիքով, քիմեռներով՝ զոր իր շուրջն
 Յիմարութինը երեւան կը հանէ։
 Շատ ու շատ են պատմութիւններն անհեթեթ՝
 Որ կը պատմեն անոր վըրայ։ Կը մընայ
 (Կ'ըսեն) սուզուած առանց բառ մ'իսկ խօսելու
 Օրպան օրեր ու շարաթներ երկայն, ետքն
 Յանկարծ դարձած դէպ ի անտառը թըմբած -
 Որ կ'երազէ կարծես՝ ծրաբուած ամզին մէջ -
 Սերիլլայի մը պէս կանուն՝ իրիկուան՝
 Ճերմակ մաղերն ազատ հովին արձըկած,
 Կը խօսի ծեր եղեւինին, խոտերուն,
 Հովիսէն վեր ելող լուսնին, ամպերուն,
 Լայճուերուն, երկայն ժամեր, իրեւ հին
 Ծանօթներու։ Ոնցած դացած օրերուն
 Վըրայ կը պատմե — օրերուն զուարիթ, խուսափուկ
 Մանկութեան, — կամ աներեւոյթ երամի
 Մ'օրիորդաց կը ձեւացնէ խըրատ տալ։
 Իրկուն մ'առանց տեսնըւելու մօսն եկայ
 Ես այն հիւղին, ու կաղնիի մը ետին
 Եւսոյ կեցայ քարի մը վրայ՝ աստղերուն
 Լոյսով՝ երկայն ժամեր դիւթուած, կախարդուած

Անոր ձայնէն՝ որ նախ մըրմունջ մ'երեւցաւ
 Խնձ հեզ, հանդարտ, ու երթալով սաստկացաւ.
 Ու զայրացաւ երբոր իր միաքը կ'երթար
 Հին ցաւերու ձամբուն վըրայ վըշտագին։
 Ես պահեցի միաքը ամրող, կամ գրեթէ.
 Կ'ըսէր անի։
 — Օրիորդներ, լըսեցէր
 Փըրկարար խօսքն, որ կը սպաննէ երազներն
 Յիմար որոնք կուտան թափել արցունիներ...
 Խնչու համար կը վըստահիք դուք մարդուն,
 Ու կ'արտասուէք յետոյ, կ'ողբաք։ Կ'ըսեմ արդ
 Զեզ խօսքն որ ես ինքըս հրաշբով լըսեցի...
 Դա՞ր մըն է, ով գիտէ, և ո՞վ կը յիշէ
 Թէ ե՞ր էր... Զայն ինձ ջինջ գիշեր մ'էր ըսին
 Ասողերն — ու ինձ հետ կ'ունկընդրէր տիեզերքն
 Ամրող (ասոր համար մեռան ծաղիկներն
 Ամէն), — ըսին. Ան կը սըտէ, կը սըտէ։ —
 Ճըշմարիս էր... Ճըշմարիս է. կը սըտէ
 Ու կը կարծէ թէ չի սըտեր մարդ. անոր
 — Ցէշեցէք-չի՝ բաւեր հոգի մը գերուած.
 Ու կը սըտեն հառաչք, ժըպիտք, նայուածքներն
 Աղերսարկու, դաշինք, երգմունք կը սըտեն...
 Յուշիկ... օձի մը պէս կու գայ տարակայն,
 Ու բամբասահքը կը համնի, կը զատուին.
 Աըրտերն՝ այսպէս պատահեցաւ ինծի ալ... .

Թե, Երբ էր... չեմ յիշեր, բայց լաւ գիտեմ որ՝
Օր մը ստուերի մ' համար այն դէմքը նետեց
Գոյնը՝ բիւերն ինձի գինով թւեցան,
Տեսայ ձեռքերն որոնք չերմէն կըրակուած
Կը զոփային նախանձայոզ մոլուցքով...
Իրաւ տեսայ ասոնք... Աակայն յաղթեցի.
Յաղթեցի ես այն հըպարտին բարկութեան,
Ու ան լացաւ, և - վերջապէս — ըսի ես —
Լացաւ, ինձի՛ համար լացաւ. ուրեմն է
Յըկեանըս, ո՛հ քաղցրութիւն, Ե՛, ո՛հ, ցըկեանս...
Ըսի ես այս...

Օրիորդիկներ, համբուրեց

Զեր ձեռքն երբեք: Տըժգունեցա՞ք առաջին
Թեթեւ, երկոս համբոյրներէն, որք հաղիւ
Քըսուեցան ձեր մատներուն... ի՞նչպէս ասոնք
Կը դոլային... Ո՛հ, չըզգըլխէ՛ր ձեզ արրշիո
Գինովութիւնն անակնկալ և հրատապ
Համբոյրներուն՝ անշագ, ցնորած շըրթներու.
Երբ ցանկութիւնը կը պոռթկայ...

Աշուն էր.

Ապրի՞ւ էր... չեմ յիշեր... Աշխարհը անշուշտ
Այնպիսի՞ւ մեծ առուգութեամբ կը ծաղկէր,
Որ վարերը կը համերին ասողերուն...
Գուցէ անը հետ մայիսի հանդարտիկ
Իրկունները մարդերուն վրայ ճեմեցի՞ք:
Կամ թէ աշնան՝ մէջին խարտեալ անտառի

Մը անոր հետ: Կամ լըսեցի՞ք Ապրիւ
Իրկուն մ' անոր հետ երբ Ուբոյն կը հընէէր...
Յամառ սիւքը կը տանէր ձեր մազերէն
Փունջ մը անոր բերնի՞ւ վըրայ: Յեթեւ էր
Այն փունջն ինչպէս թէ փետուր մը...
Զըթուեցա՞ւ

Զեզի որ դուք երազանքով կ'երթայիք
Զգայարանաց այն անդորրանքը դէպի...
Չըլսուեցաւ խօսք, դաշինքը կընքուեցաւ...
Բոլոր ասոնք՝ անինեալ օր մ' (ու այն օրն
Օդը բոլոր սեւ պիտ' ըլլայ և անշարժ,
Մեծ լըսութեան մէջ, և սըրտերն հոգեվարք),
Բոլոր ասոնք օր մը դառնան պիտի ծուխ
Ու սին ըստուեր ուրիշ բերնի մը յանդուգըն
Ծըպիտով, ուրիշ ձայնի մը շեշտովը
Փաղաքուշ, լուս հրաւերովը ուրիշ
Նայուածիի մը, և ուխտազահ աչքի ի զուր
Պիտ' աղաչէ, ու գորովով վառ գողարիկ
Խօսքն, երազներն, ուխտերն, արցունքն ու զըգուանք,
Յիշատակներն ամէն տըզմին մէջ պիտի
Խորասուզուին ու տըզմին մէջը թալուին...
Այն կանչիին ետին ով է կ'արուասուէ.
Յիմարութիւն և արտասուելն, ապշութիւն.
Ես չըլացի: Ես չեմ լար:

Մեռանելոցը կը նայի ուշագիր .
Ու գեղեւկոտ յետոյ՝ ձեռքսվ մ'արդէ՞ն թոյլ
Մըթին ճամբուն շօշափելով լսուերներն ,
Վանդակը՝ հոն՝ որմէն ի բաց կը քեցէ :

Կը բանայ դուռն յամբօրէն ... Ներս կը մըսնէ
Անդամ մըն ալ լոյսը ձերմակ . և ուրիշ
Աերջին անդամ մ'ալ կեանքէն խոնչ արարածն
Կեանքին ձայները կ'ունկընդրէ՝ խելայեղ ...

Ու նորէն մութն ... — Ուրիշներու աշխարհէ
Չըբնաղ տեսիլն : ԱԵՌԻՆ աւելի՝ կորովի
Խառնուածքներու . սէրն հըզօր , քաղցր , անիծեալ
Աէրն : Ո՛չ , լըսէ՛ թող բարախումն յաւիտեան :

Դ Շ Ա Փ Ո Ւ Ա Ծ

Արդէն գոցեր է ամէն ծերպ , վառեր է
Կըրակարանն , ու կը դիմէ զայն սեռն .
Քնաշըրջիկի աշքերով , ի՞նք կ'արտորցնէ
Ըսպասուած քունը , մոռացնիք , հանդիսան հուսկ ...

Ի՞նչ ձայն է ան ... Հոն վանդակէն մոռցըւած
Եկքանիկն իր մենաւոր մէկ խազն ըսաւ .
Լոյսի , օդի անձկակարօտ՝ կ'երազէ
Գուցէ կանաչ մարդն ու երկինքը կապոյտ :

Շուրջի բլուրներն ու դաշտավայրը թշրիմ
Ժըպսեցան զերդ արշալոյսի մը լսուն:
Զըմբալուեցաւ քերթողն, ու խռոխտ շարժումով
Մղելով մէկդի դըրասանդները Փերեան
Զորըս կու տար ձաճանչուհին. — Ճըմարի՞տն
Ես գուն, (ըսաւ), աւելի մեծ էր երազու:

Փ Ա. Ռ. Ք.

Ըգնէ միայն ձայնեց, նէրա համար ան
Տըմութիւններ կըրեց գըմնէ, ու նէրա
Ուզեց յանդուգըն թեւերով երգն՝ հրատապ
Աըրտէն բըլխած. ու վերջապէս եկաւ նէ,
Կը ցայտէին նըլոյլ յօնքերն հրաշալի,
Անհուն յօնքերը՝ անհունով առլըցուն:

Հայութ պատրիարքական մահմանակ պատրիարք
ամենա ուժ պատրիարքական մահմանակ
ամենա ուժ պատրիարքական մահմանակ
ամենա ուժ պատրիարքական մահմանակ
ամենա ուժ պատրիարքական մահմանակ
ամենա ուժ պատրիարքական մահմանակ

ԾՆՈՒՆԴ · · · · 1894

« Փառք ի բարձունես, ի մարդիկ
խաղաղութիւն » — ո՞՛ չըլլայ
Նենդաւոր սոյն աւետիք.
Այս նեղ ուղին, ահ, լայնաց

Ուր չի նշողեր ոչ մի ջան.
Կը մոռցըւի վախճանե ուր՝

Յիմարութեան անսաստ թիւր
Երեւմանց մէջ խաբեբայ:

Կը խեղդըւինք մենք, կ'եւէ
Գարշ հոտը, սիրտը կ'ուսի
Բարկ զայրութէ, սարսուռէ . . .

Զեռքէդ մեզ մի թողլըւեր
Այս տըղմին մէջը՝ ով Տէր,
Յոյսը թէ ու կը մեռնի:

— Ծընաւ, ծընաւ — կ'ալազակէ ամէն մարդ

Ու կը գըրկուին ճամբաներուն վըրայ:

ԶԵՐԱՄ

Այս երազն ինձ կու տայ, օրհնեալ ըլլայ ան:
իրաւ. Ծնունդ է, բայց հայրս անշարժ կը նընջէ
չեռուն քովիկն ամառնոցին՝ եղեւին
Ծառերուն մէջ: Ծնունդ է, սակայն եղբարք, ո՛չ,
զեն գըրկուիր ճամբուն վըրայ ...

Տաւր ինձի,

Սերելի՛ ջերմ, ուրիշ երազ մ'ալ. տեսնեմ
կարօտութեան ցընդիկն հանգոյն ըստուերի
Սերայ կըակին բորբոքումին հանդէս մեծ,
Եւ երկիրս հուսկ անդորրացած հաւատքնի
Ա՛ անդեղեւուն և հըզըր զերդ տիեզերքն:
Ամէն երկրի մէջ՝ ամենուն համար՝ ալ
Գերեզմանին քայն՝ ըլլայ դուռն անհունին:
Կը մօտենամ՝ գուցէ ես ալ այն շեմին ...
Ո՛վ զիտէ: Խմ երածու արդեօք կը ստուգուի
Ու զուարթօքէն կը բանայ հայրս ինձի դուռն,
ինձ բերելով չըքնազ պարգեւը լուսոյ ...
Աղջամըջուտ անդունիներէն կեանիբին, դուրս
Ելլենք, հոգի, ճերմըկեր է զառ ի վերն:
Որ ստուգութեան կը շօշափէ գագաթն հուսկ:

ԶԵՐԱ

Կը բացուի դուռն ահա և հայրըս աղուոր
Ընծաներով ներս կը մըսոնէ: Ան հազիւ
Կըբնայ բըռնել զանոնիք (ո՛հ, ո՛րչափ շատ են)
Ու կը խընտայ ... կ'երկընցընեմ ձեռքըս ես
Անկողինես, և խընդութիւնն արեւուն
Սէ՛չն է որ խուցըս կ'ողողէ. ձայնին մէ՛չն
Ե զանգակաց զօղանջիւնին տօնական.
Գուցըս լըսուող ժըլսորին մէ՛չն է զըւարթ ...

Ո՞վ ա՛լ ապրիլը կը յեւէ,
կանաչ մարգերն ու կապուտն ո՞վ,
Ո՞վ վարդագոյն նըշին դաշտին.
Կը հեծկըլտայ անձրեւը վար,
Վերն ովկիան մ' հոծ ամսերու,
Եւ ներսը հսս անդորրութիւն
Մը սըգազգեաց, ու հսս ամէն
ինչ կը լըռէ, իբրեւ պարապ
Բնակարանի մը մէջ, ոչ երդ,
Ոչ ծիծաղներ, և ոչ մըսունչ
Շառաչաձայն կոհակներու,
Խաղաղութիւնն է վանքերու:

ՏԻՌԻ ԺԱՄԵՐ

Անձրեւին տակ, հովին դիմաց,
Կանցնի դագաղ մը. կը տանին
Արսորանկով զայն գերեզման,
Ու հովին շունչը անպատկառ
Հեղնող սոյսով մը մերթ ընդ մերթ
կը շարժըլէ ծածկոյթը սեւ:
Շիտակ, ցըցւած սեւ ցեխին մէջ
Փախչող ճամբուն երկայնքին վրան
Լապտեները խաչեր կը թուին,
Տուներն արձան ու կոթողներ
Գերեզմանի մ' երկարաձիգ:

Անդորրանք խոնջ հոգիներու,
Ծիւրած ցամքած երակներու.
Տագնապին բարկ բըսունցքներէն
Նեկուն, որոնք ա՛լ չեն ուժեր
կըսուիլ բայց ողբը կը խոտեն.
Անդորրանք հին գերեզմանի
Անոք անտեր ու հարթ գետնի
Որու վըրայ բուսաւ եղիձ.
Լըսութիւն խոր ու ամայի
Քան զոր նըւազ պիտի տըխուր
Ըլլար պոսթկում մ' արցունքներու:

Եղան ո՞ւ ուշաբնու չո՞ւ ԱՌ
Եղան ո՞ւ ուշաբնու գուշակ
Մասկար մահու մարտաքանի ՆՌ
Դաշ ու մեղեմ լաւազանի ոյլ
Առաքին հան Դա մատչելու մոն ԱՌ
Վահանարձու ուն զարմ ոյլ
Առա ուն ու վահանարձու ԱՌ
Վահանարձու մասկ Հայու ոյլ շամ
Վահանարձու մասկ մատչելու ոյլ
Վահանարձու մասկ մատչելու ոյլ
Վահանարձու մասկ մատչելու ոյլ

ՅԱԽԵԼԱՅՅԻ ԱՅԹԻԹԻՆ

Կը հընչեն երգեր,
Ծաղկունք կ'անձրեւեն,
Կ'անջնին դրօշակներ,
Ուսուցիկ հովեն:
Պատկերը քու սպիտակ անդրեն,
Կը նայի խոժոս:

Երբեմըն ո՛քան ան առ ԱՌ
Կ'ենդաւոր, դըռւժան
Զամբեցին քեզ թոյին
Սըրտեր վատչըւեր . . .
Այսօր ծափեր, խունկեր, դափնիներ
Այսօր օրհութիւն:

Զեզ ալ չեն խռովեր,
Ով մեռեալը, ոխերն
Երկրի, և ծափերն
Ալ չեզ չեն վառեր.
Բայց անշուշտ ձեր կը յուզուին աղիք
Երբ մեզ կը նայիք:

Մեզ որ մութին մէջ
Մուռոր՝ աչքեր շէջ
Զեզ կը կարկառենք
Եւ դողդոջուն ձեռք
Զեզի, չեզմէ սպասելով միշտ զուր
Ակնարկ մո՛ ու նըշուլ:

Հանդէսին երգ չեմ
Հմեւեցիներ ես արդ,
Ոչ ծաղեկ, ոչ սարդ,

Ու գրօշ կը բերեմ.
Այլ ձեռնամած, աղօթանելք
կը նայիմ ես վեր,

Ու կ'ըսեմ, ով դուք
Ազատ եղբայրներ,
Մեռեալ եղբայրներ,
Ողջերն հեք պասուք
Ունի խօսի՛ մը, այն խօսն արդեօք
Պիտի չըսէք դուք:

Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ

Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ
Հայոց ազգ առաջ առաջ առաջ առաջ առաջ

ԹԵՄԲԵԼԻ ԳԻՍՈՒՐԸ

Ով գիսախոխ Եւմենեայ, որ աստղազարդ դաշտերէն
Մեղի կու գաս՝ հովերուն ձըգած վարսերըդ հրաբոց.

Անմիտ, գիսեն արդեօք դուն, գիսեն [թէ ի՞նչ աշխարհի
կը սպառնաս, ի՞նչ մեծ հրաշքի, հըսկաներո՛ւ հայրենեաց,

Դարեւը գարեր զո՞ւր մենք արդ խեցինք խօսքեր հրաշ
շագործ

Ասուկութենէն՝ ծըռելով միտքը անդո՞ւ քըրտնաջան

Խընդրանքներու , և ի զո՞ւր մըլեցինք մենք զայն անդի՞ն
խաւարներէն երկրաւոր , փայլակներուն ընդառաջ

Նըպատակին գեղասկանձ , առ որ հոգին մեր գուշակ
~~Հոգած հոգած անհանդարատ , հոգին նեղսիրտ անհամբեր~~

Պիտի ելլէ Քեզի նե՞ղ եկաւ միջոցը անհուն
Որ եկեր , ով զաշացու Գորգոն , կ'անցնիս մեր ճամբէն : —

Սարդուկներուն աըրտունչին վըրայ վերը կը ժըպտին
Լուսեղէն մեծ ժըպիտով մուտքարչներու լեզեռնք .

Յընցելով բաշը՝ կարմիր կը ծիծաղի Եւմենեայն .
Ու կ'երթայ մութ դէալ հիւլէ մը որ կ'այրի , կ'անհետի :

Կ Շ Տ Ա. Մ Բ Ա. Ն Բ

Երբ դէպերուն հետազօտել չի հաճիր
Աշխարհ ծածուկ պատճաներն ,
Չըմբաներ միտքն ուրիշին ,
Կը կըշամբէ կը ժըպտի .
Շըրջուն երգիչ մը զըւարթ՝
Ոնփութօղէն կը դըսրովէ կը գովէ :

Գանգատ ընողն ո՞վ: Ո՞վ փընտռողն իրաւո՞նք:
 Բայց սըլտին մէջը կ'իջնէ
 Շատ աւելի սուր՝ չըրթնէ
 Մը բարեկամ, սիրելի,
 Դառըն ժըպիտը անգամ,
 Արդար պատճառ մ' երրոր զայն չի պաշտօղաներ:

Տաճառ զար ոչ առ որ պահան մէջ
 Ճամփ անձան ու ծննդարձ մէջ
 Առ միանու ոչ անունու մէջ
 Ազգանունին ու անունունին
 Երանց ազգանուն ու անուն
 Անունունին ու անունունին

Ա Յ Ա Խ Ա Յ

Մ Ա Կ Բ Ե Ր Գ

ԶԵ՞ս ըգգար Ապրիլ դուն որ կու գայ.
 ԶԵ՞ս գոռյթը լըսեր ժիր առաջնորդին.
 ԶԵ՞ս տեսներ կապօյտ տապճակները դուն
 Երիվարներուն, փետուրները չինչ
 Գարգմանակներուն, սաղաւարտներուն
 Նըշուն սոկեշող ու փայլակնադէտ
 Գըլխուն վրայ չըքնաղ ձիաւորներուն:

Յաշիս • զրոյց

Զես տեսներ որ ան կու գայ ամենուն
Առջեւ սիդապանձ, ու կարծես կըսէ
Փառքին ժըպիտով. — «Ես առաջին եմ.
Անգարուիլին եմ»: — Ովսաննաներու.
Շըսինդ մ' օդին մէջ. ազգերը զըւարթ
Գետին կը փըսուին առջեւն իշխանին՝
Ցաղթական շըքնաղ ձիաւորներուն:

Մի ծըսիր միայն դուն: Ա՞ն թող հասնի
Քեզ՝ ձաղկանց միջեւ՝ ճերմակդ ու խարտեաշ՝
Խրոխտանօք: Տեսնես պիտի որ թամբէն
Վազէ վար, ու պիշ քու աչքերուդ մէջ,
Կազուտակ լուսոյ ծաւի լիճերուն,
Ծալելով ծունկերը խոնարհաբար
Պիտ' ըսէ. — «Ցաղթուած եմ, ով թագուհի»:

Ե Ա Ա Յ Ի

(Լարդալով Գիրքն ու «Լրագիրը»)

Կ'անցնին դուսորերը Ախոնի, սիդապանձ՝
Գոհարներով, կոկոզավիզ, հրաւերներ
Կայծակելով վաւաշոտ թուխ աչքերնէն:
Կ'անցնին արբշիռքն Աղոմայ, և խրոխտանքն
Երմացեց, սայշերն ու յուցք շըւայտոտ
Ցաղթանակաց և զեղխանաց: Ասկեձոյլ
Ծանըր կըսոց շուրջը հընչուն թըմլուկներ,
Եւ կախարդներ, փղըտացիներ, գերիներ:

Մեղքերու այն ծովուն վըրայ՝ մէկ մը լոկ
 Ճակատաբերձ կը ապառնայ, մէկ մը միայն
 Զարդուրելի կ'ուղղէ ցասոյթ թագերուն,
 (Թագաւորագն ինը), կը շանթէ լըրբենի
 Գերանիքն ու վատ ըստըրկութիւն ծառայից,
 Ու ամբարտաւան զոռողութիւն բըռնակաւ:

Հըրանըշոյլ փայլակներով իր խօսքին՝
 կը պարզընի ուղին Անոր որ կու դայ.
 « Յեսանասուր են բոլոր իր փըքիններ,
 Եւ են լարուած իր աղեղները բոլոր,
 Են երիկարք՝ սալասըմբակ, և կառքերն՝
 Աչեղ և բուռըն մըրըրկի հանգունակ:
 Պատմել կու դայ ու կը մարմնէ իրրեւ հօս
 Մերիտասարդ առիւճներու, կը պատէ
 Որսը ուժգին՝ ձագուներովը կարչնեղ,
 Ու կը քանցէ թագերը գերդ շառաւիղ»:—

կը գոշէ այսպէս ազգերուն: Զարութեան
 Լեցուած է թասն ու կ'որոտայ. «Աւ լ բաւ է»:—
 Ու Տիւրոսի վըրայ մոխիր կ'անձրեւէ,
 Աշտարակաց վարյ Դիմուէի մորենին
 Կ'ամի, գիշերը կ'ընդգողէ Բաբելոն:
 Ո՞ւր Աարոնի շըքնազ վարութն, ո՞ւր ազրիւըը
 Եւ հովանիք կարմեղոսի, ծիրանին
 Եւ գանձերն ո՞ւր Դամասկոսի:

Մըրըրկին
 Շունչն է իր ձայնն՝ որ կը շփոթէ Թարշեշէ
 Կաւասորմիղն, խումէան կը զարնէ
 Եւ իսրայէլը կը գերփէ: Իր բերնով
 Խօսողը այսպէս կ'ուղէ: Զո՞ր ընդ միշտ լուս
 Կարծեց զանի մարդախոցաշ թագաւորն.
 Որ խողխողէց զայն որ պըրծի իր ձեռքէն.
 Ու ալ տեսաւ որ այն անշարժ ցուրտ մարմնէն
 Ազատաթեւ կը ճաճանչէր Գաղափարն:
 Եւ ահա ողջ գեռ յես այնքան դարերուն,
 Կանգուն կեցած ես տակաւին ըստառնուս:
 Ապագայի սեմին վըրայ: Թո՞ղ մարնչէ՝,
 Փայլատակէ՝ քու խօսքը թող անդամ մալ,
 Եւ փարատէ շառափնաթափ լոյսն՝ ամպերն:
 Ամոր, գոյն լաւ կը տեսնես, ի՞նչպէս կ'երգեն
 Աշակատանիքն ի Աիսն, ոսր սովելոյլ
 Ունին կուռքեր մարդիկ, ու նոր փղըշտացիք
 կը պանծան պարծ: Ապականիչք կը սըփուն
 Թոյն մաշացու, և հալածանիք գեռ, ու գեռ
 կը ծայրատէ, սպաննէ, չընչէ պատերազմն:

Հո՞ն կը մեռնին հարիս, հազար, անհամար,
 Մարտիրոսներ և գիւցագներ գունդագունդ:
 Մոլեգնութեամբ հարուղիներու շըքմոլիկ՝
 Կ'եռայ կ'եփի ծովը ու խորքին մէջ վըհուս

Կ'ընկուզանէ հըսկայ նաւեր, գարուններ,

Ու կը փըսիրի նախճիքներու ժամա կըսկուցն:

Հերածակ խումբ մը կիներու ռոնագին,

Յիմարութեամբ վառ աչքերով՝ կը գազէ

Ափեր, դաշտեր, կինայ, ի զուր կ'ալօթէ,

Կանիծէ:

ՄԵՐ վըրայ դուն, օ՞ն, բարձրաբերձ

Ժամանակին ժայռերէն ձայնըդ ձըգէ

Ասմի, հասնի հեռուն ծաղկափթիթ

Պարտէզներուն, երկիրներուն աւերակ.

Ամէն ոք զայն լըսէ՛ ու զայն հասկընայ.

Անգամ մըն ալ պարսէ ցասումըդ ահեղ

Աշխարհակալ դըմսիսրինը սըրտերու,

Մոլեգնախանձ շար ոգիին խելայեկ՝

Որ կոփաներով վայրագ՝ ի մահ կը ճեղէ

Գըլխագարներն այս առօրեայ. բաց աչքերն

Արեան ծարաւ այն կոյրերուն. մըսընչէ՛

Վերջին հրամանդ անդամ մըն ալ՝ թէ « Բաւ. է Տ»:

Ճերմակ, անմարդ կը փըռուի

Մեծ հրապարակը միջօրեայ թըմրիբով.

Կ'երթայ հեռուն կը կորսուի

Թափառաշնուրը երգչի մը նօթը յետին:

Կը պատէ ամպ մ՛ սոկեղէն

Սուրբ Մարկոսի կարմանակերտ գըմրեթներն.

Բայց Խորշերուն մէջ լուսեղ

Կը յօրանչին կարծես սուրբերը մէկուեղ:

Շատ տարի է կը նընջեն
Փըսուած փոսին մէջ քաջարի դիւցազներն .
Է շատ տարի որ անյայտ
Եղան կարմիր պատմուճանով ասպետներն .

Շիկամօրուին մըռնչիւնն
Խլիրիոյ հողէն բերուած Աուրբ Մարկոս ,
Աւելի քան եօթ դար է
Ոռ նըւազած է ալիքին մէջ տըղմուտ :

Աւ չեն զըւարթ երերար
Յանկարձակի լուծուած գիշերն յուզելու ,
Կատարը բարձըր բուրգին
Արթուն պղինձներն յողջոյն դարձող տորմըլին :

Էւ զուր այն սուրբք կը սպասեն
Որ ձայն մ' որուն ժամանակաւ սովորած
Էին , որ շոխնդ մ' յաղթութեան
Խորսուակէ սառը ձանձրոյթին այն անհուն :

Փառքը եղաւ , բայց քուն մ' հեղդ
Թըմրեցուց Աուրբ Մարկոսն ու իր ժողովուրդ .
Բայց կամարաց արդ վրան
Կը լըսուի մոռնչը կորընթեան ձիերուն :

Ամ ձիերուն որ հրաշունէ
Յոյն հողին վրայ բարկ խօշիւնին մէջ խազմին ,
Կը տեսնէին անցքը պերճ
Քաջախիզախ հոմերանուագ հագներգուաց ,

Ու Եսկիրոսի քաջերուն
Զորս Արատոս՝ կըսփողին դէմ կը տանէր ,
Եւ ճըռնչուն յաղթական
Արեական դաշնակցութեան կառքերուն :

* *

Կը զգամ ես , ով դարերու
Վիթխարի թեւ , բախինդ . ու հետըդ ազատ
Արգելքնէրէ մարդկային
Ժամանակին ողին կը շուէ բաց դաշտերն :

Կը տեսնեմ քեզ , ով Հըռոմ ,
Պըղտո՞ր Հըռոմ , թէ ի՞նչ էիր : Նենդօտ դէւն
Ցիմարութեան այն ատեն
Կ'արթընար մոռնւտ աշքերուն մէջ հերոնի ,

Եւ խելայեղ կեսարին
Կը լըսուէր մոռննչն . ինչ որ չի ծռիր , կը կոտրեմ : —
Ու ծաղկազարդ քըզամիդն
Ընդ քարշ կու գար մուեգնախանձ աըզմին մէջ :

Զո՞ր կլոդիոս ծիրանի
Հազցուց պատեց գահին մաշած տախտակներն
Հոսմեան հըզօ՞ր առիւծներն
Կապիտոլի ստորոտը խոց՝ կը ճըշան ,

Ու ջահը բարձր ավիդ մէջ
Փըլչող սրահից միջեւ ու այրած մէհենից
Պիտի աթիուր յարութիւնդ
Տեսնեն թըլուկ թոռներն հըսկայ պակերու :

**

Ես կը խորհիմ . . . կանցնին արդ
Վարձակներու սպիտակ քողերն լոյս աչքերն .
Եւ իրկունները սսկի
Կը ցըցուին ջինջ մինարէներն ու մըզկիթք . . .

Բայց այն ասեն քեզ այսպէս
Ո՞վ ծեր Թրակիա , չէր քու երկենքը տեսներ .
Մեհեաններուդ մէջ դեռ չէր
Սըրբապիղծ ձեռքը մուսուլմանը մըխեր .

Եւ ոչ մահիկը սսկի
Տաճարներուն վըրան . այլ մէջ և տըխուր՝
Ազատութեան նըշանակ
Ահաւոր խաչը կը կանգնէր Քրիստոսի . . .

Ես կը տեսնեմ . . . կը ծըռի
Երկու կանաչ ափանց միջեւ ծովն . ահա
Բիւզանդիան կը ժըմոի
Նըժեհացեալյալթեականին աշխարհի :

Կ'արթընայ մըլոսան երբեմնի
Երիտասարդ մա ինչպէս՝ արդ գոհ , ընկճըւած .
Ու կը յաղթէ հրաշալի
Նոր մայիսունին իր՝ սիդապանծ Հըռոսին . . .

Եւ դու կ'անցնիս , դարերոն
Ահմէթիարի թեւ , ու երկիրներ , զահոյքներ
Կը ջարդես , լայն թռիւքիդ մէջ
Հասունցնելով ըախուերը նոր ազգերն . . .

Ահա հասեր են վոսփոր
Փառակեղներն . կայսերուն վրայ կողորուին
Նորաբողբոջ դափնիով
Դակուած կարմիր ոսկեճամուկ դրօշակներն .

Այն դրօշակներն ոքք բացին
Խրենց ազատ անցք ցամաքի , ծովու վրայ ,
Սաւառնաթեւ առիւծով
Կընքուած , պարզուած ի ձայն գոշման՝ Անըրբ Մարկու :

Պղընձի՛ չիեր , ո՞քան յաղլթ
Կաւեր տեսաք , ցըռկանաւեր երագ , զոռ ,
Առեփներէ որոնք ցից
Կը նետուէին դէս - ի Հանդրին անդունդներն ,

Ազոթից ո՞քան ալիք
Տաճարին մէջ հընէեց . և զինջ դէս եթերն
Անհուն ո՞քան թռան երգեր
Եւ հոտանոյշ ամսկեր արաբ խունկերու .

Պայթեցին ո՞չափ կեցցէք
Փայլատակեց երբ Զիացուն յանկարծոյն ,
Եւ արեւուն յանդիման
Քանի՛ հարսնիք հաստեցին ծովն ու վընէժ .

Ճակատագրին մըրըրկէն
Երբ զերգ թեթեւ փետուր օդին մէջ դուք դեռ
Զէիք քըրուած , ու դըրուած
Ափունքը հոն արիւնըսուշտըն ԱԷսի :

Հոն ալ՝ ձեզ չէր ըստասեր
Լոռւթեանց տաղտուկն և ոչ քուներ թոյլ եվատ
Ալերու վրայ ամրակուն
Կը կոփուէին ազագային բալիքներն ,

Վըրէժիսընդիր բաղկաւ հոն՝
Գաղզիոյ նենիզ ազատութիւնը դրեր եր
Ժողովըրդոց իրաւունքն
Եւ արբայից նըժարին մէջ նոյն և մի .

Եւ դեռ չըքնաղ, ահաւոր
Քորսիքացին կը հազնէր զրասոն ընկերաշտ,
Ու կայծակներ կ'անձրեւեր
Վարշութեան վրայ Սիկաբերին արեւով:

*

Երբ սիւներուն դարձաք դուք
Հինաւուց մայր եկեղեցւոն, ու դէպ ի
Զեղ ուղղեցին տոտերուն
Զաւակներն՝ ուշ ի կուրծս՝ աչքերն արտասուն,

Ի Գալրովորմիոյ սպանուած
Վեհ Ծերակոյոը կը լըռէր, և օտար
Կը պարզուեր գրօ՛շ մը տըխուր
Ի Առոր Մարկոս՝ նըկաբուած սեւ ու դեղին:

Յընցել ուզեց չըդթաներն,
Մուշնէց, ներկեց երկաթներն իր արիւնով,
Յոխորտաբար անըւաւաճ
Ոսկուծն՝ զինք լուծն աւելի ընդունեց.

Ու օր մը յաղթ ուսերով
Թաւալեւով շիրմին քարերն՝ ցըցուեցաւ
Աւատրիացւոյն առջեւ դուք
Ուրուներոն կարմիր երամ մը երկայն:

Վեհապանծ գունդը՝ որսոն
Դամբանական զովեսար ծովը երգեց,
Մեծն և արին և ազատ
Փառահեղ զունդը մըշապաղթ տոժերուն:

Մարկերայի ոըմբաձիդ
Որոտացին այն օր հրաճայթ թընդանօթք.
Զողերէն վար գլորեցան
Արծիւ ու դրօշ ջարդուփըլուր խառնիխուռն.

Միակ կեցցէ մը խուժեց
Կուրծքերէն դուրս կայծակ քաջաց աչքերէն.
Եւ լըսուեցաւ զինջ օդին
Մէջ մեղելոց երգին թըլթութը ցընծուն:

Ո՞վ անօգուտ, բայց սուրբ գործ
Նահատակաց պաշտելի: Ո՞վ կորովի
Շունչ դիւցազանց: Խտալիս
Զեղմնվ կը զգայ զինքն աւելի հզօ՞ր ու ազնիւ:

Ժողովուրդին մնուի Ե
Կորովը վեհ: Տեսաք դուք մեր կըսրիւներն,
Շըքեղ ձիեր, որ պատուար
Լը կանգնէին ոսոխին դէմ կուրծքերնին.

Տեսաք դուք այն առաւօտն
Եղեռնաւոր, երբ հալումաշ ուրուականիք
Դիրոշի մը շուրջ Խըռնեցան,
Տեսաք դուք այն, տեսաք այն օրն անիծեալ,

Այն օրը երբ ըստուերներ
Սովալըլուկ, օրհասական հոգիներ
Մեւով սուզով պատեցին
Համակ անկամ՝ մ'ալ այն դըրօ՛չը կարմիր.

Երբ խաժնելով ձեռքերնին
Վլըտիս՝ տեսան այն դիւցազներն՝ գերմանաց
Խաժամուժէն անգամ՝ մ'ալ
Ըսպաննըւած ընկերահաշ պետութիւնն:

Ո՞վ ցընծութեան բարձր որոտք,
Ո՞վ զանգակաց գանչեր, և ո՞վ միջորեայ
Շոլով լուսով բարձր՝ հոլին
Մէջ պարզըւած եռագունեան դու դրօշակ,

Զեղմնվ, ձեղմնվ Ադրես
Բացաւ բամբիչն իր կիսաշէջ աշուըներն.
Զեղմնվ այտերն դալկահար՝
Կըկարուեցան վայրկեան մը վարդ ու բոսոր:

Լոռայատակ յետոյ իր
Կանաչ ալեաց վըրայ լըռին ու ամայի,
Խնկաւ անզէն, կեղեքուած
Ան որ սուբին տակն ունէր օր մը երկիր:

— Ուշ հասար, — աշքն արցումքով
Գուշեց՝ համբոյի տուլով եղբայրը եղբօր:
— Ողջ շեք միթէ — հարցուցին մեռներն իլլուսին կերպով թորշելլոյի մեռելներն:

— Ողջ, բայց յոգնած ու թմրած,
Ողին լըքուած լուծուած՝ մարմինը կոչկոչ.
Զեր հոգիները արի
Զըմբուիք մեզ, ով շիրմին մեջ փակուածներ:

— Գրեթէ կես դար է ահա Ա Ա
Ալքերնիս պիշ դէս ի նպատակ մը վրսեմ, Հ Հ
Գրեթէ կես դար է ահա Ե Ե
Դաստապանին վրայ ձեռքերնիս հըսկեցինք.

— Արդ ... կատարուած է ազատ
Ուխան խուալիս, և զայրոյթները սանձուած.
Արդ ... թողուցէք մեզ հանգիստ,
Ծեր ենք մենք ... թոյլ տըւէք մեզի որ մեռնիք:

Կը մըսընչեն մեռելներն , Ա Ա Ա
Զիերն հրաշունչ կը մըսընչեն կորընթեան , Հ Հ Հ
Մըկանունքնին պինտ կարչենք՝ Ե Ե Ե
Պատրաստ միշտ պերճ ձեմքի՝ դափերի՝ դոփերու . Ե Ե Ե

Կը մըսընչեն մեռելներն ...
Եւ անտարբեր անոնց մոռւնչին կամ խոյժուտ,
Յամառօրէն կը նընջեն
Ողջերը քունը սոսկալի վատութեան:

«ՊԱՏՈՒՀԱՆԻՍ ՆԵՐՔԵՒ»

Պատուհանիս ներքեւ՝ բացուած Ապրելի
Գողորիկ ու գիրգ արեւուն՝
Կը հընչէ ձայն մ' յանկարծակի կիթառի,
Լարածութիւն մը ծիծուն՝
Կախերգը զուարթ մոլուցքի
Մը խազերու, ցընծութեան
Կարծես ոռնում, պայթում մ' հուժկու հասակին,
Որ հուր ու բոց կը պոռթկայ
Եւ հըրծուանիք, յիշարութեան, կորովի
Եւ սիրոյ բուռըն հորձեր:

Գրասեղանես կը վերցնեմ
Քիչ մը յոզնած աչքերս ու ծանըր գըլուխս . . .
Հըզօր կեանքի բարախում մ', ո՛հ, լաւ կ'ընէ:
Քիչ մը բերկրանք անփոյթ . . . Ո՛հ, քեզ երանի
Որ գըանելու կ'երթաս անշուշտ գեղուհի
Քու նըշանածդ՝ որ անուշիկ իրկընով
Քեզ կը սպասէ շեմին վըրայ՝ գինովցած
Գարնան հովին բերած քընքուշ հոտերէն.

Ու բիբը սեւ կը շողայ
Զայնն համելուն, և ամանակ կը զարնէ
Իր սափովն այն զըւարթաբոյր նըւագին,
Ու կաթնաթոյր պարանոցին վրայ գողար՝
Օդին մէջ զերդ թեթեւ փետուրը կը դողան
Փունջերը նուրբ խարսիշագեղ մազերուն:
Կ'երեսիմ ես պատուհանէն . . . նուագածուն
Միշտ հոն է, կզակը վեր օդին մէջ, իր հետ
Հոն մ'ունի. շո՛ն մը որ պիշ
Գորովալիր սիրով անոր կը նայի . . .
Խիզախ, արի կիթառահարը կոսր է:

առաջ ով ուն ան ով
թերու ով քանիւն և առաջնու մերոց
ականու պայմանու ու առ պայն ով
պայն ուղարկու պահանջուն և Ա
առաջ ով պատուի անձն ուն ուն
ականու ընդունուած ու ուն պահանջուն
առաջ

— «ՀԵՐԵՎԱԾ մԸ, ՆՈՐ ՀԵՐԵՎԱԾ մԸ,
ՈՐԵափ ատեն որ տեւէ
ՄԵՐՐԵԿԸ: ԶԵ՞ս լըսեր որ
կը փողողէ, կ'անձրեւէ:
Պատմէ: Առողենք երազներու մէջ սուզել
ՈՒնք մրտածութիւն ու ձբմբան գալր մոռնալ:

— > Պատմէ, և զուարժ ըլլայ թող սկզբնի ուստի
Հեքեաթն: Եկուր, կը փայլի
Ակութն ահա :: —
— Ով եղբաջր,

— Կայ մեծ լերան մը ձեղբին
Մէջ վարն ուզի մը, որմէ
Կ'երթայ անի. որմերն են
Երկաթաքար՝ անմատոյց,
Եւ արեւակն հազիւ երրեք կ'արձակէ
Նշանու մը վար դէպ ի անգունդը մըռայլ:

Կ'երթայ կ'երթայ ան յուսով
Անակընկալ զառվերի
Մը, ձարաւ՝ լայն կամարի
Մ' երկընքի, մեծ բաց լոյսին,
Եւ ամէն մի խորչի, անկեան, օձապտօյտ
Գալարներու զարհուրելի անդունդին,

Յոյսը թեւեր կը հագնի
Վէրն ոսկեգոյն կատարները
Համնելու, համարձակ
Փայլուն ճամբէ մ՛, արեւով
Լուսաճաճանչ ճերմակ ճամբէ մ՛, ու համնիւ
Ըզդըլիսանքին իր խանդակաթ իղձերուն:

Այսպէս առաջ կ'երթայ ան
Աշխ յաւեժ գիշերուան.
Ու կութը անդունդն այն
Հաւատքին հետ համաձայն
Գարնանային ճաճանչներէն ծիծաղկուտ
Երկիրներու փայլակներում մօտաւոր:

Հո՞ն ճեղքըւած ժայռին խորն
Կ'երեւի լոյս մը աղօս.
Հո՞ն անշուշտ լայն տեսարան
Մը պիտի յանկարծ բացուի
Անհունութեան հետ անսահման, հեռաւո՞ր,
Մոռնչին թերեւս և դիւթանքին հետ ծովուն:

Հո՞ն, հո՞ն ետեւն այս պատին
Ոչ ոչ, դեռ ոչ Այլ անշուշտ
Փայլատակէ պիտի պի՞րճ

Մեծապանծ փառքը բացին:
Հո՞ն վարն, հո՞ն վար ... Բայց աւելի ժըպիրն ժայռ
Այն մութ զընտանը կը կընքէ մահառիթ.

Ով եղբայր իմ, անո՞ւնը
Կը հարցընես ճամբորդին:
Ո՞ն լաւ գիտէր ու իրմէ
Ո՞ոաջ շատուր՝ հալածուած
Եղնիկներու նըման հասան հեւ ի հեւ
Եղեռնաւոր ճամբուն թումբին շերտափակն:

Յանդըգնօրէն՝ բայց ուզեց
Ո՞ն երազել և յուսալ
Որ պիտի ժայռը փըլէեր
Ու կատարուէր պիտի իր
Իղձը շամբուշ, իղձը միակ, նոր Աիւան,
Ո՞ն որ երկրիս եր տիրելու սահմանուած:

Եւ ըշտապեց, դըրդըւած
Երազներէն, դէսլ ի այն
Ո՛չեղ կընկըն, ուշագիր
Ոմէն անկեան, դարձուածքի,
Ոմէն լոյսի, արխմա՛ր, ապո՞ւշ:
— « Բայց անո՞ւնն,
Իր անո՞ւնը »: —
— Ես եմ. դուն ես, ով եղբայր: —

Վաղն ... հիւսիսի շունչ մը . փայլակ մը ամրան
Արեգակի . փոքրիկ խայթուած մը օձի .
Ու ճախճախուտ դաշտի մը զիս գոլորշին
Պիտի զգեանէ . կեցընելով այս չըքնաղ
Ընթացքն աշխայժ , աղաս արձակ զօրութեանց :

Տղթոյն , անխօս , պիտի լըսեմ մահճիս շուրջն
Ազօթքներու թոթովումներ . հառաչներ
Ուք երթալով մարին ոզբեր պիտ' ըլլան .
Պիտի ուզեմ , սակայն ի զուր , ուք ելլեւ ,
Կարկառեւ ձեռքս ու սեւ գոնէ' — Մեաք բարով :

Բայց առջեւն այս իմ բիբերուս՝ ընկըզմած
Այսօր ցնորից մէջ վեհագոյն սէրերու .
Երազանքով լեցուն , լեցուն շողերով ,
Պիտի մահուան սեւ վարագոյը իշնէ :

Վ. Ա. Պ.

Կ'ապրիմ , կ'ըլքնչեմ , կը բարախեմ . վեհ զմայլմանց
Մէջ կը կենայ թեւատարած միտքը՝ խորիս .
Ամէն երակս առողջութեւն կը թընդէ .
Ու իմ սըրտիս ամէն մէկ վառ զարկին մէջ
Տիեզերքին սըրտին թընդիւնը կը զդամ :

Տարբան ո՞ւ ժամանք է՞ն զիաց համայնք ։ Եղանակ
ան ո՞ւ առաջիկան թշողածք ։ Ճանրադրով
մասնաւոր ուժը ո՞ւ հաջողութեան ո՞ւ
բարեցու այս խոհանութեան ։ Ամառը հանձի
ու օգոստին պահանջուր առարկա ։ Արդիշա արքաներ

Այսու ամենն անու մատիր ։ Առաջնու ։ Առաջնու
ամենուն ու ամենուն առաջնունուն ։
Անու ամս պարու մասն խոհանութեան ո՞ւ
ամառ առարկա ։ Անու ամս ամառ ։ Ամառ
ամս առարկա ։ Անու չափ ու ամսն պատճառ

Խոհանութեան առարկա ։ Ան ուր ամեն բարի
առաջնու պարունք ։ Ան պատճառ պարունք
պատճառ պարունք ։ Ան պատճառ պատճառ ։
Հ Ե Ւ Ա Ն Դ

Իրկունն ահա վերջապէս։

Ես կը դիսեմ անկողնէս։

Գնէած բիբով լուսնի նըշով մը նըրբին։
Որ անշնելով ասակիեն թափ մըմին
Կու գայ սենեակն առանձնուհի հիւանդին։
Լեցնելու գայն ցնորդներով խօլական։

Կ'երթայ կու գայ ստուերներու։

Ալբարշաւ գունդն օդաչու։

Բոլոր տարբեր ունին ձեւեր, տարբեր ձայն։

Եւ մէն մի ստուեր կ'արթընցընէ՝ անցնելուն։

Ստածում մ', երազ մ', յիշատակի մը ուրուն,

Ցեսոյ հանդարս լուսնի լուսով կը ցընդի։

Կը խօսին, կամ ըսպիտակ

Զեռքերնուն մէջ ըսպիտակ

Թուղթեր ունին։ Ես կը կարդամ հոն հեռուն։

Գրե՛րն առանց աչքըս բանալու. Ե անհուն

Խումբը լըսուած կամ կարդացուած խօսքերուն

Երազին մէջ կամ թէ կեանքին բարախուն։

Խօսքեր կարծես բառ առ բառ

Տըպուած թուղթին վրայ հրավառ

Երկաթով. մեզ այսպէս թուեցաւ, ու այրէր

Երըր թէ թուղթն. աչքերնիս մենք դէալ ի վեր.

Դարձուցինք չորս կողմ' որ տեսնենք թէ արդեօք

Մեր ընկերներն, գըրքեր, գոյքերն ու թուղթեր

Առջեւնիս, չուրջն ու մեր քով

Կը մնային միշտ անխըռով

Խըրաքանչիւրը հոն իր տեղը նախկին։

Ամբոխ անգործ, վատ և անհոգ, անսարկեր,
 Մինչ մեր յետին յոյսն ու հաւատքը՝ մըթին
 Անհուսութեան մ'անդունդին մէջ կը պիտեր:
 Խօսքեր շեշտով հրաշացայտ.
 Խօսքեր որոնք բարկահայթ
 Հովու թեւին նըման ի բաց կորզեցին
 Դեկտեմբերի նըմեմ օրուան մը ճակտին
 Մաւայն ու մըռայլ, ու դաշտերուն, մարգերուն
 Կըշոյն յանկարծ ծալթեց գարնան արեւուն:
 Խօսքեր խունկի, ազօնքի,
 Գորովանքի, քընչանքի,
 Օր մ'առնըւած անտես, որոնց անկեղծ ձայն
 Հընչելով հին թերթէ մը, արդ մի միայն
 Կը ծարուեցընէ ըզմել սիրով մը անդարձ
 Ու զըլջացած աչմն արցոնդավ կ'ուսեցնէ:
 Խշանական, որուման
 Խօսքեր՝ որոնք ցիրուցան,
 Սարսափներնէն սառած շըլմոր զինուըներն
 Յոյսն երբ կորսուեր է և սոսի գիտակէն
 Կը մոլեգնի կըակը, իրենց վախուսաէն
 Ես կը դարձնէ ու կը բերէ դէպ ի խազմ:

Բամբասանքի խօսքեր բիւր,
 Նուրբ, թունաւոր իրը սուր,
 Զոր մըտածումն հասկընալ չուզեր երբեք,
 Զոր չի սահնձեր սահմըրկած սիրոն ահարեկ,
 Եւ երկու կիա հոգիներուն մէջ յանկարծ
 Կը կանգնեն պատ մը կրանիդէ անթափանց:

Մեռնողներու խօսքեր բիւր,
 Խորհըրդաւոր, կըցկըսուր
 Շեշտեր ձերմակ շըլմունքներէ թովովուած, —
 Ուր կը խօսի արդէն երազը անհուն
 Ուրիշ կեանքի մ', — ու կը թողուն մեզ խօսւն
 Ցորչափ կ'ապրինք՝ իրենց ծածուկ մըտքին վրայ:

Կը զգամ, բոլոր հեւ ի հեւ
 Կու գան կ'երթան ժիր թեթեւ,
 Ու իմ ջերմին տեղեւն թըլրած կըլիսուս մէջ
 Անձնիւր ըստուեր կ'արթընցընէ՝ անցնելուն
 Մատում մ', երազ մ', յիշատակի մը ուրուն.
 Ցետոյ հանդարտ լուսնի լուսով կը ցընդի:

5 Ա Ա Ր Տ 1896

— Ով Տէր, ամբի՞ծ և անհո՞ւն
Բարձո՞ւնքներէն ըստովէ
Մեղ մէկ խօսքովլդ, բուժէ
Մոլորովմեան մէջ ինկած

Արարածոցը սըրտէն
Յիմարութիւնն, ու գարձուր
Կեղութիւններն ու վիշտերն
Ուրախութեան բերկաւեց:

Փարատե՛, Տէր, մըրբեկին
Ա, մզերը ժանտ, սեւաթոյր.
Կը մեռնին հոն վարն, ահեղ
Նախաձիրը, Տէր, դադրեցուր.

Արդեւառուշտ այն երկինքներն
Արդէն տեսան շատ գելքեր
Եւ մարմիններ ըսպիտակ
Ժայռերուն խոցքն Ամպիկ:

Առվարձնակ անգեղներն ,
Ու արծիւներն արդէն շատ
իսկ լափեցին գեշագեշ
կարմիր սըրտեր գիւղագանց :

Առաքել Ճեղքությունը կազմութիւնը կազմութիւնը

Որսուա, ե՛ ամէն բան
Ունայնութիւն, անսահման
Խշխանութիւնը, խորտակուած
Բանակներ, վեհ յաղթանակ.

Յուցուր պատրանքն անօրէն
Որ կը պատէ շուրջ աչքերն,
Ու հասկըցուր ամենուն
Թ' երկերս ծարաւ ե սիրոյ:

Երկը առաջ առաջ առաջ
Ե առ առ առ առ առ առ
Ե առ առ առ առ առ առ
Ե առ առ առ առ առ առ

«ԵՐԿՆՔԻՆ ՏԱԿ»

Երկընքին տակ՝ զոր անորոշ
Լուսով մ' իրկունը կը ներկէ,
Շըրջապատուած մացաներէ
Լուերու մէջ կը նընջէ լիճն.
Ու եղեցքին վըրայ, բարակ,
Նուրը ասեղի մը նըմանակ,
— Մոգի մը բայնը ո գիտէ —
կը կանդնի բուրդ մը թըլսորակ.

Եկուր, այս է երազներու.
Թաքուն աշխարհն: Եկուր, դեպի ի
Վար՝ անձանօթն հոն կը կանչէ:
Երթանք, տրւած մենք ձեռք ձեռքի,
Դեպի իրկուները զուարթագեղ
ԱԷջն անձայր դաշտավայրին:

ԾԱՎԱՐԿ

Մաթեմատիկական գործություններ

Ըստառապեմի մեծ լուսութեան մէջ՝ հրամանն
Ա, մըսող սրոտաց, ցընծումի սարսուռ
Մ' ամբոխն ողողեց, սարսուռ՝ զօր կու տայ
Մարդկային մըսորի՝ ամէն յաղթանակ:

Եւ անունով մեծ ըստաբազետին,
Այն հըրամանին հաւանդ ու պատրաստ,
Ալեքսերու մեծ մըրըրիկ մ' հանելով
Դաւը կ'իջնէ գար ու կ'իշխէ զուրին:

Կը ուսցիթին ծափեր . արդ ի՞նչ ովկիաներ
 (Կը մընչեն) ձեղքէ պիտի , ի՞նչ շըքեղ
 Յաղթանակ պիտի օր մ' անոր ժըպտի :

— Ո՞քան նախճիրներ պիտ' ըլլան , ճայթէ՛
 Երբ երկաթ կողէն որոսն արիւնուշտ ... —
 ... Յոռւկին վրայ կանգուն կը ժըպտի Աստան :

Ա 3 Գ

Ա 3 Գ

« Ճողվուրդ՝ որ նստիր ի խո-
 չարի , ետեւ լոյս մեծ շ :
 Մատթէռս Գլ . Գ . 16:

Բիթանիոյ օր մ' հոտաւէտ բլուրներէն
 Կը դիտէիր Երուսաղէմն անհաւատ ,
 Եւ բոլոր շուրջն անպարազիր հորիզոնն
 Արեւմուտի շեղ նշայներով կը փայլէր .
 Հոն վարը բարձր սոկեփողփող կոթողներն
 Փախըստական սըահներ , պորփիւր տաճարներ

Կը թուէին գունդ մ' յոխորտապանձ անմըսունչ
 Հըսկաներու՝ խիզախ, երկնից ձայնատուր:
 Ոսկեքանդակ ու մեծագին կուճերու
 Ապաժաման պատիւներն օ՛ր մ' անարգուած
 Մարգարեից ձերմակ գըսդին՝ կու տային
 Մարտիրոսի շըրթներուդ դառըն ժըպիտ մ'
 Ու տաճմը ու եւ դատաստանին անըզգամ,
 Նախատինքները, և անարդ Գողգոթին
 Խոժոռ ձամբան և տանջանքները երկայն,
 Ամենատես սըրտիդ բոլոր երեւցան:
 Քանի՛ սիրոյ հառաջներ, ո՛վ Տիբերիա,
 Կաղովրեցոյն աստուածային կուրծքէն քե՛զ
 Լու գային ի՞նչ եռանդնավառ ողջոյններ
 Կապոյտ լըճիդ ...

Ա. Գունդներուն ահա վրան

Կը խըռնըսի ամբոխն, ահա ջուրերէն
 Խոյարհներուն, նեղեալներուն, չուառներուն
 Կը համնի մեծ խօսքն ու ձորերն ու լեռներ
 Ու Գալիեան բոլոր անով կը հընչէ:
 Բարձրացաւ երգ մ' անհուն անյօյս սըրտերէն,
 Նոր քաղցրութիւն մը մուտ գործեց այն ատեն
 Ա. մայ անշէն տընակներուն մէջ անոնց
 Որք անարգուած սորուկ՝ անիրաւ տէրերու,
 Մոռցած էին թէ կուրծքերուն մէջ հոգի
 Ս' ունին տաճար աստուածային Աստուածոյ,
 Այն ատեն գար մեղաւոր կինը՝ որուն

Կը ժըխտէին փըրկութեան ո՛ւ և է ելք
 Փարիսեցին ու քահանայն և դըպիրն,
 Կըրցաւ ելել գուրս հուսկ ուրեմն տիղմէն
 Տեմնել կապոյտն ու շընչել յայս թողութեան,
 Գլուխներն անմիտ բընութեան տակ ոչ եւս կոր,
 Ալբայութիւն մը նոր, օրէնք մը պիտի
 Գայ նոր, սոխու մեծամեներն որ զօդուին
 Փոքրիկներուն, ու տիեզերքը փոխուած
 Եղբայրներու տաճարի մ', այդ մը պիտի
 Տեմնէ երկինքը երազուած տօներու,
 Ու պիտի մեծ արբայութիւնն, ու սըրտին
 Օրէնքն՝ ըլլայ արդարութեանն ...

Ո՛վ վըսեմ

Աստուածային տեսիլ բայց, ո՛հ, հեռու է
 Մագգաղէն, ո՛վ Յիսուս, հեռու Գալիեոյ
 Զըւարիդ լիճերն ու պուրակներն հանդարտիկ,
 Որոնք ուժեղ արձագանգներ ունէին
 Քու ներշնչուած շըրթներուդ կուռ շեշտերուն,
 Ա. ոջեւդ ունիս սեւ կոհակները կուպրի,
 Տըխուր պատկեր կորսուած հոգւյ, և առանց
 Ոիրոյ զգացման առջեւդ է ո՛րջն սոկէզօծ
 Հըրէական գաղաններուն, ոբք ծարաւ
 Են քու արեանդ Եւ սակայն դուն շատ մօսիկ
 Կը կարծէիր այն ատեն այգին՝ ո՛վ Յիսուս:

Մեղ՝ զորս այնքան քու շաղողուն ջինջ օրէդ
 Կ'ամչըրպետէ ժամանակ՝ մեղ տակալին
 Հեռու կը թուի քու երազած նըլատակդ:
 Ո՞րպան արին, ո՞րչափ նախճիրը՝ յանուն քո.
 Ի՞նչ անողորմ փոփոխութեր վաղանցուկ
 Յաղթանակաց, տարապայման պարտութեանց.
 Արդ բարձրերձ երկինքներէն կը նայիս
 (Խնչես երբեմն բլուրներէն) Սաղեմի
 Այս ասլըստամբ ու ապաշնորհ երկրիս վրայ,
 Ո՞ր ողջութեանդ չըհասկըցաւ քեզ, ու երբ
 Մեռար՝ փութով հրատարակեց յարսութիւնդ,
 Որպէս զի քեզ իր արցունքները ինայէ ...

Քու ճշմարիտ հետեւողաց գունդ մ'ուրիշ
 Կը կըսուի այսօր մըտածման զէնքերով.
 Բայց թանձըր մէդ մը կը պատէ սըլուերն, ո՛հ,
 Բայց աւելի քան այն ատեն, ո՞վ Յիսուս,
 Անդութ են քու որդիիք, ու չեն դադրիր դեռ
 Անարդարի փայտին վըրայ վատչըւէր
 Բեւեռելու քէս բայց հըզօր զինուըրներդ,
 Որք կ'որոտան անդոււ երկրի ականջին.
 — Վայ ձեզ որ ձեր եղբայրներուն ուսին վրայ
 Զէր վարանիր ահեղ բեռներ դընելու,
 Բեռներ՝ որոնց ծանրութենէն կը սոսկաբ.
 Եղուկ ձեզի որ կը մերժէր աղօթքներն

Ու կը կորպէք այրիներուն խոնարհ յարկն:
 Անմիտք և կոյլը վայ և եղուկ ձեզի բիւր՝
 Որ շիրիմներ ու կոթողներ կը կանգնէք
 Մըտածումի հըսկաներուն, ու կ'ըսէք.
 Ո՞հ, մէեր մեւքէ՛րը մէր չէինք աղտեղեր
 Անոնց արեան մէջ, և սակայն հանապազ
 Գաղափարի քարոզներուն կը պարսէք
 Անարդանքներ ու քարուականք: —

Մօ՛տ է այդն,

Հանկ' օ՞ն եւէք — կը գուեն դեռ ու կ'երթան
 Առաքեաներն լուսոյ ու դեռ իբրը ձօ՞ն
 Կ'ընդունին ծաղրն, ու դէալ ի խաչը կ'երթան
 Դեռ անվեհէք, և կը կըրեն բովանդակ
 Վերջին տագնապը՝ տեսնելու մարդկութիւն
 Մ' այնքան անգութ որ չ'ըմբըսներ, ու կ'երթան
 Գոռչէլով միշտ ու դեռ. — Թէ ժամը մօտ է
 Լոխուածներուն, նեղուածներուն. կը գըտնէ
 Շնորհ ով որ նախ կը զգաստանաց: —

— կը ժըպտի

Աշխարհը կոյր, եղիկուրեան, ու վըսուած
 Գիսակներու վրայ ոսկեթել, կը մընչէ
 Յօրանչելով.

— Այս այդն, ո՛հ, դեռ հեռու է: —

Կը տընտընան վանդակներուն քով անցորդք Գալունիքներուն ի գետ կանաչ ըստուերաց .
Բայց ըստուերներն ամայի են, մակարոյն
Խունն ու մամուռն՝ որոնդ կածին շիրմաց գրաց
Կը հագուեցնեն եղեւնապատ ամառնոսն :

Ու նըստած հու՝ կամարակապ սրահին տակ՝
Ուր յաճախ հայրըս իրիկուան դէմ կու զար,
Կը նայիմ ես, ու ստուեր մը զիս կը կարծեմ,
Ստուերն անցեալի մը հեռագոյն, շատ հեռու,
Որ կենդանի անձի մը ձեւն ունի լոկ:

ՈՎԱՐԵԱԼՆԵՐ . . .

Կը տեսնըլի լուսնակին դէմքն ըսպիտակ
Ծառերուն մէջ, պարը սակայն գեղեցիկ
Երազներուն ալ հետը չէ. կը նմանի
Կառագի մ' արդ, որ ինձ հեղինող քըզբէջով
Կարծես կըսէ. « Չես տեսներ. Ես ալ մեռայ»:

Հրեշտակն ահա, գանձը զոր ան կը լւսէր,
Մի և նոյն ձայնն . . . ու հեռաւոր ժամերուն
Յեշատակները կը դառնան. զուարթ օրերն,
իրիկուններն անուշ. ներքին հոգելութը
Աը յուշածարծ որ կը բարքաւէ սիրոն յօշ յօշ:

Ով մեռեալներ, խօսք մըսէք, խօ'սք մը, աղէ բոլոր հոգիս ականջիս հետ կ'երկընցնեմ...
Ամպ մը կանցնի կը զսփայ խոսթ սարսառն...
Ոհ, դուք անշուշտ կը լըսէք զիս, կը խօսէք ինձի... և ես եմ որ ձեզ շեմ հասկընար:

պատմաց ժամանակ պատմութեան ողի
քայլութ մասնաւ պարու զի մասնաւու
մասն ոչ ուժ ունեն ու մասնաւու
բայց բայց ոչ ու պարու ու մասն ունենաւ
ըստու ու ու պարու ու մասն ունենաւ

ունեն ու ու պարու ու մասն ունենաւ
ունենաւ ունենաւ ու մասն ունենաւ ու ու
ունենաւ ունենաւ ունենաւ ունենաւ ու ու
ունենաւ ունենաւ ունենաւ ունենաւ ու ու

ԵՐԿԴԻՄԻԿ

— Կը ժըզտիս. ես սըրտիդ մէջ կը կարդամ,
Գիուն ցընծութիւն կը տեսնես
Ապագային մէջ: —

— Կը խաբուիս. միտս ինկաւ
Իմ մէկ պարագ ուրըս հին: —
— Կը հառաշես:
Ես սըրտիդ մէջ կը կարդամ.
Կը թիւնէ այն յիշատակն

Ամէն քու ջինջ երազներդ: —

— Կը խաբուիս.

Խաղաղութիւնն իմ մէջս իջաւ վերջազէս:

Կը խորհէի ... թէ հոգին

Կը հանգչի լոկ այն ատեն

Երբ կը լըսեն երազներն: —

— Կ'առաշէիր և սակայն:

— Ո՞ւ կատաղի

Հետաքըրբիր: Ընդունայն սէրն, արցունիներն,

Պատերազմներն՝ էին, աւաղ, կեանքը, ո՛չ.

Բայց սըրտին այս լըսութիւնն

Որ է փակեր բոլոր դըսները՝ հանդէս

Սիրոյ ամէն արձագանգի,

Ամս լըսութիւնն ... Է գուցէ

(Կը խորհէի քիչ առաջ) մահը ինքնին: —

Առեալ այն ժամուն երբ կը դադրի վառ աշխայմն
Աշխատութեանց, ու գաշտին մէջը հեռուն
կը թափառի երդ մը՝ հանդարտ իրիկուան,
Խլած է ինձմէ արցունք ծածուկ զօրութիւնն.

Հանդէալ ծովուն՝ որ մոլեգին կը մըղեր
Մարտ մըրբկաց դէմ, ու կը հասնէր մոընչելով
Վեր կայմերուն, այն անձանօթ բարախում
Երկայն ժամեր անշարժ գրաւեց մոգեց զիս.

Ու երբ երկնքը կը վառէր կայծակն հուր
Սեւ լեռներուն մէջ, և որոտը հեռուն
Գոռալ կը թուէր մարտոց ահեղ սպառաւիք,
Ուզեց որ այն ձայնն ունկընդրեմ՝ ընկըղմած.

Ու ցինին պէս պիտ' ուզէի մըղել զիս
Վեր վեր մէջն այն պատերազմող զօրութեանց,
Խուզել, կորզել գաղտնիքը մեծ, ու կարշնել
Ճապուռներով սեղմած ձըղել երկրի վրայ.

Ու չըկըրնալ ըսել ինչ որ խորբը այս
իմ հոգիիս կը սարսըռի կը յուզուի
Անդուլութեամբ. ու չըկըրնալ պարզել քեզ,
Ո՞վ տենդ, հըրճուանքու միանդամայն և տանջանքու:

Աէր չէ, սէր չէ. երիտասարդ սիրոն երբեմն
Ասմալէս կարծեց. ու մահուան երդ յօրինեց.
Արդ լաւ գիտէ որ այս գոռումն աւելի
Պէրճ, աւելի ազնիւ, հըզօր է քան սէրն:

Պիտ' ուզէի ջաղբին նըման արձակել
Ազատ թըռէչ մ' անձուկ ու նեղ այս վայրէն,
Թեւերը լայն պահ մը սըփուել տարածել
Փորբիկ երկրին վըրայ, և անհունը զըրկել:
Յաշիս. զրոյց

Ուստի առ այսուհետեւ այս պահը մասնաւու այս բանով
առաջ առ այսուհետեւ այս պահը մասնաւու այս
առաջ առ այսուհետեւ այս պահը մասնաւու այս
առաջ առ այսուհետեւ այս պահը մասնաւու այս

այսուհետեւ այս պահը մասնաւու այս բանով
առաջ առ այսուհետեւ այս պահը մասնաւու այսուհետեւ
այս պահը մասնաւու այս պահը մասնաւու այս
այս պահը մասնաւու այսուհետեւ այս պահը մասնաւու

ՄԵԾԵԲՈՒ ԱԳԻՆԵԲ

Ա.

Գերեզմանին ոչ սառուցիկ կուճերէն
Փակուած հանդէալ լոյսին այգուն ու մուտքին,
Այլ լեռներու վեհութեան մէջ բացօթեայ,
Այլ մարտագոռ ովկիանին բոմբինով,

Ահա ոգիք՝ արեւափառ քաջարի՝
Ճակատներով՝ կը փայլակեն մըտածման.
Ահա հերոսք, ճշշմարտութեան առաքեալք,
Անձայրենի ոլորտներու ծարաւիք.

Ով սուբբերու ուասպետներու լեգէնք,
Ի՞նչպէս հոգին ձեզ մոտածելով կը վառի,
Ի՞նչպէս կ'զոփայ սիրութ սիրով վեհապանձ:

Կ'անցնին. զինեալն Աքիլ կ'չողայ Հոմերի.
Միքելանգելը կը ժըպտի Տանդէի.
Քորսիքացի կայսեր ողջոյն կու տայ Հէյն:

Բ.

Ծրարուած լոյսի մը մէջ մեծերը կ'անցնին,
Արիներուն քաջայաղլթ գունդը կ'անցնի,
Եւ այն հազար դէմքերուն վրայ կը ծըփայ
Լայնածաւալ միակ դրօշակ մը հոգին:

Ապուշներէն ծաղրըւած մեծ խօսքը՝ վե՛հ
կը ճաճանչէ աստուածային դրօշին վրայ:
Մուրը իսեալ: Ով որ քու ձայնըդ լըսեց
Զուր կը յուսայ շընհաղպայն քաղցրութեան:

Կ'անցնին մեծերը մին միւսին առընթեր,
Զի ծովուն մէջ ճամանակին՝ բիւր գետոց
Կ'հաւասարին խառըն գոյներն ու կոհակը:

Աըրբանըւէր այսակէս միակ կարգով սեղմ
Կ'անցնին քուրմեր, աըրբայք, ռամիկն ու աստուածք
Ուամենուն վրայ՝ փայլակնացայտ՝ ինք Քրիստոս:

Դիմում պարագ լուսի պատճեն առաջնութեան
Հարմաշ հարուտ ոչ պահանջական
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան

Հարմաշ պահանջական առաջնութեան
Հարմաշ պահանջական առաջնութեան
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան

Հարմաշ պահանջական առաջնութեան
Հարմաշ պահանջական առաջնութեան
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան

Ճանաչութեան պատճեն առաջնութեան
Հարմաշ պահանջական առաջնութեան
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան
Եւ այս ուժ նիւթ զայտաց պատճենութեան

ՃԵԼՃՅԻ ՑՈՒՇԱՐՉԱՆԻԿ

Աղասի Հոգի, Կը տեսնեմ.
Հանդարտած սիրու, Կը նայիմ.
Հոս ժառանգներն երազիր,
Քաջակորով որդիներու,
Նըւագներով համախումբ
Պատկերը քու Կը պըսակեն դափնիով.
(Կը սըսես, ով ձայն որ Կըսես [թէ. - « Օչէ է » -])

Աղասի, յըստակ մըտածման
Աստուածային ջինջ բերեդ,
Կը փայլի՞ նոր երազ մ' արդ
Ապագայի մ' արդեօք նոր,
Եւ ընդ առաջ վեհերստ
Մարդոց միշտ մո՞ւթ պիտի վաղիւն յառաջէ ...
(Կը սըսես, ձայն, որ պատասխան կու տաս. —
«Մոռզ»):

Թթող, եղբարք, օ՞ն, լըռեն մեր
Խօսքերը դառն ու դատուրկ,
Լըռեն հանդեպ ջինջ ալեաց —
Որք արփազն մէջ կը խօսին —
Մարդոց երգերը՝ նըժեկ՛ն
Բարդին ... ահա յարուցեալին կը մոընէ
Ծովի աւելի արժանաւոր երգ մ'արի:

ԶԱՅԻԿ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Գիշ ատեն, ով Մահ, զայն անշարժ պահեցիր
խաչին վըրայ. ու կըտակին մէջ փաթթած
Գիշ ատեն զայն տապահին մէջ կրանիդեայ,
Արկիմաթեայ քաղքենի, զայն թաղեցիր:

Այս էր, ի զուր կու լաք. թող լայ հօտն յիմար
Որ անոր գլուխը փուշերով պըսակեց:
Եմմանուէն ամէն կապէ արձակ է.
Կը բանտրւի միթէ անհունն, ով կիներ:

Ահա կու դայ Ան. կը խօսի. — « Տըրուած է
ինձի երկրի իշխանութիւնն, ու նշաններ
Պիտի դընեմ ուխտապահին և ըմբռու»

Խեռին միջեւ, միշտ դարերու անըսպառ
Հոլովման մէջ, բիւր ձեւերով ու ձայնով
Գոչելով. — Ո՞վ եղբարդ, զիրար սիրեցէք: —

Վահ անզարի նոյն մարտու մարտ անձի մարտ
Եղիշ, ով ով բար ու մասք ուսուածացաւ
Կայութեան, ովք ու հայ ուսու մարտ, ովք
Առաջանութեան վոյ այսու ուսուածացաւ
Անձի անձի ու անձի ուսուածացաւ

Մ Ի Ս Դ Ի Բ

Տարին զիս' օ՛ր մ՛ հեռաւոր
Առութին մէջ մայր եկեղեցւոյն, շըփելու
Փոքրիկ բերանըս աղով:
Կըրակ կըրած շըրջեցի
Ծիրանեգոյն գէմքըս մէկդի կընճռելով:
Ու կեանքի այն իմ հինգ կամ վեց օրերուս
Աւէջ հաւաքուած բոլոր արցուեքը ւաթի:

Ըսին ինձի զայն . սակայն իմ մըսոքիս մէջ
Զըգըծուեցաւ նըշան մը , ստուեր մը , ոչինչ ...
Արդ , եթէ մէկն ըսէր ինձ . — Քեզ խաճարուրք
Եղաշ՝ հազար տարի մը կայ՝ Յունաստան ,
Ու եղար մին իր հարիւր կես աստուածներկն ,
Եւ առելի ուշ մանկացիկ մ' Հենրիկոս
Ուրերորդի , քերտող մ' յետոյ քըճքըմեալ ,
Մուրող . — ըսէր — ինչո՞ւ պիտի չհաւսայի :

Կը յիշե՞մ մի թէ մըթի՞ն
Եկեղեցին , և ըզգացած նեղութիւնս .
Միթէ արցունքը կը յիշե՞մ յուսահատ ,
Եւ աղօթող քահանային կերպարանքն ,
Որ զիս շնորհքին կը նուիրէր .
Ինձ ըսին ալ թէ կնայէի շուրջըս ես ,
Ըսին ինձի թէ երբ դարձայ բաց լսուին ,
Ծիծաղեցայ ... արթուն էի , ողի էի : —

Գիտեմ թուփի մը ես ծընունդն աղազուն ,
Որ հովերու ամէն մի նոր փըշելուն
Գեղի ի միւս կողմ կը հակի ,
Առանց խինդի , առանդանքի :
Ծաղկափըթիթ օրերուն , կամ ձիւնին տակ .
Զի շարժեր զինքն այլ փափաք .
Աստուած զայն այսպէս ուզեց ,
Ու կանցնի կեանքը այսպէս :

Թէ ինչ են չի գիտեր սէդ
Դիմադութիւնքը բաջերուն, յաղթանակն .
— Ուզելն — ինչ է չի գիտեր .
Զի ճանշնար զէնքը ձեռքին
Մեռնելուն փառքն, ոխնըը բարկ չի գիտեր ,
Վշտերը չի գիտեր ան,
Զոր կը կը լուս ու մունջ
Սուսերամարտք անծանօթ :

Պապի … սակայն չի զգար ապրիլը գուցէ :
Անգէտ սիրոյ մըրրիկներու, զգըլխանքի
Բազուկն յուշիկ կ'երկարէ,
Չընձիւղեր ոչ մի ծաղիկ .
Այսպէս քընքուշ սիւքին որ զինք կը շոյէ
Եղանակին մէջ գողարիկ,
Այսպէս դըմնէ հովերուն …
Կ'նայի անոր արմաւենին … կ'անգոսնէ :

Հոս ամայի սենեկին մէջ, ուր աղօտ
կը մըսնէ լըսն՝ աղջամուղջ գորչ երկընքին,
Եւ ծայրագոյն աշնան անծայր ընդարձակ

Հ Ա Գ Ե Վ Ա Բ Ք

Հոս ամայի սենեկին մէջ, ուր աղօտ
կը մըսնէ լըսն՝ աղջամուղջ գորչ երկընքին,
Եւ ծայրագոյն աշնան անծայր ընդարձակ
մաղձոտութիւնն .

Հոս զինջ ժամերն ամէն, ժամերը զըւարիթ,
Որոնց, աւազ, կը փայլակէր ցուրտը երր,
Չըրի փայթ՝ սուս երազոց խորքը սուզուած .
զըւարիթ ամայի զինջն :

Անսանձելի ուրուականները մահուան,
Ժամեր, ամէնքն հոս խըմբուեցան, ընելու
ինձ աւելի դառն ու մութ այս օրը մութ
տագնապալից:

— Կը յիշե՞ս — ինձ կը հարցընէ մին — եկայ
Նախ ես յուսոյ ճիւղիկներով քաղցրանուշ,
Զորքս զըլսուդ համար ինձի աւանդեց
բաստ մը զըթած:

— Կը յիշե՞ս — միւս մը կ'ըսէ — ես քեզ համար
իջայ արփայն մարզերէն, քեզ լերելով
Աչքերը կազ աստուածուհոյն պարզեւերն
ինձ յանձնըւած.

Պանդըխտուհին որ կու գար քու բնակարանդ
Արեւելքէն, ընդունեցա՞ր զայն սիրով,
Թիէ մանաւանդ դէպ արեւմնաւըք տըխտոր
գարձուցիր աչքի:

— Ըսէ, Կյիշե՞ս — կը կըրկնէին համագունդ
Բուլոր սոսուերներն. — այն ատեն փոյթ չըրիր մեզ,
Առսեղներուս, ու քեզ մըդեց խօլութիւն
մը ժանսաժուս

Քիմեռներու ամպերուն մէջ, ու դէպ ի
Քողերն հեռուանց քեզ ակնարկող երգերն այն
կախարդներուն վիմուաններուն մէջ յուշիկ
կը յածէին:

Ու ուր արփայն մէջ ծիծաղին զգըլիսանքէն
Գլուխնին ետեւ ձգած զըւարթ օրիորդը
կը պարէին՝ զարկերակնին սեղմա հըսուր
սիրողներէ,

Այլ կ'երթայիր միայն, ով լուս մեծուհի,
Լուսընկային՝ քաղել մեռած ձայներու
Հովին մէջէն աւերակաց մէջ կորսուած
արձագանդ մը.

Ու ջախչախուած սափորներէ, ու կանաչ
Առագաստէն վայրի խոսաց ու մամոսց
Կ'ելէր դուրս չորս դիդ լեգէոնը ծարաւ
ցընոքներու,

Վընուկներու որոնց անունն է լոկ քաղցր,
Խոկ չարարուեստ կախարդական ըըժժանքով
կը պըտորեն մարդոց աչքին սեռն և սերտ
գեղեցկութիւնն.

Եւ ա՞րդ մեզի կը նայիս պիշ ու փափա՛քը
Նայուածքիդ մէջ կը վառէ հուր մը հոծ,
Եւ աղերսող հոգիդ յայտնի կը ցոլայ
աչքերուդ մէջ,

Խոնջ աչքերուդ մէջ ուր շատոնց է այլ եւս
Արցունքը չի համնիր: Ուշ է, ուշ, և զուր
Աը կարկառես մեզի ձեռքեր պաղատող.
մենք ցնորդներ ենք,

Ուրուներ ենք, սատե՛րը գիրդ [թօշնեցան].
Բախտէն ուրիշ հրաման չունինք մենք այլ եւս,
Քան թէ, աւաղ, ժամը քեզի աւելի՝
աբխուր դործել: —

Ով խուճապներ, գըթութիւն: Օ՞ն, ցընդեցէք,
իցիւ մոռնար հոգին լզձեզ: Սըրտին [թափն
իամաւ մըսքին ստեղծած նըրբին [թովութեանց
հնաղանդեցաւ.

Եռանդն արի, չընաղ առոյդ հասակիս
Հնաղանդեցաւ մըստաբորբոք անձկութեամբ
Հետապնդիլ փախող թեւին երգերուն,
երաներուն.

Եւ արդ խոնջ (ո՞հ, ինչպէս խոնջ) ես կը տեսնեմ
Ասին չըքնաղ, չար ոգիներուն չըւող գունդն ...
Անապատին մէջ մէջ վերջինն ահա հոն
անհետացաւ:

Բայց դուք, դուք ալ, ստուերներ անգութ, չէք
մըսքին
Խարեւութիւնն. երազ, երազ մը մնուի
Դուք ալ ... Ո՞չ շուտ անհետացէք, կազմչեմ.
դուցէ ոչ բնաւ

Արեւելքէն եկաք դուք, ինձ բերելով
Կանաչ ձիւզերն ու ծաղիկներ, գուցէ դուք
Ալ ուրիշ բան չէիք՝ թէ ոչ ոգիներ
չըքնաղ ու ժամատ:

Ի բաց ուրեմն, օ՞ն քիմեռներ, ցընորքներ,
Ստուերներ, ի բաց հեկատէներ [թունաւոր,
Օրհասականը հուսկ յանուն Աստուծոյ
թողէք հանգիստ:

Ու սեդ պերճանք կ'իմանամ
Ե՛ս որ կը զգամ զիս քենէ
Հըգօրագոյն, ով դու սէ ը
Մարտիրոսաց, ով դու մահուան հարազատ,
Ով դու դահին աստուածային, ով դու ցաւ:

Յ Ա Ղ Թ Ա Կ Ա Կ

Շնորհակալ եմ, շնորհակալ, ով թըշնամի:
Ինչ որ իմ մէջըս դըձուձ
Խարեսպատիր և ըստոր
Կը մնուցանէր ոգին չարի՝ ամէնն ալ
Արդ խորտակուած հոգիիս մէջ կը լըռեն:

Ու սեղմըւած ձեռքերով,
Առանց լացի, լուս ու մունջ,
Դէմքով անդորր ու հանդարտ,
Աըրտով խոցուած և սակայն խեռ և ընդիլի,
Մըտիկ կ'ընեմ ես փոթորկումը ձայնիդ.

Կանաչորակ ջուրն, ու թեքեալ ջոռուռին
Ժանտաբեր տիղմէն կը դողայ սարսոռւն:
Զի սփոփեր թըռչուն հիւրերու գեղգեղն
Անապատն այն՝ ոչ սեւ աշտարակաց
Վրան լուսնակն ունի բուն իրեն ընկեր:
Ո՛վ գիտէ որչափ ատենէ ի վեր
Ուզեւորիկն այն կը սպանէ, ո՞զան
Ատենէ ի վեր կը զարնէ դըրան
Շուրջն ունենալով ճահիճն անիծեալ:

ՊՂՆՁԵ ԴՈՒԽՈԾ

Մարտ մը կը զարնէ պըղընձէ դուռ մ' հին.
Բայց լըսող չոկայ: Լուսինը հազիւ
Կ'արձակէ նըշոյլ մ' աղօտ ըսփինքսէ
Զարդերուն, և թուխ ձեռքին վրայ անո՛ր
Որ այն պըղընձէ դուռը կը զարնէ.
Զի լըսուիր ոչ ձայն և ոչ պատասխան:
Արձագանգը լոկ մութ նեղ անցքերէն
Կը տանի կոփիւնը հարուածներուն
Վարի ճահիճն, մեռած զաշտին շուրջն,
Ուր ջրանցքներուն մշջ կը շողայ ճընշուած

միաւոյն առջևում ու միաւ քաղաքացի
հաստակ քրոջ ով պարունակութեան
քրիստո առաջաձե առաջազն դահուն ձի
պահպանաց ուն ու ներ նապատի լի
պահու մենք մոտ հմա պահուաց մոշ լի
ոմի կ ճանա հայու անգ է լի
առոր ։ Անու ով մոտ պահուաց լի
առու մուս ով ուն կ ճանա
կամական առջած իրարժիւ մուս լի

Յ Ն Ո Ր Ք

Կոկոռներէն մեռած զոր սառը խեղդեց
Աւազանին մեջ վաղեմի պարտէզին,
Փութով ծընի ծիծղուն ծաղիկ մ' հրաշալի:
Գաւազանովը մոգական, ուզէ, օ՞ն,
Կատարել հրաշքն, ով քաղցրանուշ աիրուէի
Գիշերներուս և օրերուս համօրէն:
Ցըցուէ ցողունն, ւ արշալոյսի գեղեցիկ
Բացուի բաժակն երփով, բաժակ մը անհուն
Արեւակնեան՝ ջրանցքին վըրայ սառնապատ.

Ու շուրջն հեղու հիւսիսայգի մը պէս լոյս,
Տօսախներուն մէջ ջինջ Երոսը ժըպտի,
Ժըպտին յետին Տնունդին սիւներն հեղմազլուի.
Զըմեռն Ապրիլն հասած կարծէ սիգախրոխտ,
Ու իր գորգերը ծալելով ըսպիտակ,
Փախչի, ու ծանըր բեռը զինքն ըսպաննէ:

«Կ' ԸՍԵՐ ՀԻՒԱՆԴՅԱՆ ...»

Կ'ըսէր հեւանդն. — Խնջո՞ւ չի գար: Շատ երկայն
Եղաւ սպասումը տանջանքիս ամենի: —
Գիշերին մէջ քառարորդ դոսյթ մը դրվնեց
Ու սեւ ձիուն վըրայ բոլոր ճեփ՝ ճերմակ

Արագաւ արագ լայնափեռեկ դըռներուն
Առջևէն: Ան կարկառեց իր բազուկներն
Ու կանչեց զայն իր անունովը. — Մա՞հ, Մա՞հ: —
Ակմնթարթի մը մէջ ան գէմքը բընգեց,

Յետու շըլլար իբրեւ թէ բան մը տեսած
Եւ կամ լըսած, մըտրակեց դէպ ի աղքիւրն՝
Ուր աղջընակ մ'երգելով ջուր կը հաներ,
Զինըն հափախեց, յերան ետեւր կոռու:

Φ Υ Σ Λ

Ուրիշ հընչիւն մ'ալ, ակընթարթ մ', ու շըտելով
Եւ հեւալով շառաչիւնին հետ որոտման,
Յորէն սրացաւ գընաց: Ազգերը կը վազէն
Շտապ տագնապաւ, կը խըսնըին, կը յարձակին
Կառքերուն վրայ: Օ՞ն, փութացէք, զի շըսպասեր
Շոգեկառքը . . .

Օրերու, չենք տեսներ, լըսեր եթերանեմն:
 Կընայինք լաւ իսկ ընդ առաջ փոթալ անոր,
 Կորզելով գործ ու մըտածում փառքի, սիրոյ
 Գաւառներէն. բայց պարապորդ, թույլ, կը զըննենք
 Պիշ պիշ ձեւերը ամսկերուն յեղափոխուկ,
 Կամ հին անուրջ մ' երազելով, կը տատամսինք
 Կը դանդաղինք հըրաշքներու ապուշ յօյսով:
 Այսպէս ոգին մինչ կ'ուշանայ կախարդուած սին
 Ըստուերներէ, ահա անցած է ձեպլիրա՛ց
 Ար լուռ ու մունջ յաւիտեանները դեպ յաւէժ:

Ճ Ա Մ Բ Ո Ւ Ն Վ Ր Ա Յ

Կոր՝ առջեւէս կ'երթար՝ մանկիկ մը վըզին,
 Ու մանկիկն այն մամին ուսին վըրայէն
 Երկնշնելով իր գիրուկ դէմքն ու գանգուր
 Վարսերու պսակն անոր ետքն կը նայեր:

Ով նորափթիթ, թարմ դէմք, ով ուս զառամեալ:
 Կործանական, հինցած որմի մը այսպէս
 Փակ բակէն վեր ելած կեռիքը դէպ ի
 Վարդ մը քնքուշ՝ աչք ծիծաղկու՛ կ'երեսի:

Ակրահարուած կանանց աշքեր, ակնարկներ
Ճըդնաւորաց, վառ՝ աղօթքի կըրակով,
Արբանեկաց և կամ թէ սուս աստուածոց

Դարձան անոր, լեցընելով զանիկա
Քիմեներով, երազներով։ Խրոխտապանծ
Մարդկութեան ի՞նչ օգուտ գիտնալ ուրիշ բան։

Ան անարատ սուրբ տուփն է որ կը պահէ
Բիւրաւոր այն աշաց նըշովն ու գալսնիք
Վեհ ցընծութեան, տագնազներու կամ թէ դառն՝

Լ Ո Ւ Ս Ի Ն Ի Ն Հ Ա Մ Ա Ր

Հարցընել ի՞նչ կարմէ թէ օր մ' ունեցաւ
Փերէ տարբեր զիհակ։ Թեւերը բացաւ
Օդը երբեք օթարանին մէջ լըսիկ

Ուր երազուն հոգին ըստեալ կը սլանայ,
Կամ ջուրերուն հընչուն շեթերը՝ վեճիտ
Արեւակնեան այրերուն մէջ ժըպտեցան։

Միթէ գաղանի՛ կը մեա մենէ որ հազար
Ու բիւր աշքեր պատանեկաց, ծերերու, մասն չափ
Մառախապատ բիւրեր, բիւրեր լուսաշող

Որ այն նըշովը կը պատմէր. պատանեաց
Գիտէ սպասումը կարձամիտ, և անդուլ
Ուրբ ծերոց՝ առոյդ զըւարթ հասակին։

Ու հիմա իսկ կըրնանք նայիլ անոր վրայ
Առանց որ մեզ խօսի անկէ աշխարհն այն
Յընըրներու, ուրուներու, յայտնըւած

Անուն մեռած եղբայրներու գունդերէն,
Որ զայն իրենք ալ տեսան ջլնջ գիշերով՝
Շըրջապատուած մանեակներով շոգեւիւ

կամ եթք հայլի զինջ որ յուշիկ կը կըսրէ
կ'անցնի կապոյստ անդունդներն՝ իր համբռնթաց
ձամբորդութեամբ լեռներուն վրայ և ծովուն,

Գորովագին գըթով մեզի նայելով:

ՄԵԴԻԱՆԻՒՆՔ ԿԱՐԴԱԼՈՎ.

(Борис Кузьминский)

Հին պալատներ անտառներու մէջ թառուս՝
Ուր բնաւ երբեք չի թափանցեր արեգակ ։ . . .
Ծովի հեռաւոր կու լայ, կու լան աղբեւրներն,
Ու կը թըւին խօսքերը ողբ ու լալիսն
Այն անսովոր պալատներուն բլնակշաց:
Յընոքներ են, և սակայն այն ծնոքներուն
Կը գառվռին երակներն հուր եռանդով:
Երազներու, վըշտի գաղտնիք մ' ամէն լան
Կը ծըրաբէ, կը լեցընէ, կը գրաւէ:

Մութ, ամայի արոցին մէջը մինչ հոն
Մահէ կ'եշխէ, ուր կը ցաթէ Լուսընկան
Հաղիւ երեկը նըլքին նըլոյլ մ՝ արծաթի,
Անտառախիս բըլքին անդին կը լըսուին
Նաւավարներն՝ որբ առագաստն հովին տուած
Նաւակայքերը կ'երգեն ուր ժիր, արագ
Գործը կ'եռայ, ու երկինքները ազատ,
Ու երկիրները զըւարթ ուր կոլիբրին
Կը պըճնէ բարձր արմաւենեաց սաղարթներն՝
Արեգակին ծիրանեփառ մուտքերուն:

ԲԱՆԱՍԵԼԾՈՒԹԻՒՆ

Ո՞ր երիկունն էր վըճիտ։ Ո՞ր երկընքելն
Գեպ ի գըսները գաղթելով երկրաւոր,
իշաւ գըթածս այս որ պըսակ մը կապեց
մահուան ճակտին անմահական՝

Կըլանսերու, երազներու, խորհուրդի ։
Հին գիցուհի, բնաւից յաղթով՝ որ վասեց
Փայտակներ կոյր աշքերուն մէջ Հոմերի,
ըստեր սըբանին մէջ Տանեկի ։

Ամենուրեք կ'ապրի, և մերթ կը ժըպտի
Զիւնախաղաղ գադաթներուն վրայ Ալակեանց,
Մերթ կը հազնի մէջն ու մըռայլ, սրանալով
Մըրբկին թեւին վրայ ու կ'երգէ:

Անոր ամէն ինչ յայտնի է. մորենին
Ու ցածուկ խոտն անտառներուն՝ ուր արեւ
Չի թափանցեր՝ ու մամուռն յաղթ կաղնին
Խօսքեր ունին անոր համար:

Ան՝ որ սարսոսն կը բարախէ մոռւշին մէջ
Ովկիանուն. որ զգմայլման մէջ սիրոյ
Կը բանայ նշոյլ մ'անհուսութեան՝ անցնելուն՝
մեր ուշադիր սըրտին առջեւ ...

Շիրիմերուն մէջ իսկ անի կը սփոփէ
Խորհըրդաւոր իր ձայնով մեծ լըռութիւնն.
Ամէն հէք խաչ ճաճանչներով կը պըճնէ,
կը պըսակէ դրասանդներով:

Գիշերներուն մէջ Ապրիլի ցիրուցան
Զըքնալ վարսերը կաթնաթոյր քօղին վրայ,
Նայուածքը խոր գէալ ի ասողերը լըռիկ
աշխարհ անցնիլը կը տեսնէ:

Ո՞վ դուք, որ ձեր բարախումներն ու տանջանք
Եւ ըզզըլխանքը թաքթաքուր սէրերու,
Փերեան թափով կը ցըրցըքնէք հովերուն
ինչպէս թէ բուռ մը ծաղիկներ.

Երիտասարդ քերթողներ, զայն տեսաք դուք,
Լաւ լըսեցիք որ ձեզ կ'ըսէր Դիցուհին.
— «Երկիրն ուրիշ սէր, տաղնապներ, գաղտնիքներ
իր ծոցին մէջ կը ծըրարէ:

Ահա աղօթք և հեծութիւնք ու վայրագ
Ճեւեր ճընչուած, հիւանդ ու խեռ սըրտերու:
Զէք լըսեր դուք զանոնք: Զայներ են հազար,
բիւր, անոնք ձեր եղբայրներն են

Որ կ'աղաւեն. են տաղտապեալ հոգիներ
Որ դըմնդակ բեռան ներբեւ կը հեծեն:
Երգել միայն գիտէք դուք: Օ՞ն, երգեցէք.
բայց կ'երգէր ինչպէս Աղկեսս:

Ու տաղին տունն ըլլայ բարբառ շեփորի՝
Մարտիկներուն. երգը շանթէ կայծակներ
Ուրացողին. բըսնաւորին. վատին վրայ,
Նըման սուրի հարուածներու:

Բայց ոչ լուցկի զայրութի, ոչ դրուժան թոյն
իջնէ արդէն իսկ փըքուոյց սըրտից մէջ.
Այլ բարձրանայ երգ մը ազատ ու զըւարթ,
Երգէ յաղթողն ու յաղթուող: —

Զըլըսեցիք որ զայս կ'երգէր ձեզ, ո՞վ քաջ
Որդիք մեր, կամ անոնց առայդ զինուորներ.
Ու չըհասա՞ւ ձեզի կեցցէն մեռելոց
որ արթընցան իր անցնելուն...

Կ'երթայ յաղթողն ու նորահրատ եռանդներ
Եւ հըզօրեղ բարախումներ կը վառէ,
Խորհըրդաւոր քօղերը մերթ ըստուերով
պատաճ, պսակաճ մերթ ճաճանչով:

Գիշերներուն մէջ Ապրիլի ցիրուցան
Զընաղ վարսերը կաթնաթոյր քօղին վրայ
Կայուածքը խոր դէալ ի աստղերը լըսիկ
կը տեսնէ իր անցնիլն աշխարհ:

ԾՆՈՒՆԴ 1895

Ծընունդ է, ով հեռաւոր
Եղայրներ, ով փակուածներ
Շերիմներու մէջ, և դուք
Մոռացումի անյատակ
Վըսերուն մէջ անհետացած ուրուներ.

Ես բաղուկները ձեզի
կը կարկառեմ, սըրտաբեկ
Արտասուաթոր դէմքըս ես
Ձեզ կ'ուղղեմ, ձեզ՝ որ տեսաք
Կեանքին սեմէն իմ վեր ելլելըս դէպի:

Ո՞ւ, իմ չորս կողմօս դարձէք.
իցիւ ձենէ լըսէի
Այն երեմնի խօսքը ձեր.
— Եկո՛չը, եկո՛չը, առեմն է: —
Ու լըսէի անունիս կոչը ձենէ:

Գորովագին, քընքշօրէն
Զեռքըս փոքրիկ բըռնըւած
— Ինչպէս այն օրն հեռաւոր —
Ըզգայի ես ձերինէն,
Ու ՛լար գիշեր, եկեղեցին փայլէր վարն:

Այսպէս ձենէ պաշտպանուած
Երթայի ես աներկիւդ:
Խորհուրդներով, ստուերներով
Լեցուն ճամբէն ընդարձակ,
Եւ մտածումներըս բոլոր լոյս ճայթուէին:

Չըդիտնայի որ կախուած
Եւ գերեւ մութ պազապան
Մըրրիկներով մօտալոււ.
Երազէի նոյն նըման,
իբր այն գիշեր՝ երազ մը մեծ աստղերու:

Ինձ անծանօթ ըլլային
Խօտ աշխարհն, ափ մը հողի
Համար՝ անմիտ նախճիրներն,
Մայրերը՝ որ որդեկաց
Կը կարկառն ի զուր ձեռքեր յուսահատ.

Չըդիտնայի ոչինչ, լո՞կ
իբր այն ատեն՝ ձայնին մէջ
կամ մանաւանդ թէ երգին
Զանգակներուն, ըզգայի
խոստում մը մեծ, և մեծ ներում մը նոյնպէս:

Արքէն, գըրքերը կը հետեն, չեն բացուիր ...

Օ՞դն արդեօք խիստ սաստիկ է, ով Արնեղեր ...

Կը մըսնէ բաց պատուհանէն հոտ մը ներս,

Թարմ հոտ մը նոր տերեւի, պարզ երկնքի ...

Արնեղեր արդ կեցաւ գըրքեր քըրքըելէ,

Աթոռին վրայ, աշքն անձայր դաշտը դէալի,

Հին երազի մը մէջ սուզուած կը մընայ ...

— Օ՞ն կը սրանայ ժամն: —

Ոտք ելած է արդէն,

Խնամով ամէն գըրքի փոշին կը մաքրէ,

Ու կը ծալէ, իրարու վրայ կը դընէ

Ցըրուած թուղթերը, կ'որոշէ տեղ մը նոր

Ամէն բանի, ու սենեկին մէջ տակաւ

Կարծես ամէն ինչ կը ժըպտի, կը փայլի ...

Արնեղեր, ով կը սպասես: Ծուփ է ծուփ

Կը ծածանին վարագոյրներն, ուժգին եւս

Կը մըսնէ հոտը կանաչին, նորափթիթ

Ծաղկանց ... Երկնքը գոյնն ունի հեռաւոր

Այս Ապրիլին ... կը յիշե՞ս դուն ... Անցեր է

Այնքան տարի ... Արդ Արնեղեր կը նըստի.

Ոչ ոքի չի սպասեր ստուգիւ, և զինքն ո՞վ

Պիտի յիշէր, ոչ ոքի չի սպասեր ան:

Մըսերիմ սիրս մը չունեցաւ ան երեկը.

Մեռած են քիչ ազգականներն ալ բոլոր ...

Եւ Արնեղեր շատ տարի է կը փըստուկ

Գըրքերուն մէջ խօսք մ' որ իրեն բացատրէ՝

Ա. Բ Ե Ն Ե Զ Ե Ր

Արնեղեր ծեր մ'է տըխուր և անուշ.

Ունի աչքեր կապոյտ, աչքեր անովոյը,

Ուր գուցէ շատ լացին (գուցէ ես Կ'ըսեմ),

Ժամանակաւ սակայն, արդ են ջինջ, վըսիտ

ինչպէս երկինքն երկայն մըրըքէ մը յետոյ:

Արնեղեր իր գրասեղանին առջեւ սեւ,

Հատորներու միջեւ սեւ, ինքն ալ բոլոր

Ծածկըած սեւ պատուհանի մը մէջ չէ

Այսօր հանգիստ, չի գըսներ այսօր ոչ թուղթ

Եւ ոչ գըրել հնազանդ, ամէն բան կ'իյնայ

ինչու ծընաւ ու միշտ թըլուառ ապրեցաւ ...
 Բարին ... գործեց ո՛քափ և ինչպէս կըրնար
 Մէշտ չունեցաւ բնաւ ըսկովանք մ' ուրիշէն:
 Բայց կը յուսայ, և կը հաւսայ, կը հաւսայ
 Դարուց ի գարս արի առայդ իր հոգւցին:
 Դեռ կարճ աքսոր մ' և ապա ոտն ոտն ելլէ
 Պիտի ազատ՝ գէպ ի նպատակն անձանօթ ...
 Ինչպէս ամէն ինչ կը փայլի շուրջը զուարին.
 Հիւր մը, սպասուած հիւր մը անշուշտ պէտք է գայ ...
 Գաղջ երկընով աւելի հոծ կը համենի
 Անուշակ հստը խոտերուն նորածիլ
 Ծալկըներուն: Պատրաստ կեցիր, Աբնեզեր:
 Ահա կու գայ, կու գայ ... ինչպէս սիրոը ծեր
 Կը բարախէ, կընդուսունու . ինչպէս աչքերն
 Ըսպասումէն կը սքողարկուին ... կու գայ նէ,
 Ահաւասիկ, հնւակ մէկը զինք կը փընուէ ...
 Վարդ երկընով անոր համար եկաւ նէ,
 Անոր համար եկաւ մէջէն մարգերուն
 Ուր մանուշակը պատկառուկ կը սքողուեր
 Բոլոր անուշ բայրով տոփոր, ու գոզն ալ
 Լի վարդերով: Ճերմակ՝ ճերմակ ըզգեստով.
 Աւքերը զինչ, շըրթունքը բաց՝ խօսելու
 Թիթեւ սիւքի մը պէս, ճեռքէն բըռնելով
 Կը մըրմընչէ անոր մեղմով. — Օ՛ն, եկո՞ւր: —

ՓՈՐՉՈՒԹԻՒՆ

Հեղեղատին բոմբիւնին վրայ շառաչուկ
 Երկընցուցի գլուխըն՝ նըսեմ պարեխէն,
 Կըրծուած հազար գետերէ,
 Ու մտածեցի. — ինչ վեհ թաղում՝ խորափիտ
 Անդունդներուն մէջ այն որոնք առ յաւէտ
 Կենդանի են՝ մըրրիկներու, ճայներու
 Կոհակներով կենդանի:
 Այսպէս, այսպէս նըսւագել
 Զայնով մ' հըզօ՛ր աւելի

Քան փոթորկին անտառներու մէջ մըըրկումն ,
 Ուժգին թափովը ծովուն :
 Բայց զի հոգիս իմ այս ի զուր կը փընտոէ —
 Մըռընչելու համար գոշմամբ մը սէդ , խրոխտ
 Որմէ գողան վըհերը խոր , գագաթներն , —
 Տաժանելի իր ուղին
 Դըմնէ և ժանտ վիմուտներուն մէջ բանին .
 Որովհետեւ անցքը վըսեմ չի բացուիր ,
 Ու չինչ , ուժեղ կոհակօք
 Յանգերը չեն դուրս ժայթքեր
 Ծովուն հանդէպ վըռընչելով փառագու ,
 Պարոյրներէն մարուպատ
 Քարաժեռին որոտող՝
 Լաւ է շիթի մը նըման
 Յատակն իյնալ , անհետանալ , կորուիլ . . .

ՄԵՐԵԼԻՆ ՄԱՏՆԻՆ

Կրո՞լը զայն արդ ունի ձեռքեր խաչաձեւ
 Մերկ և սառած , և զանոնք չի կարկառեր
 Բընաւ , ոչ ալ անոնք կը զգան սարսուռէ :
 Արդ այն մատնին կը շողայ իմ մատիս վրայ :

Կը շողշողայ օրուան լոյսին ու չահին
 Վառ ցուլքերուն , ինչպէս երբ ան պատահույ
 Զուարթաճաղիկ գլուխը ուընկած կարող էր
 Հարցարանել բոլոր հրաշներն աշխարհի :

Զեռքըս կ'երթայ թուղթին վըրայ, և ակէն
Փայլանակներ կ'ցայտեն: Ե՛ս ալ, երբոր կարճ
Օրն աւարտեմ, պիտի մաղթեմ որ ուրիշ
Մատ մը դընէ այս միեւնոյն մատանին.

Ու երբ մենէ քիչ դիւրաբեկ շըրջանակս
Այս կայծկըլտայ ուրիշ ձեռքի մը վըրայ,
Պիտի ես ալ ըլլամ երկրի տակ, անշարժ,
Մարդոց ամէն տըռամներուն անտարբեր:

Բարեւ . . . կարծես երազի մէջ կը տեսնեմ
Որ մութ ճաղին մէջ կը փակեն զիս ընդ միշտ,
Ու կը զգամ իմ մըսիս վըրայ սալացած
Պաղ որդերու դանդաղ սողումն ու ծըծում:

Բարեւ . . . գուցէ, լսս արեւով, պիտի այս
Դեղնցած թուղթն աղաս ապրող մը գըտնէ
Հին թուղթերու միջնւ, այս եջը՝ զոր արդ
Կը շօշափեն ահա տաքուկ իմ մատներս:

Պիտի տեսնէ այս իմ թուղթին վրայ գըծած
Զողերը նուրբ, զիս կեանքին լի զգացումն երբ
Վեր կը բըսնէ, կը թընդէ զարկս ու կ'տեսնեմ
Կ'լուեմ, կ'ըղձամ, կը բարախեմ, կը մտածեմ:

Պիտի հարցնէ . . . Աեշալուրի կը րէ խաժակն . . .
Աղուո՞ր կը . . . ես ալ բանտիս մէջ մակաբըեան
Վարը՝ ժըպտիմ պիտի ծիծալն ահոելի
Մեռելներուն՝ որոնք չունին ալ շըրթունք:

Յըցուած դրօշներուն շուրջը չի կան աւ
խօշիւն, մըռընչիւն մոլեգին մարդոց:
կը լըմէր երկինք լոկ քանի մ' հառաչ,
կամ հեւքն հատկըլեալ թասուն կուրճքերուն:
Երբ օրը ծագեց, արեւելք դարձած
Քօղերը ձըգեց տագնապավոյթ կինն,

Ու երեցաւ զինջ, ժըպտուն՝ արեւին:
Միակ և յըստակ խօսքը որ ըստ
Ծործորներուն խորքն հընչեց որոտուն,
Հանեց արիւնոտ կալերէն վարդեր,
Ակօմներու մէջ հունձքեր, ու մարտին
Դըժիւնը խօլանին՝ աշխարհ մ'ազատ դուրս:

Կին մը քօղաւոր և տագնապավոյթ
Հասաւ հոն ուր հեստ ժողովուրդ մ' ըմբռատ
կը խեթէր ուրիշ մ', ու աէզը տէզին
կը կոփէր, արիւնը՝ պըղտոր, նըսեմ
կը հոսէր՝ ցանցառ աստղերուն լոյսով.
Երկընցուց ձեռքերն ու գոչեց. — Բաւ է:

Այն ատեն հեռուանց, գիսախոխ, գունդ գունդ
Մայրերը եկան, ու գետին ծըռած
Աըրեցին արիւնն ու վեր վերցուցին
Քաջերը վերած . . . Կ'իջնէ մուլթն՝ աչեղ
Նախարին վըրայ, ջահին լոյսն յայտնէ
Գիշեր մը մահահոտ կամ դիակնակոյտ:

Եւ անոնք որ չէին իդմէն թելադրուած,
Հոգւոյն խօսքերը անեղծ . . .
Ո՞վ քաղցրիկո իմ, զանոնք գիշերն ապշոպեց
Որ աստղերով զարդարուի:

ՏԻԿԻՆ ԼԱԽՐՈ ՌՈՒՄՊՈԼԻԻ ՀԱՐՍՆԻՔԻՆ

ՅԱՅԳԵՐԳ

Աղուոր բաներն որ կ'ուզէի ըսել քեզ
Ծովը խըմեր է զանոնք.
Մարգրիտի պէտք ուներ որ իր տըխրամած
Աւազուտները շէնցնէ:

Խօսքերը գողար ու սիրունակ և քընքուշ
Որ կ'ուզէի քեզ ըսել,
Զանոնք ծովափը գողցեր է որ պըճնէ
Իր ցանկերը վարդերով:

Ու բեկըեկեալ մի բարբառ
Ու սիրոյ քուք ողբերէն
ի հիացմանն հրաշավառ
լըսէ գիշեր յիւր տեսանէն:

Բայց նա յիւր սակա՞ որ միայն
ի միտ առնու զմիտոն անձառ
Երդ մի երդէ անսահման,
Երդ անմըսունէ անբարբառ:

« Ե՞ն են իմ բիւր մարզից [թագք,
Եւ ի յատուկ յիմ պարհանս,
Զորոց՝ քեզ, ուշը իմ միակ,
Կամիմ պատմել զկախարդանս:

Լ Ա Ռ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գայ նա: ի մի ակընթարթ
Ամենայն ձայն սուզանի,
ի ճեմ անթրունդ և հանդարտ
Գայ գիշերոյն հոմանի:

Աստղածամուկ չինջ պըսակ
Կապէ նըմա թագ ի գլուխ,
Որ ե գիրկս իւր ընդարձակ
Ծաւալանայ սիրամուխ:

Տես, գ'ի թըսիշըս զանխուկ
Բացերեւակ երազոց՝
իմ են ըեւեռք սառնաձոյլ,
իմ անսազատք գետնաբոց:

իմ են քաղաքքն գոռող՝
Զորս ըարկութիւնն ասսուածեան
Սատակեաց արդ քարաքոս
Եւ խոսք պատեն զաւերն այն:

Ծնդ նըկարէնն անդաստակ
Դասդաշելով յածի բռւ.
Ի մնարըս սեանց ու ի խոյակ
Դամբանական ցախ մածնու:

Եւ շուտաժիր սթափ հովիս
Անցեալ ընդ այն ճանապարհ
Հայի ականըն ծայրիւ,
Զաջն իւր շարժեալ՝ սրբնահար:

Աւ ես միայն, միայն ես
Ըզըստատրով՝ թաղելոյ
Ազին՝ լրաեմ զժինդ գեռ ես
Ի փլատակացն ի ներքոյ:

Ես լոկ առնում ըզմաշակ
Լիով զգեղոյ վեհապանձ
Ըզկամարօք գելունակ
Հողմածըլեալ բաղեղանց :

Ի խոր անուրջը՝ զիշեր
Լըսէ երկիր կայ լըսէկ:
Եւ իրը աւելք զալեզ յեռ
Հոսէ անքոյթ խաղաղիկ,

Յանձանօթից աղբերաց
Ղոզելոց յալըս ծովոն՝
Առեալ ածեալ զիսուռն իրաց
Սիրատարփից առ լոսութին՝

Զգաղանածանկըն բարբառ
Զերգըն՝ զայր շունչ խընկաւէտ
Եւ զչափ թեւոց միայար
Մտառէ քերթող ինքն եւեթ:

«Ո՞վ սիրուն, ես աշալուշ
Քե ըզբողբոջութն գիտեմ
Փեթթեւ և զհիւթն որ յուշ յուշ
Վերանայ յոսան՝ ի յարմէն.

Միւշ հաւք ըզթես բարախեն
Բերեալ հըրճուեալ, վիշապ օձ
Պարզէ զարոյրն, և չեծեն
Վիշտք զարթուցեալ ի յաւոց:

ԶԱԼԱՒԻՍ լըսեմ զինեւ շուրջ
Ասել բարձուստ տարածիդ
Ենագ՝ լերանց հըրաշունշ —
Օր մի եւս այլ աշասիկ.

Եւ առ անյագ անհաշտ ծով՝
Մըշտակոծեալ ժայռք զեզերը՝
Եւ անսասան միշտ կալով,
Հարցաբանել, — Միւշեւ ցե՛րք:

«Եմք մեք մայրիքն անտառաց,
Մայրիք՝ զոր դուն արժանիս
Անես զահոյս քեզ փառաց,
Ի զանխուլ տօնըս գաղտնիս:

Թաղեալ յուսթիցդ ի ըլքժանն
Ունիմք մեք ակըն հրաշեց,
Յակնիսս յայթիսս ի սքանչանն
Ուրուացընոր հըսկայից.

Եւ տեսանեմք առնել այց
Մեզ ի հանդարս երեկունու
Ըզաբբազանց և զքաջաց
Ըստուերս խոժոսս և քաղցունս...

Անցանեն. ա՛յն որ մեռաւ
Կոյր այլ ըզէելըս թաքունս
Մուրակացըն ծանեաւ,
Զընեալ ընդ քեզ ի հըսկունս.

Տեսանողին այն ոգի՝
Որ ընկուզեալ յանդուլ խոկ՝
Արեւելուշտ հան ազդի
Ի վեր՝ աշխարհ մի նորոգ.

Պաշտօնասէր քո՞ հումկուն
Փախըստական Գիրելին,
Որ էջ քաջ քաջ կենդանւոյն
Ցաբայութիւնս տարտարին...

Անցանեն. վեհ ստուգութեանց
Յոր ձըկուէին, դու եւեթ
Ուղեցեր զժեւս թըռչանաց
Խոկմանց նոցին զըրահետ:

*.

Աերտն ասէ. — «Ո՞վ իսխեայ
Որդեակ, միայն, դու միայն
Ի ցաւոց ժամըս դըմնեայ
Զիս իմանաս, ապաստան

ինձ դու միայն. և յորժամ'
Կախատք ըստ չափ յաւելուն,
Եւ մարդկեղէն զուր առ ձայն
ինձ աղերսեմ փըրկութիւն,

Դու, լուս աստուած, որ ըգբիծ
Խոտես զանհուզն իսկ ի քեզ,
Ի թընամնսըն դու զիս
Մատն ի բերանը՝ կըրթես»:

Համադոյք՝ համր ի հըծիւն
Ի մանրամազ իւլուզ բոյր,
Ի թեւոց չափս ու ի շարժիւն
Կըրկնեն ի մի ձայն հանուր. —

«Որ ըզդըրունըս ցնորից
Բանաստեղծից բանաս դու,
Որ հաւաստեաւ ըզգաղտնիս
Ուսեալ զիտես ըզմահու.

Դու որ իշխես գեղափառ
Տօնից այգուն, և ունիս
Ի լուծ քոյին՝ ըզպայծառ
Անդունդս աստեղց և ըպիհս».

Մի ՚նդ մէջ հասցեն բնաւ կը ճպետ
Ո՞վ մեծանձն , ո՞վ գերագոյ ,
Հըմալը թագիդ քո յաւետ ,
Ո՞վ տարիածուդ գիշերոյ» :

Զանխուլ ձայնիցն ի նըւադ
Դաշնակաւոր ու անբարբառ
Ի կերպը բիւր , այլ միակ
Լըսի գովեստ մ'անդադար .

Երբ յորձախոր հարուստ գետ
Յանցայտ գնալով շտեմարան
Հեղակարկաջ վէտ ի վէտ
Հանգոյն ալեւաց հոմաձայն . . .

Ա. Ն Տ Ա. Ո Ւ Ն Մ Ե Զ

Ա.

Կը հընչեցնէ Ապրին անսառն . օդն է բոյր .
Ոսոերուն մէջ կը ժըպտի դաշտն արեգգէմ .
Ու գեռ , ծաղկէ հասակ , բնծի կը խօսիս ,
Ու քեզ , մեռո՞ւ ընկեր , ես դեռ կ'ունկընդըմ:

Ուշ է , ուշ է , և է ի զ՞ւր աշխատանքն
— Ո՞վ կեանքին դու միայն վըսեմ քաղցրութիւն —
Զոր կը կըրես շըմնջելով վաղեմի
Փաղաքանքն ինձ : Չըդուանքն յետին՝ ոըխուր է :

Ուշ է, ուշ է. համակամէ ու մեռիր.
Զայրոյթ կամ ողբ ըզբեզ փըրկել չեն կարող.
Վիճակ՝ է նոյն ինքըն վիճակը ծաղկանց

Որ կը ծընին ուխտ քողին տակ տերեւոց,
Ծաղկանց՝ ոք դառն առանձնութեան մէջ կ'աճին,
Ոք չըստեսան և ոչ ծըւէն մ' երկընիի:

Ո՞վ Տէր Լուգուիկ, ես մոռացում կը հայցեմ
Զըւարթ տաղէն որ կը պատմէ յեղափոխ
Բախտն ու երկայն զառանցանքներն Օռլանտի,
Մոռացում իսր բոլոր մեռած օրերուս . . .

Հանդէպ ինձի՛ հերաւոսիս Ուռչերէս
Կ'իյնան գըները դիւթական Առլասի,
Ազատ ես ալ, մարտկուհի Ես ալ, սուլով
Աւկինայի կապերէն զինք կը կորպեմ:

Կ'ՇԾՆՀԵՇ անտառն . Անձէլիքան է որ մութ
Ճարբաներէն կը փախչի վարը ահա ,
Թէ՞ Պայտարտի մրդրկոս թաթթուլը թշնդէ :

Ե՞ Պրատամանդն՝ որ մարտագոռ՝ կը զգեսնէ
Զեքէղ արքան , յետոյ՝ միայն յապաղման
Վրայ մըտախոհ՝ կը մըտրակէ սանձարձակ :

Գլուխ ու ն հայունուր մայ հմանէ
Ածոյած ու ճառակ նոր ուժառական նորի ուրան
— ուրուս զնունիւն և ան ու ուժառական ան

Դասք առ քաջ ունի ու այսուհետ հայոց այ
Դն միասն ըստառական անձունու ունի
— ուն ան ան զնունիւն ան անուն անուն

Գ.

Օ՛չ թէ վարէն , այն թաւուտքին ետեւէն ,
Ոչ Եւրոսի ծընունդ նըժոյդ սըրաթռիւ ,
Աստուածային ոչ գեղ , ասպետ ոչ ի զէն
Փայլակնադէտ , կամ մութ կապրյու ըզգեստով .

Այլ ճակտին վրայ գանգրագեղ սեւ մազերուն
Փունչն , ու ետին ձըդած հիւսքերը երկայն ,
Բոլորագեղ թըիաթոյր գլմքը ժըպտուն ,
Բաց ու խոշոր անկեղծիկ աշքը խօսուն ,
Յաշիս . զրոյց

Տեսնէի գալն աղջընակի մ' որ շըրջէր
Չորս կողմ նայուածքը դոհ, բարի, ու կարծես
թէ մըտածէր. — ի՞մս և աշխարհը բոլոր:

Ու լըսէի խօսիլը. — Տես, քեզ կու դամ,
Քու յարուցեալ երիտասարդ հասակն եմ,
Նայէ, նայէ, մի երազէր, մի, Ես եմ:

Ճամփառ մասկ պատճեն
Հայութ մասկ պատճեն
Հայութ մասկ պատճեն
Հայութ մասկ պատճեն

Ճամփառ մասկ պատճեն
Հայութ մասկ պատճեն
Հայութ մասկ պատճեն
Հայութ մասկ պատճեն

Ա Շ Ո Խ ն

Երբ եր լնկայ ես ճամբայ,
Ապրիւ, Մայիս, հունձքն արդէն
կը կանաչնար, կը ծաղկէր
Թուփը, երգով օդն եր լի,
Խոստումներով արեգակն:

Երբ եր ելայ ես ճամբայ.
Լեռնէն հովիս՝ դաշտերուն
Լոկ մորենին կը մընայ.
Կը ճամ եղէզն հերկին մէջ
Ճիւղեր, դեղին արեւելեր.

Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն
Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն
Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն
Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն

Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն
Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն
Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն
Ճամփառ ան սպասութուր առն միանան ուն

Տապաստ գետին սարվինան,
Ա՛ւ կանգնումի անկարող —
Պատկեր՝ թօշնած հանդէսի
Ժամէ մը վերջ —, ամէն տեղ
Հեղդ, քընաբեր թըմբութիւն:

Բայց թուփերուն միջեւ հոն,
Երջապատի մը փոքրիկ
Ճերմակ պատերն կը ժըստին
Արեւմուտքին վարդածիր:
Կըպատանին այս է անքոյթ:

Ե՞րբ մեխեցաք, Ե՞րբ եկաք
Այս բնակարանն ըսպիտակ
Ո՞վ եղբայրներ, ինչ վըսեր
Խօսք կամ լորոթիւն կը բանայ
Վանդակապատն հիւրերուն:

Օր մը դուք աւ վազեցիք
Ծարաւ՝ կեանքի աղբերակն
Արշալոյսի մը լուսո՞վ,
Ու հոս հասաք . . . կը լըսէք
Հէք խաչերուն տակէն ինձ:

ՏՐԱՄԻՄԵՆ

Քաղցր յիշատակն երազին մէջ
Կը կորսուի. զեկավարն արդ
Կըստաւ զեկին քով, նաւը զիս
Կանանչ կըզզի մը տանի

Օր կը քաշէ անդորր ու լուս
Հըսւերով իր կապոյտ ծոցին.
Եռջը զըւարթ չըքնաղ բլութներ
Զիթենիր, կաղնիներու:

Կը տեսնեմ զեհ ճաճանչն արփոյն
Բըլըլակներուն վըլայ խոհուն.
Արտաշընչումը հոտաւէտ
Կը զգամ ջրերուն թեւճակահար,

Ու սուզուած ջրին խուլ ճողփիւնին
Մէջ, յիշատակ մը զիս տարտամ
Կը ցընցէ. — Զէ՞ որ ես այս լիճն
Արդէն տեսայ օր մ' հեռաւոր.

Վաղ չըզգացի՞ այս ըզգըլիանքն
Ես հիացող սըրտին, ու չէր
Խրիկուն, չէր ժըպուեր գարուն
Այս զեհ գեղոյն վրայ զերդ այսօր:

Աւելի ջինջ դըրախտներ չէր
Պարզած երազն ինձի երբեք:
Հոն վարը ո՞վ կանցնի ափէն.
Ըստուե՞րն է Սուրբ Աստիզացոյն.

Է՞ Արոլտի ստուերը. հանդարս
Ուղիներուն կը դառնան դեռ
Թափառ ստուերները սուրբերուն,
Կը դառնան դեռ քերթողներուն:

Եւ դու որ վնասը կը ներես
Մուզու համբաւին Անիբաւիլ,
Հըպաշըրո՞ վըսեմ ջոկատներով
Որք խընդրեցին վրեժդի ի Զամա,

Ո՞վ լիճ, ուսկից ծաղկափըթիթ
Կը բարձրանայ պսակը բըլըոց,
Գաշտ մը դարձած լերկ, ժանոտաբեր
Պիտ' ունենար ըզգեղ վարձկան

Կոյր ժողովուրդ յու, եթէ բարոյն
Հըզօր զինուորին, յամըր երկայն
Տարիներ փորձ եղած, մարզուած,
— Որով միայն կը պահուին բախոք,-

Անխոնջ, զըւարթ կուռ զօրութեամբ
Զոր կը շընչէ սէրը սըրտի՞ն
Մէջ մեծերուն, ինքն՝ առաքեալ,
Պիտ' քեզ համար կըսուած չըլւար:

Ապրիլի անոր խընկաբուրիկ
Թեւով կըներեր խաղաղութիւն,
Ուրախութիւն, բայց խոէալն
Ան կը քաշէր վեր զեհ կըսուին.

Եւ ոչ շողջող ճամբան ի վեր
Գէպ ի գագաթն՝ ան կըռուելով
Ծունկն աւազին դըպցուց երբեք,
Կամ կորզեց դէմքը վտանգներէն:

Հըրձուանքի յայլ հանգըստին մէջ
Փըռուած զաւակ դու խորթացած,
Կը ինեղդես կայծն աստուածային
Տըրփուտ աըղմին մէջ ցնորդներու:

Բայց օր մ' եթէ ոլորսներու
Տեսնես գեղն այս ջինջ զոր տըժգոյն
Երիննեայի շունչն անիծեալ
Այլ եւըս չի պըտծեր, սորվէ:

Թէ թեւաւոր հոգիք ինչպէս
Կը բանան մութ բանտերն՝ հօտին,
Խիստ աընկառթեանց զըրդեղումն՝
Լոկ կընկճըւին ճակատագիրք:

Կամաններուն ատկ վաղեմի
Ա՛լ չե թաքչեր ուզն աղամող,
Նեղ մուաքերու մէջ ճընշըւած
Զըրերուն ծով բարախումին.

Այլ թումբերուն մէջէն հընչուն
Կ'երթայ կոհակը գըրկուելու
Տիբերիս Հօր՝ նոյն այն թափող
Որ կը գըրթի ուրատէ մ'առոյդ:

Ուր մանաւանդ կը թըրմէին
Ճախնային թոյնք սիւքերն իր սերու,
Բըրիչն յուռթի ավունքներէն
Կը փայլակէ զըւարթ շողեր.

Ու մէջը հէք սենեակներուն
Արդէն նըսեմ տըմոյն վիշտով,
Այսօր զըւարթ պարն յոսերուն
Հովին, արփուոյն հետ կը մըսոնէ:

Այսպէս երբեմն մոխեթէն
Թըրման՝ թաղուած օրերու, լոյն
Ա՛յ յանկարծակի արշաւրութ
Կեանքին եռանդը կը վառէ:

Մայեսի այն իրկունն, ով լիէ,
Քիչ չուղղեցի աըմուր խօսքեր:
Կը վառի նշոյն մ' յօնքերուու տակ
Արդ և արփին աւ ուրատիս մէջ:

Զ Ա Տ Ի Կ Հ Ա Յ Կ Ա Ն

Ո՞չ արբուցաւ նըմա լեղի դառն ի ջամբ,
Ո՞չ ժանտագործն անարդ ըզկործսըն եհերձ.
Ո՞չ հարաւ գան, կատակեցաւ. ժըպիրէ ձեռն
Ընդ անիծեալ փայտն ըլնա ո՞չ բեւեռեաց:

Այլ որպիսի՞ վեհ և հըզօր յարութիւն.
Ո՞չ հընչեն դեռ որոտընդոստ ովսաննայք,
Եւ ուր և խաչն ուրեք ըզգիրկուըն բանայ
Ո՞չ մահ պարտեալ ի հաւատոց է ի սպառ:

Եւ ըզքո՛ ծոցդ, ո՞վ Հայաստան, տեսանեմ
Ես ի նորոց փարիսեցւոց պատառեալ:
Ըզտիղմ, ըզգայու գոեհաց ի դէմսդ ամացին.
Ի յափուցումըն ծարաւոյդ ջամբեն թոյն:

Այլ թէ ժըպիրէ խուժդուժ խուժանըն վայրադ
Ի շարագան և յեղկելիդ քո յանդամն
Նորոգէ այսօր ըզտանջանս վատշըւէր
Զիոլզոթային, քու եւըս մերձ է Զատիկէ:

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն Զ Ա Տ Ի Կ

Զըխըմցուցի՞ն անոր լեղի դառն ու ժանս,
Սրիկան անարդ չըպատռէց կուրճքը անոր,
Չըծեծեցի՞ն, չըծալլեցի՞ն. ամկարիշտ
Զեռք մը չգամեց զայն անիծեալ վայուին վրայ:

Բայց բնէ հըզօր և փառապանձ յարութիւն,
Զե՞ն հընչեր դեռ ովսաննաներն որոտուն,
Եւ ուր որ խաչ մ' իր բազուկները բանայ
Ցաղթահարուած չէ՝ միթէ մահն հաւատքէն:

Ո՞վ Հայաստան, ես կը տեսնեմ, քու ծոցդ ալ
Կը պատռեն նոր փարիսեցիք: Կը ժողվեն
Տիղմը և ցեխն ու երեսիդ կը նետեն.
Որ քու ծարաւու անցընես՝ թոյն կու տան քեզ:

Բայց թէ անյագ վայրադ խուժանը ժըպիրէ
Քու ձաղկըւած անդամներուդ վըրայ հէք
Կը նորոգէ այսօր տանչանքը անարդ
Գողգոթային, քու ալ Զատիկըդ մօտ է:

Խորել կորզել կը աւենչան ,
 Ու քու՝ անոնց խռովքներուն
 Ու ապիկար զիղչերուն
 Համար խըրուխտ նողկանքներդ .
 Ու փախուստներն եղկելի
 Ու կեղծաւոր գըթութիւնն
 Անոնց՝ բոլորը մէկէն
 Անդընդասոյզ պիտ' ըլլան .
 Խնչո՞ւ համար չես խըմեր :
 Անցեալն ու այս օրը որ քու սըրտիդ վրայ
 Կը ճնշեն աշխան սաստիկ ,
 Ու կասկածին չարչարանքն ,
 Ու տաղտկութիւնը ցեց անխոնջ ու դանդաղ ,
 Խըմե՞ր եթէ հետըդ մոխիր պիտ' ըլլայ :
 Անդամերուդ հետ անշարժ
 Հետըդ՝ քեզի՛ համար գլորին պիտի վար
 Աղջամուղին ու լըռութեան մէջ յաւէմ
 Մարդկային ժանտ ու անմիտ ,
 Խուժդուժ բոլոր օրէնքներն .
 Շամբուշ զալուցքն ու հեշտանքները վատթար ,
 Անյագ ու կարճ ցընծումներն .
 Ու թագուհի Մահը ի՞նք՝
 Վէս , ահաւո՞ր տիրուհին ,
 Եթէ խըմե՞ր պիտ' ըլլայ քո՞ւ աղախինդ :

ԹՈՅՆԻՆ ՍԱԴՐԱՆՔԸ

Կաթիլ մը , կաթ մը միայն .
 Համկ' օ՞ն ուրեմն , ու բոլոր
 Սպառնալիքները անարդ
 Եղբայրներուդ նենդաւոր ,
 Խըրձմոտանքներն հեղգասիբան՝
 Հոգիներուն թոյլ՝ որո՞նք
 Անոնց կեանքին գերագոյն
 Վայելքը , հայն առօրեայ

Ե՞րբ պիտ՝ դադրին՝ ըսէ ինձ,
Մարիամ, դու որ ունիս մեծ աչքերուդ
Զինջ փայլակին մէջ մոգական թովշութիւն,
Որ կը Կորպէ ասլագայէն ամէն քօղ,

Ըսէ՛, խարսեա՛ Մարիամ.
Ի՞նչ կըսէ քեզ մարգարէի մըտածումն.
Յետին ձիւնէն ու կոսիւէն վերջ յետին
Գիտուի նընջենք գերեզմանին մէջ ընդ միշտ,

Թաէ լոյն արձակ ոգիներ՝
Կարգաւ անանց պայծառութեանց բարձրացած
Ողաս, անձայր երկինքներու մէջ պիտի
Յընձանք՝ առանց մըրրիկներու և ձըմբան:

ՅՈՒՇԱՏԵՏՐԻ ՀԱՄԱՐ

Առ կոմսուհին
Մարիամ Մուելակոյ.

Ճերմակ էջին վըրայ՝ հոս՝
Կը կեցընեմ այս ժամը, ժամ մը կեանքէս.
Կը ճաճանչէ արփին, դաշտերն կը ժըպտին,
Բայց կը ժըպտին մելամաղձիկ ժըպիտով:

Կը թօթափին տերեւներն,
Կը թօթափին յոյսի գանձերը դիւրեղ:
Եղանակի յաջորդութիւնքս այս յաւէժ,
Փոփոխութերն այս խընդութեան, վիշտերու,

Հայ առ մեղրոց անձու որ է
առաջաւ հետ ուժու որ առ առաջորդ
մասի ուշան մադարու զմն մըքառու ունչ
որ առ անս մեղրոցու արու ոչ ոչ

Առաջորդ չնախապահ անց
քնառանուն մադարու յան առ անց անց
մաս կամ մասաց ու մասա մասաց
ու ոճ ոճ մեղրու բարու առաջ

առաջորդ առաջու օրու անց
առաջանուն զմն մեղրու առաջանուն առաջանուն
առաջու անց առ առաջանուն առաջանուն առաջանուն
առաջանուն առ առաջանուն առաջանուն

ԽՈԳԳՈՅԻ ԱՄՐՈՅԸ

(Տիսակմենի վրայ)

Բարձր ու կանանչ եղեգներուն մէջէն զիս
Նաւը տարաւ, բաղեղնապատ որմերուն
Քովէն, լուսինն ուր կանձրեւէր երազներ:
Զգացի նախկին խակ քայլերէն որ կ'ելէր
Արդէն թարմ հոտն անանուխին, ծոթըինին
Ժայռին մէջէն և աւազին՝ ավին համնելուս:

Անդին սոճեր բարձր ու ցանցառ իբրեւ գէտ
կը ցըսուէին, զառիվերին ծայրն ասդին
Մուտքը՝ որ խրոխտ՝ կըսիւներուն գէմ զերդ թումբ
երկաթ դըսներ կը կանգնէր՝ արդ պարապ է:
Հաստաբեստ կուռ կամարէն վար կ'իջնէին
Գանդաղանիքով կ'իջն սիւքովը մեղմիկ
Շուքերն առկախ հօճուն ծըփուն ճիւղերուն:

Զայն մ'որ բընաւ լըսած չէի առաջուց՝
Եկաւ ինձի. — Հուսկ կը դառնաս. (ոչ ոք կար
քովս՝ ամայի ափին վըրայ): Կը դառնաս,
Եւ սակայն չես ինչ որ էիր այն ատեն.
Բայց սըրտիդ մէջ պէտք է որ դուն կենդանի
Պահած ըլլաս ընակարանիդ յիշատակն,

Ու մայիսիդ և քու հըզօր մեծ սիրոյդ: —
Մըտածեցի լուս՝ կասկածի, վախի մէջ.
Արբո՞շն եմ ես, ու իբր յըստակ թէ շեշտով
Արտաբերած ըլլայի այն խօսքելն ես,
Լսեցի որ ինձ կը կըրկնըւէր. — Զե՞ս յիշեր
Եւ ոչ իսկ այն օրն արեւի, խնդութեան,
Եւ ոչ իսկ այն օրն արեւի, խնդութեան,

Ուր հընչեցին վերելքներուն վրայ՝ գալուզ՝
հշանիներն, ու վեր սլացաւ բազէն կապուտակ
Ցաշիս զրոյց

Դէպ ի կատարը բարձրաբերձ՝ պատնիշին:
 Կը ցընծային սվասնհային ձայներէն
 Աչքերդ արի, շողազարդ աւելի՝
 Քան գըմբիստեայ, ոսկեայ պըսակը ձակոիդ:

Զէս յիշեր, չէս, հոս սըփարած ծաղիկներն,
 Ու մանկաւիկն որ կը բըռնէր ոսկեհուսն
 Երկայն զգեստիդ փէշն, ու կրողը վահան
 Ու տիգակիրը բացուաճքին մէջ այս դրան:
Աեւազանգուր մազերդ ես լա կը ճանչնամ,
 Ու քու տառեկըդ՝ տիրուչիդ ամրոցին:—

Իր հըրաւէրն ինձի հասաւ նաւակէն,
 Սիրոյս հրաւէրը, հըշմարխ իմ սիրոյս,
 Մօտալուտ, քաղցըը կենդանի ստուգութիւնն,
 Ու վոյթ ուրիշ ամէն պատկեր ցընդեցաւ:
 Զիս կարծեցի աւելի հպարտ ու դըշնոյ
 Գոչիւններուն մէջ քան ցընդած ստուերներուն:

Թուեցաւ գիշերն ինձ աւելի շողազարծն
 Յաղթանակի ու մայիսի արեւով
 Մ՛, ու փառապանծ նըագներով հովի առլի.
 Ու լըրութեանը մէջ լուսնին ջինջ ու զուարժ
 Կը ժըպուէն կըզպիք, արծաթ կը թուէր լիճն,
 Իմ Տրասիմենը վայընի ու քաղցրիկ:

Իջայ իբրեւ շողով, լուսով պսակազարդ
 Դէպ ի բարբառը սիրական, որ կու տար
 իմին անունըս: Ա, փունքները շորս գիս
 Կը կըրկնէին այն բերկալիր քաղցըը բառն,
 Այն անուշակ բառը՝ զոր օր մը ինքն իսկ
 Գոչեց՝ ջրերուն տաշտին վըրայ զըսպւած:

Աչքերըս վեր երկնեց հրաւէրին վերցուցի,
 Եւ ըսի. — Ո՞վ գիտէ. ամէն ինչ հրաշք է.
 Երբեմն այնքան անհուն անծայր են լոյսին
 Ճամբորգութիւնըն, որ ընկըդմած բիբերուն
 Թներեւս հիմայ կը հասնին որբ նըշոյներն
 Հաղարամեայ մեռած ասողի մ' հեռաւոր:

ՄԻՒԹԵՍՏԱՐԻՑ

Աւասիկ ես, ըստու, եկո՛ւր հրաշալի
Դըռներէն ներս, օ՞ն, մօտեցիր կապուտակ
Ու զըւարթ այն կիրակիին գերազոյն
Լսոյնն բըլրոց վըրան, վարդերն ուր բոսոր
Կը փըթթէին մանկութեան: — Ե սի՞ն պարգեւ,
Գիտեմ որ ալ մեռան վարդերը բոլոր:

Լաւ, եկուբ արդ, ու պիտ' եզրերը գըտնես
Չըքնաղ, հընչուն' առասպելեալ գետերուն,
Ու բագիններն հելլենական, դրիադներն,
Ուր կը պարեն վըժիս լըսով ասողերուն:
— Հարսերն յաւէրդ հատորներու մէջ ընդ միշտ
Բանտուած են, ալ ասողի լըսով չեն պարեր,

Ու ալ կը բնան ձօնել զգըլիիի բաժակներ։
Ուրիշ հեշտին բարիքներ ես կը փընտուեմ.
Յիշել բալոր աղաջակներն ու բալո՞ր
Յոդութիւնները մահապիթ, ու հանգիլ
Ուրիշ լոռութեան մը մէջ: — Ահա ես, եկուր: —
Ու զիս քոնն իր յորձակիներուն մէջ սուզեց:

առնուր պահցած տեր ու զայ պահմ ու առ
առնուր զայ պահմ պահմ առնուր ու զայ պահ
առնուր ու զայ պահմ պահմ առնուր ու զայ պահ
առնուր ու զայ պահմ պահմ պահմ պահմ ու զայ պահ
ու զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ ու զայ պահ
ու զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ ու զայ պահ

առնուր զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ
ու զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ
ու զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ
ու զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ
ու զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ
ու զայ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ պահմ

Տ Բ Ա Ս Ի Մ Ե Ն

Զուրէն, (Հայլի սղոցիներու, ձիթենեաց)

Զորս կը ցանկէ, ծալլւելով գոգերուն

Սէջ վէտ ի վէտ պարսպներով, կը ցըցուին

Բէրուճեան բլուրք քերթողներու երազին:

Երբեմն ալիքն այն կը ծեծէ խաղաղիկ

Նաւակայքերն յանկարծաթափ խօսակով.

Կարծես խորբէն յատակին դուրս կը պոռթկայ

Մոլոցքը հին գաղտնածածուկ երգերու:

Վարն՝ օդային զանգուածին մէջ տարափին
Ահա խուժդուք հրոսներն ու Լիճը ծարաւ
Վրէժի ծովուն իբր ախոյեան կը գոռայ:

Բայց կը ցընդի մէգն, ու արփեսին փայլակէն
Որ ի Զամա հռոմեան տեսաւ արծիներն,
Նըսեմ ըստուերն Անիլբաղի կանչետի:

Գիտէ գիտէ ան՝ վարդերու, թըփերու,
գեղգեղներու, ճաճաններու մանրերդներն
Յաւէժական, ու յարդանքները զառաց
Տարփատենչիկ քերթողներու հառաջուն,
Զոր արձագանգը՝ սիրերուն կը դըրդչէ:
իսկ ան բարձոնքը կերալէ վեհապահն,
Եւ աստղազարդ օթարաններն ամայի,

Անդաշան մասն առաջ առաջ առաջ
Տարթուն առաջ առաջ առաջ առաջ առաջ
Եւ աստղան առաջ առաջ առաջ առաջ

Գ Ա Բ Ո Ւ Ն

Ու դեռ կիշնէ վար ըսպասուածը ահա,
Պատուելով ուշ մացած մէգին վըրաններն,
Ու տաղտկացած կը նայի
Ալպեաններուն՝ զոր կը ծածկէ ձիւնը դեռ:
Աղերսարկու ձայներ, զըւարթ պարերդներ
կը բարձրանան անոր, բայց ան շեղելով
Մէկդի կ'երթայ՝ վաստակաբեկ ու տըգդոյն՝
Առվորական օրհնէնքներէն զըզուելով:

Ուրկէ իջաւ անօգուտ, իմ'ստ տաժանքին՝
Պարտաւորուած դըմիսեր բախտին հրամանով՝
Անխոնչելի պաշտօնին՝
Զոր կոճղերուն վրայ բողբոջներ բանալու,
Հիւթ ծորելու, և խոցուածներ բուժելու.
Ծոյլ ընձիւղին, արմատներուն, բուներուն
Մէջ ցընցելով կեանքերը նոր արթընցած:

Հազար ու բիւր տարի է ան միշտ կու դայ՝
Անմահականը՝ երկրաւոր տաղտկութեանց,
Ու կը գըսնէ նոյն ցաւով
Երկիրն սոնած, արուգացած ու թըմրած.
Որպէս զի տայ նախկին կորովը՝ կը դնէ
Խիսդ արեւուն, բեղուն փոշի հովին մէլ.
Բայց կարճ գիտէ առողջութիւնն ու ժըպիտն:

Գիտէ որ քոնը կը դառնայ: Խօթութիւնն
Աշխարհի ան կը բըմբէկէ կը սփոփէ
Միայն ժամուան մը համար.
Յետոյ նորէն ամառնային երկընքին
Տենգերը բորբ, և աշունին հոգեվարքն,
Ուժին մըսունչն չիւսիսին, մութն ու սառոցը
Ու դակութիւնն յետոյ, ձըմեռը, ու մահ:

Եթէ զանազան ուղին, ու ուրած ուղին այլուն
Կատարուեց միտուն անմեր ճանապարհուն
Եթէ զանազան ուղին այլուն ուղին այլուն
Եթէ զանազան ուղին այլուն ուղին այլուն
Եթէ զանազան ուղին այլուն ուղին այլուն
Եթէ զանազան ուղին այլուն ուղին այլուն

Ա. Ա. Ր. Ա. Ն. Ո. Յ Մ է Տ ի Զ ի

Բոլոր շուքին մէջ՝ որուն՝ թեւը հովին
կը քըսուըստի արծող մեկուաց լըզգիւնով,
կը բարձրանայ աղոցեաց մէջէն սանդուխն հին,
Ու պապերու փառապանձ հետքը ճանչցաւ:

Սամուռն իր մութ ու կակուղիկ թաւիշով
Կուչերն՝ այսօր մաշաճ, կոտրած կը պատէ.
Եւ սակայն օր մ' հոս խոլական պարերուն
Թռուտ աղաղակն հինգհարիւրին սստղապարդ

Գիշերներուն մէջէ . տեսան ծառուղիք՝
Արդ ամայի՛ ծուփը լուսով լուսնակին
Մանկաւիկի վէտ վէտ փետրոց , ոսկեփայլ
Թաւրընջակաց ու դըքսական շուշանաց :

Արդ լրութիւն է . բայց ծառերն երկնաքերձ
Կեցած են ի՞ր արի և զինջ պատկերներ
Իշխանութեան և կեանքի , ոչ ալ անոնց
Անարգական վնասով կացին ըստառնաց .

Ո՞չ , ոչ այսպէս ուր կը ժըպտէր թաւուտ մեծ
Վայելչութիւնն՝ որ շուք ըրաւ Լուգուիզեանց
Պարտէզներուն . շահու վայրագ ու շամբուշ
Կըողուցքը խոր՝ հրոսը մըզեց բարեկիրթ

Խուժդուժներու դէպ ի լոանիստ սահմաններն
Կանաչագեղ անապատին . կը մընայ
Զուարթ վայրերէն լոկ յիշատակ . կէօթէի
Որոնց համար սաւառնեցաւ երդը նոր :

Յետոյ գետնին վըրայ՝ մտերիմ մառացման
Ու անտառային Մուսային՝ վեր բարձրացան
Շըքեղ յարկեր , պատճաններէն որոնց վար
Կը կախուին պերճ զարդք գըրգեակի , և գրօշներ .

Թըլուառութեան : Ո՞վ տունկերուն մէջ թեւող
Ոգիներուն և խուսափուկ սիւքերուն
Խեղեց երգերն : Ո՞վ արփոյն մէջ ճամած հովին
Մէջ մըրմինջող , սարսոսուն դուք ողջ հոգիներ ,

Սպահնողը ձեզ՝ չհարցուց ձեր մէջ փակ երազն
Աստուածային . սակայն անցեալը թըմրած
Կաղահէ մըտքերն ու Պալատինը կ'եռայ
Խուզարկութեամբը մեծ մեռած երերու :

Բայց հոս ամէն գեղեցկութեան պահպան է
Արուեստն անմահ , ու իր մատնին դիմական
Խտէալին եռանդնաբորը հաւատքով
Ըզմեղ եղբայր ժողովորդին կը զօդէ :

Հըռոմը հոն , ու խուժմանին շառաջներն
Ու խոլութիւնն : Հոն մոլութիւնը խըսիսով
Կը ճոխճեմէ , որ ճամբուն վրայ կ'դանդաղի
Մեսսալինեան կառքին յարդանք ընելու .

Ու զաշացու գոռոզութիւնն , և սակոյ
Յափշտակիչ ծարաւն ու տիլմը բոլոր
Մեղմ շունչ մը հոս անդորրութեան մ'ողբագին ,
Կայտոռում մ' , հըրծուում մը բուսական կեանքերու ,

Քաղաքային բանտին՝ նեխած պիղծ օդով՝
կաշկանդումները փըցրելով՝ նենդաւոր՝ և ժողովարի
խուժանէն հաս կը չուէ հոգին մինաւոր՝
ֆախըստական՝ դէպ ի դրախտները չըքնադ.

Ազատութեան: Կը բարձրանայ անի վեր
վէր դարերուն, ու կը տեսնէ ազգերուն
Հառաշակուլ հետքով անցնին ու դառնալ
Դէպ ի ծեծուած արշալյաներն ապագայ.

Ու պախազէժ գլորին յետոյ ամենուն
Անդունդներուն գաղանիքին մէջ խոր, անյագ,
Թողլով մոածման փայլակումներ, ակօներ,
Նոր կըոխներ ու նոր տեսներ՝ աշխարհի:

Իրկունն ահա կիշնէ, ու քօղ մը վարդի
Կարծես Մարիօ լերան չորս դին կը պատէ.
Կը նայի դէպ երկնք պըզտո՞րն Աւենտին,
Թէ Ապարդակեայ ցընոքն արդեօք կ'երեւի.

Վարը մինչեւո՛ յաւէժական պատանի
Խարսեաշ Տիբեր ամէն բանի անդիտակ՝
Կը զուարձանայ: Ակհակն ինչ է մեր մարդոց՝
Նորոգուած հին բնակարանին ծոցին մէջ:

Ան կը փախչի անգէտ, ու բարձր որմերուն
Բախին ըզգայ իսկ եր ջըերուն զուսպ ու սուրբ,
Ան փոյթ չըներ դիւրասալապ [թընամանքն,
Ու խանդակաթ ազատութեան կ'երթայ ծով:

Եռորջանակի շիշած է լոյն արդէն իսկ
Եւ աղջամուղջը կը տեղայ ուղիօրէն.
Մինչդեռ գիշերը կըսուաւոր օրօրով
Կը քնացընէ աշխարհը նոր թեսոց վրայ:

Աստղերն աշքով մ' անուշադիր կը դիտեն
Այսօրուան գործն, և աճիններն հինաւուց
Յաղթանակաց, կոհակներուն մըրըրկաց
Մէջ գետերուն, ժողովըրդոց, ըախտերուն:

Ու ես նաեւ օրիորդ մը կը աեսնեմ թոյրաթուխ՝
Գիշերային երկըքին գամուած աչքերն երազուն:
Քիմուաներ, գըրախտներ քանի՛օն իր աչքերուն
Աւզ: Կը յիշե՞ս դուն զանոնք արդեօք, Լուսնակ սիրաբուխ:
Աւ աշուշնէրը փերեան օրիորդին թոյրաթուխ:

Յոզնած է արդ աւասիկ գըրաւ զըրիչն անի վար,
Ու կը ճընչէ ձեռքը իր՝ կամարը սեւ յանքերուն:
Տեսաւ անի ծաղկընկէց թօշնիլն ամրիծ վարդերուն
Երազներու անհամար գարուններու որրավար:
Յոզնած է արդ աւասիկ գըրաւ զըրիչն անի վար:

ՕՐԻՈՐԴԻԿԸ ԱՂՋՈՒՐ . . .

Օրիորդիկը աղուոր, սեւագանգուր մազերով
Հոն մարգին վրայ կը խօսի ու կը խաղայ արեւուն:
Ես այն խաղերը գիտեմ, ծանօթ եմ այն երգերուն,
Կը ժըպտիմ այն ժըպիտն ես, կը խոկամ այն խոհերով:
Օրիորդիկը ես եմ սեւագանգուր մազերով:

Ո՞վ ըսփինքսներ, որ ահեղ
Հայթայթեցիք հուր ու բոց,
Ու կըպրաձիւթ և սառոյցներ Տանդէի
Դըժոխային պարունակաց համար ժանտ,
Ու լուսոյ վեհ ժըպիսն՝ որով վարդն իր ժիշտ
Կը ճաճանչէ Արդայուրեան մէջ անհօն.

Զէք ծաղիկներ կամ աստղեր,
Բայց աստղերու և ծաղկանց
Խոռնին ու բոյրերն և նըլոյները բուռոր
Կը զգանք որ դուք կ'արտաշընէք, ու կ'երդէք
Ասխակներու պէս, կամ յասկոս կը խուժէք
Ու կը մըրցիք գայրոյժմներուն հետ ծովուն...

«Ո՞վ, ԽՕՍՔԵՐ »

Ո՞վ խօսքեր, դուք որ երկրէս
Կ'անցնիք գունդ գունդ, մըշտակա՛յ
Չեւեր՝ ծընած մարդուն իսկ հետ գիշերին
Մէջ հեռաւոր և նըսեմ իր հայրենաց,
Ուր և մաղթանք, օրներգութիւն ու մոլնչիւն
Մարդկային այս կալանաւոր հողիին.

Ողջոյն ձեզ, ո՞վ Աիրենայք,
Ո՞վ Քիմեռայք, Քաջագօր
Մոգեր, ձենէ, միայն ձենէ կու գայ մեզ
Անոշն ու գառնը, աղջամուղջն ու արեւ,
Գուք զօրութիւնն աշխարհի, դուք գեղն անո՞ւ,
Գուք բոցը, դուք սիրոն ու հոգին, ո՞վ խօսքեր:

Ումանք կ'եւեն վեր, բայց գարդերն այն՝ անսնց
Նուազկոտ եռանդը կը մարէ, ու լերան
Կիսուն կ'առնէ մոտածկոտ զընդէն շատը կանք:

Ուրիշը կանդ չառներ. թողլով պատառներ
Զգեստի, մըսի ժայռերուն վրայ սայրասուր,
Կ'եւէ, կ'առնի և դըրօ՛շ մը կը աընկէ:

Փ Ա. ՈՒ. Յ

Կրանիդէ լեռ մըն է դըմնէ, ահաւոր.
Բայց երբ պարերգը հասկաբաղ կիներու
Հովիսներուն մէջ կը լըսէ, ճակամն իր
Դեռ կը պատէ չըքնաղ պսակով մ'սսկեղէն:

Պատրաստակամ ամրոխը հսն կը վաղէ.
Ու աղբիւրի մը կամ մամոստ քարայրի
Զըզմնելով հանդիսուը այն ճամրուն մէջ,
Շուքին և հեշտ աշխատութեան կը դառնայ:

ՅԱՆԿ

ԼՂ
թ

Յառաջարան Յարպետանէին
Առ Յովավինէ Բաշինի մայր իւր
Յառաջարան «Երբեկ»

ՅԱԿԻՏԵՆ ԱԿԱՆ ԶՐՈՅՅ

• Աերոյ երգը	3
• Տարակրասի երգը	5
• Ամելութեան երգը	7
• Օրեսրդեկ	9
, Վերջապէս	12
» «Հըսաբառութիւնն ինչ որ»	13
• Ազջոյն	14
«Ո՞վ քաղցր գիշեր»	16
, Վերադարձ	17
• Երկու նոյերեր	18
Գմոսած կուիրիի մը	20
• Ապրիլ	24
» «Երբ առաջին անգամ»	26
• Սալոնի սպասորութիւններ	27
» Շողեկառքին մէջ	29
Ասողերուն ասակ	31
» «Պայծառ ասաղեր»	33
» «Կ'երազէ ծեր հոգին»	34
• Օրագիր	37
Դաշտանկարներ (Հին դարսանանին մէջ)	47

ՄԻԶԱՆԿԵՍԼ

ՎԵՆԵՏԻԿԵԱՆ ապաւորութիւններ (Թափօր մը և գանձնաբէժիո)	լզ
	49
Աւրուազիծ	51
Գեղահեմեր	53
Մըրիկ կարկուտի	54
Իրիկուն	57
Տեսիք	59
Աէլլայի հովիար	60
Ամանային դաշտանկար	62
Անձրեւ	64
Ապրիւի երգը	66
Հեւանդ քրոջս համար	68
Աշնանային անձրեւ	70
Եսր գարուն	73
Վերջին գարուն	76
Գեշերային	79
Պատշգամէն	82
Օրսդրի էջ	88
Երակիս մէջ	90

ԶԱՐԹՆՈՒՄ

Զարթնում	93
«Արեւուն մէջ»	95
Իրիկուն ապրիւի	97
Հրաժեշտ	102
Հօրս	104
Խօսակցութիւն	110
Երազ	112
Հեղնութեան երգը	114
Գարձեալ հին դարաստանին մէջ	117
Եսաւ	119

ՎՀուկը	լզ
Յաղթուած	128
Փառք	130
Ծնունդ... 1894	132
Զերբ	134
Տիսուր ժամեր	136
Յ. Մանէլլայի Անդրիին	138
Թեմբելի գիտաւորը	141
Կշտամբանք	143
Մանրերգ	145
Եսայի	147
Սուրբ Մարկոսի ձիերը	151
«Պատուհանիս ներքեւ»	164
Կրակին քով	166
Վաղը	170
Հեւանդ	172
5 Մարտ 1896	176
«Երկուբին տակ»	179
Ծովարկ Մորոզինի զրահաւորին	181
Այդ	183
Ո՛վ մեռեալներ	188
Երկումին	190
«Ու ըլկըրնալ ըսել...»	192
Մեծերու ոգիներ	194
Շելչի յուշարձանին	197
Զատիկ Յարութեան.	199
Միստիք	200
Տկարութիւն	203
Հոգեվարք	205
Յաղթանակ	210
Պղնձէ դուռը	212
Ցնորք	214
«Կ'ըսէր հիւանդն...»	216
Յաշիտ զրոյց	20

	Եջ	Տիտղոս
Ժամեր	217	Տիտղոս
Համբուն վրայ.	219	Տիտղոս
Լուսինին համար	221	Տիտղոս
Մեղեռինը կարգալով (Եօթն իշխանուհիները)	223	Տիտղոս
Բանաստեղծութիւն	225	Տիտղոս
Ծնունդ 1895	229	Տիտղոս
Արևնեղեր	232	Տիտղոս
Փորձութիւն 235	235	Տիտղոս
Մեռելին մասնին	237	Տիտղոս
Խաղաղութիւն.	240	Տիտղոս
Տիկին Լաւրա Ոլուսպուլիի հարսնիքին՝ ցայդերգ	242	Տիտղոս
Լուսիթիւն	244	Տիտղոս
Անտառին մէջ	253	Տիտղոս
Աշուն	259	Տիտղոս
Տրասիմէն	261	Տիտղոս
Զատիկական Զատիկա	266	Տիտղոս
Հայկական Զատիկ	267	Տիտղոս
Թույնին սադրանքը	268	Տիտղոս
Յուշատետրի համար	270	Տիտղոս
Ծոգոյի ամրոցը	272	Տիտղոս
Միկմարիչը	276	Տիտղոս
Տրասիմէն	278	Տիտղոս
Գարուն	280	Տիտղոս
Ամարանց Մետիւի	283	Տիտղոս
Օրիորդի'կը աղուոր	288	Տիտղոս
Ո՛վ Խօսքեր	290	Տիտղոս
Փառք	292	Տիտղոս



СОВЕТСКАЯ
АРХИВЫ
СОВЕТСКОГО
СОЮЗА

ԹԱՐԳՄԱՆՁԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ԳՐԱԲԱՐ

Հատկնիմիր Քերոբաժք Քարմեմ Սիլվայի.
 Հատկնիմիր Քերոբաժք Յակոբայ Լեռքարուեայ
 Լոռքիւմ, Քերթուած Վ Խկոսրիս Ազանուրի
 Մամ Արքորոյ, Թէհնիսոնի:

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ

Եռեկր մամկանց, մանկանց վերաբերեալ ուսանաւորներ:
 Դաստիարակուրիւն անձին. Ճօն Պէքիի:

Քերթողական ԱԱՍԵՆԱԴԱՐԱՅ

Ա. Ճաշակ Գաղղիական արդի բահաստեղուրեամ. Ֆրանչանա
 Գորք. Հակոմը, Գարբիններուն Վորագուլը:

Բ. Ճաշակ Գաղղ. արդի Բանաստ. Ծաղկաբաղ այլ և այլ
 ճաղինակինք:

Գ. Մակրար. Բամառու Վարդ Միկրար Աբրամօր. ուսա-
 նառը:

Դ. Եկրոն. Ա. Պոյիկրոյի. ողբարդուրիւն հինգ արարուածով:

Ե. Տանդի. Աստուածային կատակերգուրիւն, Ա. Գժոխը:

Զ. Օսիամ Ա. Քերթուածներ:

Է. Օսիամ Բ. Ընդ մամլով:

Ը. Ճիռգունա, մելուսրամ:

Թ. Տանդի Բ. Քաւարան:

Ժ. Յաշիսենական Ջրոյց.

ՀՀ Ազգային գրադարան



NL0312356

